



Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format


Adapt — remix, transform, and build upon the material

9764

ՍԱՆԴՈՒԿ
ԱՐԵՎԱԿՈՒԹԻԱՆ ՀԱՅԱԿԱՆ
—
SANTOUHT
TRAGEDIE ARMENIENNE

891.99
P-59





ՍԱՆԴՈՒԿԻՑ

ՌԵԲԵՐԳՈՒԹԻՒՆ ՀԱՅԿԱԿԱՆ

SANTOUCIT

TRAGÉDIE ARMÉNIENNE

891.99
P-52

ՍԱՆԳՈՒԻՒՏ

ՊԵՐԵՐԴՈՒԹԻՒՆ ՀԱՅԿԱԿԱՆ
Ի ՀԻՆԴ ԱՐՄՈՒԱԾՍ

ՀԵՂԻՆԱԿՈՒԹԻՒՆ

ԹՈՎԱՍՍ ԹԵՐՁԵԱՆԻ

ԹԱՐԳՄԱՆԵԱՅ Ի ԳԱՂՎԱՆԵՐԵՆ

ՕՐ. ՄԱԹԻԼՏ Բ. ՖԵՐՈՒՀ-ԽԱՆ

Հայոց կուսանք ։ Նոր շուշան
Տեսէք ՚ի գաշտ Շաւարշան։
Հ. Պետնեց Վ. Ա. Մ.

Ս. ԵՐՈՒՍԱԼԵՄ

Ի ՏՊԱՐԱՆԻ ԱՌԱՋԵԼԱԿԱՆ ԱԹՈՈՈՅՑ

ՄՐՅՈՅ ՅԱԿՈՎԵՔԵԱՆՑ

1881

2003

Ի ՀԱՅՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ
Տ. Տ. ԳԵՂՈՐԳԱՅ Դ.
ՎԵՀԱՓԱՌ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ
ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ

Հ Ր Ա Մ Պ Ա Ն Ա Բ
ՊԱՏՐԻԱՐՔԻ ՄՐԲՈՅ ԵՐՈՒՍԱԼԵՄԻ
Տ. Ե Ս Ա Յ Ե Ա Յ
ՄՐԲՈՋԱՆ ԱՐՔ ԵՊԻՍԿՈՊՈՍԻ

ԵՒ Ի ՊԱՏՐԻԱՐՔՈՒԹԵԱՆ ԿՈՍՏՈՆԵԴՈՒՊՈՅԱՅ
Տ. Ն Ե Ր Ա Ւ Ի Ս
ՄՐԲՈՋԱՆ ԱՐՔ ԵՊԻՍԿՈՊՈՍԻ

SANTOUEET

TRAGÉDIE ARMÉNIENNE

EN CINQ ACTES.

P A R

THOMAS TERZIAN

TRADUITE EN FRANÇAIS

P A R

M^{lle} MATHILDE B. FÉROUH-KHAN

Voyez, jeunes vierges arméniennes, voyez
Le nouveau lys dans le Champ-Chavarchan.
P. Léon V. A. M.

JÉRUSALEM

IMPRIMERIE DU COUVENT PATRIARCAL ARMÉNIEN
DE ST JACQUES

1881

ԱՐ ՎԵՀԱԶՆ ՍԵՊՈՒՀ

ՅԱԿՈԲ ՊԱԼԵԱՆ

ԱՐՔՈՒՆԻ ՃԱՐՏԱՐԱԳԵՑ

Բղնազելի կուսին Հայոց մինչ ըզմրցանս տաճում ոգել,
Եւ զանժամ գերեզմանաւն՝ ուր երինաւոր տեղան նըշպար,
Մասուցեալ սիրո ՚ի յերես ափաւմ ծավկունս և արտասուռա
Ո՞ նորաթեւ ինց մասց թեւոյաւելալ հրեղէնս ՚ի նիւս
Հրամայէ հոլաթեւել ընդ ժամնակու և ընդ աշխարհու。
Եւ ինձ որ սիրեի լի լսութեան և ամսցեաց
Աւանդել զոգւցս ծածուկո՝ զի սուրբք յաւթիւնն իւրեանց
որացին
Ո՞ իրախոյս բառնայ փառաց թեւակամել յասպարէդ:
Դիւ ՚ի զարո՞ւմ մեծ, և մեծ եւս չքնաղագեղ հոգւցյէ ՚ի ձիրո
Որ գեղեցին գաղափարան լոցեալ կարծես և զերզո ոյնակէու
Դիւ որ յազմկաց խանել ամսոց մնօր կարծեսց
Ըզմասառիւու ինզրես աջք հետառ կուսին երինաւորի
Ոյր հաղիւ յամզու անդ շողան ծալք վարդագյոն
որատմէանին :

Քաղցրացի ասզա և իմ նորավետու ը ովացեալ մոսաց
Զերսամայրիս վեհիդ ձօնել ըզմասարցն երկնազգեցին.
Եւ թէ ՚ի հոյւ մրտենեացդ խառնեւմ ծավկունս ինչ
իմնվանն:

Աչ յուսամց փառո յաւելու վեղ՝ այլ ընդունել փառո
յանուանէդ :

71522-4-21

ԹՈՎՄԱՍ ԹԵՐՁԵԱՆ



63456-67

A

SA BÉATITUDE
MONSEIGNEUR ISAIE
Patriarche arménien

DE

JÉRUSALEM

ETC.

ETC.

ETC.

HOMMAGE

DE LA PLUS PROFONDE VÉNÉRATION,

ET DE RESPECTUEUSE GRATITUDE

MATHILDE P. F.

Առ. Ամենապատիւ Տ. Տ. Եսայի Սրբազն
Պատրիարք Սրբոյ Աթոռոյն Երուանդէմի =

ԱՄԵՆԱՊԱՏԻՒ ՀԱՅԻ ՍՐԲԱԶՆ

Մեր ներկուն զրագիտաց միոյն՝ Պարսն Յառիշնս Թեր-
գեանի՝ Ամենդիտոց կուսի ողբերգութիւնը Թարգմանելով՝
Գաղղլերէն, կը համարձակիմ ձօնել զայն Ձեր Արքակնութեան
Անուանը, իբրև լաւագսն Բարեկամի հանգուցեալ հօրս
Վաեմաշուք Բարունակ Պէյի Ֆէրուէն-Խան՝ և Անոր որ այ-
սօր զնա կը փախանակէ ինձ համար, և իբրև բնական պաշտ-
պանի մեր Ա. Կրօնից վերաբերեալ երկու :

Կը հաճիք արգեօք ընդունիլ զայն աշխատասիրութեանս
Երախայրիք, և առարծել ՚ի նա Ձեր բարձր պաշտպանու-
թիւնը որ անոր Երջանկութիւնն ու օրհնութիւնը պիտի լի-
նի, և եթէ Երբէք կարենայ առ փոքր լինչ օգնել նաեւ ադ-
զային մանկուցն որ կը պարագի ուսանիլ Գաղղիացւոց գե-
ղեցիկ լեզուն՝ այն առեն վարձ մ'ալ ստացած պիտի համա-
րիմ երկոցն՝ և քաջալերութիւն վասն ասլադային որով ընդ-
միշտ Երջանիկ պիտի լինիմ:

1880 Օգոստոս 17:

ՄԱԹԻԼՏ

ԱՆՁԻՆՔ

ՍԱՆԱՏՐՈՒԿ՝ Արքայ Հայոց =
ՍՍՆԴՈՒԽՏ՝ Գուշտը Անհատիկոյ =
ԵՐՈՒԱՆԴ՝ Ապարագետ Հայոց =
Ս. ԹԱԴԵՅԻՆ՝ Առաքեալ =
ՇԱԽՄԲՇ՝ Պալատական =
ՎԱՀՐԱՄՄ՝ Պատգամաւոր =
ԱՐՄՈՒԴ՝ Քրիստովետ =
ԽՈՅ՝ Դահիճ =
ԺՈՂՈՎՐԴ և Զօրականիք =

ՑԵՍԱՐԱՆՆ ՃԱՐՔՈՆՆԻՄ Անհատիկոյ .
՚ Ե. արարուած՝ բանտ, ապա դաշտն
Շաւարշան =

PERSONNAGES

SANADROUG, Roi d'Arménie.
SANTOUHT, Fille de Sanadroug.
YERVANT, Général en chef de l'armée arménienne.
S^t THADÉE, Apôtre.
CHAVARCHE, gentilhomme de la Cour.
VAHRAM, Messager.
ARMOC, pontife des Païens.
COR, Bourreau.
Peuple et Soldats.

La scène est dans le palais de Sanadroug.
Le cinquième acte représente d'abord une prison, ensuite la campagne de Chavarchan.

ԱՆԴՐՈՒԹԻՑ

ԱՐԱՐՈՒՄԾ ԱՌԱՋԻՆ

ՏԵՍԱՐԱՆ Ա.

ԱՆԴՐՈՒԹԻՑ, ԹԱԴԵԱ, ՇԱՎԱՐՉ, ԵՐՎԱՆԴԻ =

ԹԱԴԵԱ

ԱՅՆ Ինքն է ճշմարիս Աստուածը՝ ով
թագաւոր, ինքը միայն Աստուած է: Այս
Տիեզերքս որ բիւրաւոր հրաշլեօք զարդա-
րուած է՝ իրեն աչքին դիմացը ոչինչ է, և
ոչնչութիւնը աւելի գեղեցիկ Տիեզերքներով
լցուած է իրեն համար. ինքը լսաւ և ամեն
բան եղաւ. ամեն բան զինքը կը քարողէ:
Մինչդեռ իւր զօրութիւնը կը հռչակեն մըր-
րիկը՝ որոնց մէջ ցասմամբ կը պատփ, և փայ-
լակները՝ որ իւր նայուածքներէն կը թափ-
թրիին, մինչդեռ իւր զօրութիւնը կը քա-
րողէն ծովքը՝ որ խոռված ատենին իրենց
հզօր արարչին հայելին են, և ուրիշ սանձ
չունին իրենց անցագ կատաղութեանը՝ բայց

SANTOUME

ACTE PREMIER

SCÈNE I.

SANADROUG, THADÉE, CHAVARCHE, YERVANTE.

THADÉE

OUI, c'est Lui qui est le vrai Dieu, ô
roi, Lui seul est Dieu. Ce monde, plein de
merveilles, n'est rien à ses yeux; et, pour
Lui, le néant est rempli des plus beaux Uni-
vers: Il a dit et tout a été fait: tout proclame
son existence. Tandis que les tempêtes, au
milieu desquelles Il marche en furie, et les
éclairs, qui jaillissent de ses regards, céléb-
rent sa puissance; tandis que les mers, qui,
dans leur tumulte, sont le reflet fidèle de leur
puissant Créateur, et n'ont d'autre frein à
leur insatiable fureur que les manaces de ses
sourcils froncés, proclament sa puissance,
son amour se révèle par le doux zéphyr qui,

միայն իւր յօնից սպառնալիքը . իւր սէրը կը քարողէ առաւտօտեան անուշ հողմը՝ որ իւր զուարթ թեւիկներով կարծես ծաղկանց արցունիքը կը սրբէ , իւր սէրը՝ անպատճառ թռչոց ձագը՝ որ բնազդմամբ աչքերը դէպ ՚ի երկինք կը վերցնէ բյոնէն , և իւր սէրը՝ դարձեալ արեւը , որ երկինից ընդարձակութեան մէջ կը թափառի՝ աչքերը դարձուցած դէպ ՚ի վեհին աթոռը , որուն կարծես հրամանացը կ'ըսպասէ :

ՍՍ.ՆԱ.ՏՐՈՒԻԿ

Եւ ուր տեսնեմ . քու Աստուծոյդ հետքերը :

ԹԱԴԻԱՍ

Քու Աստուծոյդ աւերակներուն վրայ : Ի՞քը յաւիտենականութեան ամնկերուն մէջ ծածկուած՝ Տիեզերաց վրայէն կախած է արդարութեան կշորքը . Հնե են թագերը և թագաւորութիւնները , իւր ձեռքն է որ անյայտ Ճամբաներով կ'առաջնորդէ զմահկունացուն որ կը գոռազանայ՝ չդիանալով հզօր ձեռքի մը գործիքն ըլլալ , սուրը որ կը փայլ՝ կ'ըսպառնայ՝ կը վերաւորէ՝ բայց վերջապէս ինքն ալ կը խորտակի , և իւր գործած աւերակներուն վրայ ինքն ալ կը փշտի : Այն ձեռքը կը բարձրացնէ զմարդ մինչեւ ուր որ

avec ses ailes légères paraît essuyer les larmes des fleurs; par le petit des oiseaux abandonné, qui, par instinct, élève de son nid ses regards vers les espaces célestes; et par le soleil, qui erre dans l'étendue des cieux, les regards dirigés vers le Trône du Très-Haut, dont il paraît attendre les ordres.

SANADROUG

Où se trouvent donc les traces de ton Dieu?

THADÉE

Sur les ruines mêmes de vos dieux. Enveloppé des nuages de l'éternité, Il a suspendu dans l'Univers, la balance de sa justice: là, sont les couronnes et les royaumes; c'est sa main, qui, par de secrètes voies, conduit l'homme, enorgueilli dans son ignorance d'être le simple instrument d'une puissante main; c'est par sa volonté que l'épée brille, menace, blesse et finit par se casser et se briser sur les ruines qu'elle a accumulées. C'est sa main qui élève l'homme jusqu'au sommet de sa destinée . . . et tandisque tous

որոշած է . . . և մինչդեռ բոլոր Տիեզերաց
աչքերը դէս ՚ի այն հպարտը դարձած են՝
այն ամեարտաւան շնչերը կը կործանի կ՚լինայ.
ինչպէս թանձր մուխը որ խաղաղ օդին մէջ
կը դիզուի՝ և իւր մութ ձեռքին տակ արեւն
անգամ կը ծածկէ , բայց հովք փշածին պէս
կը ցնդէ զայն . . . Ուր ես Բաբելոն , Նինուէ ,
քու բուրգերդ մուր են . . . այն ի՞նչ լուսու-
թիւն կը տիրէ ձեր ճամբաներուն մէջ . . .
քու փառքդ ալ անշունջ աւերակացդ վրայ
կը քնանայ . . . հմն ուրեմն ով թագաւոր ,
հմն գացէք դուք ալ ով ժողովուրդք սորվե-
լու համար . այն լուսութիւնը ձեզի ամեն բան
կը պատմէ . և կործանեալ բուրգերը աւելի
սարսափեցնեն պիտի զձե՞ղ՝ քան թէ երբ
բիւրաւոր կտրիճներով պաշտպանուած էին .
այն աւերակներուն նայեցէք . աստուածու-
թիւն մը անսնց վրայէն անցած է . կարդա-
ցէք թէ այն խորտակեալ պարխապներուն
վրայ ի՞նչ գրեր է Ամենակալին մատը . . .
“ ՈՉՆՉՈՒԹԻՒՆ ” . . .

ԵՐՈՒԱՆԴ

ԱՐԴԱՐԵ ՎԱԵՄ և ԳԵՂԵցիկ ԳԱՊԱԳԻԱՐՔ :

ՍՍՀԱՏՐՈՒԿ

Ի՞նչպէս այդչափ հրաշք կրնայ գործած

les yeux de l'Univers se tournent vers cet être superbe, l'orgueilleux monument tombe et se détruit; comme le nuage épais, qui, amassé dans un temps calme, couvre de sa masse obscure la face même du soleil, et se dissipe devant le souffle du vent . . . Où es-tu Babylone? où es-tu Ninive? où sont tes forteresses? . . . quel silence règne dans tes rues! . . . ta gloire aussi dort sur tes ruines muettes . . . allez-y donc ô roi! accourez-y aussi, ô peuple! accourez-y pour vous instruire: ce silence vous dira tout: et les châteaux en ruines, vous inspireront plus de terreur, que s'ils étaient debout et défendus par des milliers de braves; regardez ces ruines; une divinité a passé par là; lisez, et voyez ce que le doigt du Tout-Puissant a écrit sur ces murs délabrés . . . “VANITÉ” . . .

YERVANTE

Voilà, vraiment, de sublimes et de belles idées!

SANADROUG

Comment se fait-il qu'un Dieu, qui a é-



ըլլալ Աստուած մը որ մարդկանցմէ նախու-
տալից կերպով խաչուած է :

ԹԱԴԵՈՍ

Նախառայից կը կոչես մարդկութեան
համար մեռնիլ : Տիեզերք լի անօրէնու-
թեամբք՝ կորսուեան վիճը հասած էր . . . ար-
դարութեան սուրբ երկնից երեսը կը սպառ-
նար . . . երբոր յանկարծ ձայն մը , “ Վեցիր ”
գոչեց՝ “ Ահա ամենուն տեղ էս կը մեռնիմ ” .
այս բաելով՝ սէր անպատում Աստուած մը
իւր փառքը թողլով մարդ եղաւ . . . Աստուած
մը մեռաւ . . . այն ահաւոր անդունդը որ կաց
աստուածութեան եւ Ոչնին մէջ՝ սէրը լւ-
ցուց . . .

ԵԲՈՒԱՆԴ

Գրիստոնէից այս գաղափարները որ կը
լսեմ՝ կը կարծեմ թէ ասոնք կամ մէյմէկ
խենդ են և կամ մէյմէկ աստուած :

ԹԱԴԵՈՍ

Ո՞ւ կընայ քրիստոնէի մը սրտին զգացածը
բացատրել . քիչ կը համարի ինքը իւր Աս-
տուածոյն սիրոյն կեանք մը միայն զօհելը :

ՍՍՆԱՏՔԻԿԻ

Եթէ սիրոյ կրօնք կը կոչես այն որ արիւն

té crucifié par les hommes, d'une manière infâme, ait pu faire tant de miracles?

THADÉE

Vous appelez infâme mourir Pour l'hu-
manité! L'Univers, rempli d'impiété, tou-
chait à l'abîme de la perdition: l'épée de la
justice divine menaçait du firmament . . .
quand, soudain, une voix se fit entendre du
fond des cieux: “Arrête! je m'offre pour mou-
rir à la place de tous.” En disant cela, ô
amour ineffable! un Dieu quittant sa gloire,
se fit homme . . . un Dieu est mort . . . le
terrible abîme, qui existe entre la Divinité et
le Néant, l'amour l'a comblé . . .

YERVANTE

Quand j'entends les chrétiens exprimer
leurs idées, je suis porté à croire, que cha-
cun d'eux est un fou, ou un dieu.

THADÉE

Qui pourrait dépeindre les sentiments d'un
coeur chrétien? Il compte pour peu que de
ne sacrifier qu'une vie pour l'amour de son
Dieu.

SANADROUG

Si tu appelles religion d'amour, celle qui

և մահ կը քարոզէ՝ ո՞չչափ աւելի սիրս ըլլայ
սիտի մեր կրօնքը որ հեշտութեամբ կ'ըլ-
լայ : Գեղեցիկ սէր՝ որ կյս մը իւր մանկու-
թեան վարդերը արեանցը մէջ թառամեցնէ .
երիտասարդը՝ որ հայրենեաց պաշտպան մը
կը խստանար գերեզմանին մէջ իւր յոցերը
թաղէ :

ԹԱԴԵԱ

Քրիստոնէի մը համար գերեզմանը անմա-
հութեան դուռն է :

ՍԱՆԱՏՈՒԿ

Այդ անմահութեան դռնէն՝ շատերը ան-
դի աշխարհ զըկեցի . բայց ձեր անիծեալ
կրօնքը հարիւր գլխով հրեշին կը նմանի , ո-
րուն գլուխները որչափ կը կարէին այնչափ
նորէն կը բռունէր : Ո՛հ , գիտնայի թէ ար-
մատը մւր է , և խղէի :

ԹԱԴԵԱ

Դողա՛ . ինքը քեզի կը լու :

ՍԱՆԱՏՈՒԿ

Այս , պիտի կործանի զիմացս քու Առ-
տուածդ . իրմէ հետք մ'ալ պիտի չմնայ եր-
կրիս վրայ . ես ինքնին պիտի կրխուտեմ' իւր
պաճառները : Եւ ինքը պիտի չգտնայ առկառ

прèche sang et mort, combien alors la nôtre qui se plaint dans la volupté, aurait-elle droit à ce titre! Le bel amour! que la jeune vierge laisse flétrir dans son sang les roses de sa jeunesse! Le bel amour! que le jeune homme, qui promettait un défenseur à la patrie, enterre ses espérances dans la tombe!

THADÉE

La tombe, pour un chrétien, c'est la porte de l'immortalité.

SANADROUG

Par cette porte de l'immortalité, j'en ai beaucoup expédié dans l'autre monde, va; mais ta maudite religion ressemble au monstre à cent têtes, dont les têtes repoussaient à mesure qu'on les tranchait. Ah! puissé-je connaître où en est la racine, et la couper de ma propre main!

THADÉE

Tremblez qu'il ne vous entende.

SANADROUG

Oui, ton Dieu tombera devant moi; il n'e. restera pas trace sur la terre: moi-même, je foulrai aux pieds ses temples. Et il ne trouvera point d'abri sur la terre, tant que

տան մը Երկրիս վրայ՝ ցորչափ ապրի Աստիւ
որուկ, ցորչափ այս քաջայաղթ սուրը սար-
սափ աղդէ աշխարհիս . պիտի չլոէ ուրիշ
Երդեր՝ բայց զողբաձայն հեծեծանս իւր հե-
տեւողացը՝ զօր ես պիտի խողխողեմ: Այլ
եթէ ոխերիմ բաղդը՝ իրեն յափշտակել ասոյ
զաշխարհ իմ ձեռքէս՝ աւերակներ միայն պի-
տի գտնե՞ ուր տխուր լյո մը պիտի արձա-
կեն իւր հրաբորքոք տաճարները:

Թ.Ա.Դ.Յ.Ա.Ս

Արբագոյն խորան մը աւելի հաճոյ խունկ
մ' ունի մեր Աստուածը՝ և դու զայն չ'ես
կրնար կորզել . . . մեր սիրու և մեր արցունքը՝
զարկ սպաննէ . . . մեր յետին հառաջանքը
քու փրկութեանդ համար աղօթք մ' ըլլայ
պիտի: Բայց գիտցիր թէ որչափ ալ անսպառ
ըլլայ իւր Երկայնամութիւնը՝ եթէ ինքը
ցասմանք ելլայ իւր աթօռուէն՝ դողան պիտի
Երկինք իւր նոյսուածքնէն, և մինչդեռ դու
զարհուրած պիտի փախչիս իւր տոջեւ՝ խու-
ռն կայծակունք պիտի թօթափին գլխուդ
վրայ, և իւրաքանչիւր քայլիդ տակ նորանոր
անդունեներ պիտի բացուին: Արբայ, նեղ
են քեզի համար Տիեզերք . . . և սակայն քիչ
ատենէն բոլոր փառօքդ հանդերձ քանի մը
թիւ հող միոյն պիտի գրաւես:

Sanadroug, 'sera en vie, tant que cette vail-
lante épée inspirera la terreur au monde: il
n'entendra d'autres hymnes, que les sanglots
et les gémissements plaintifs de ses adeptes,
que je ferai égorger. Mais, si le sort malveil-
lant lui permet de me ravir le monde des
mains, il n'y trouvera alors que des ruines,
parmi lesquelles ses propres temples livrés
aux flammes, lanceront une triste lueur.

THADÉE

Notre Dieu possède des autels plus invio-
lables, un encens plus agréable, et vous ne
pouvez les ravir . . . nos cœurs et nos pleurs.
Frappez! tuez! . . . notre dernier soupir sera
une prière pour le salut de votre âme. Mais
sachez que, quelque infinie que soit la longa-
nimité de notre Dieu, le jour où il se lèvera
de son trône en courroux, les cieux tremble-
ront devant son regard, et tandis que vous-
même, ô roi, saisi de terreur, vous prendrez
la fuite devant lui, de terribles coups de foudre
pleuveront sur votre tête, et vous ne fe-
rez pas un seul pas, sans rencontrer un nou-
vel abîme. O roi! vous trouvez maintenant
l'Univers trop étroit pour vous . . . et pour-
tant, dans peu, vous n'y occuperez que quel-
ques pieds de terre.

Այս, կամ անձայն երկրիս տակ՝ կամ բուրը երկրիս վրայ իշխան. լի մանկական եռանց գեամբ ելայ ես ատենով՝ թագէնս, ինչպէս անտառք մրկին դէմ՝ այնպէս խոնարհեցան ազգերը առաջ. այն կարիճին տոքին տակ կը կոխկառուէր թշնամին՝ և իւր արենակած սրոյն վրայ ԱԶԱՏՈՒԹԻՒՆ գրուած էր՝ այն սուրը ձեռքիս մէջ փշրեցաւ. բայց կենդանի է գեռ նսյն սիրաը: Դեռ երիտասարդ՝ աշխարհիս հետ պատերազմեցայ և յաղթեցի. հիմայ ալեւոր՝ Աստուած մը զիս պատերազմի կը հրաւիրէ: Տեսնե՞նք յաղթութիւնը ուրման է:

(ՄԵԼԻՔԻ)

Oui, ou muet sous la terre, ou souverain sur toute la tere! Je me levai jadis, plein d'une jeune ardeur, contre les nations, Thadée, qui s'humilèrent devant moi, comme les forêts devant les tempêtes; adolescent, l'ennemi fut foulé sous mes pieds et sur mon épée sanglante, on lisait le mot LIBERTÉ, cette te épée fut brisée dans mes mains, mais ce même cœur n'a pas moins d'ardeur aujourd'hui, il palpite encore. Jeune encore, j'ai combattu le monde et l'ai vaincu; maintenant vieillard, un Dieu me convie à la guerre. Nous verrons à qui restera la victoire!

(Ils s'éloignent)

ՏԵՍԱՐԱՆ Բ.

ՍԱՆԴՈՒԽԾ և ԹԱԴԵԱ

ԹԱԴԵԱ

Ի՞նչ անհաշտ ասելութիւն կը սնուցանէ
Հայրդ մեր կրօնքին դէմ։

ՍԱՆԴՈՒԽԾ

Դառն յիշատակներ կը զարթուցանէ մըտ-
քին մէջ այս գաղափարը։ Բայց դու ս'ւրբ
ծերունի, կրինէ կրինէ այդ սուրբ կրօնքին
նկարագիրը որ հոգիս մխիթարուի։

ԹԱԴԵԱ

Եթէ մխիթարութիւն կը բաղձառ՝ դիմէ
իւր սորը։ Քրիստոնեայ մը իւր վշտերը խա-
չին պատուանդանը կը դնէ, ինըրը իրեն կը
կանչէ զաննիք որ աշխարհիս թշուառու-
թեանց տակ կը հեծեն։

ՍԱՆԴՈՒԽԾ

Ո՞րչափ քաղցր է աշխարհիս վշտերէն ա-
զատելով այս անձկալի գուառներուն մէջ
թափառիլ. ինչ քաղցր է հառաջել մէկու մը
դէմ՝ որ հառաջանքներդ կը կրինէ. մէ, մը
չափ քաղցր է լալ Աստվածոյ մը դիմաց՝ որ
լոցեր է

SCÈNE II.

SANTOUHT ET THADÉE

THADÉE

QUELLE haine implacable votre père
nourrit en son cœur contre notre religion!

SANTOUHT

Cette idée éveille en son esprit, d'amers
souvenirs. Mais vous, saint vieillard, refaites-
moi toujours le tableau de cette sainte religi-
on, afin que mon âme, par là, soit consolée.

THADÉE

Si vous cherchez de la consolation, réfu-
giez-vous vers elle: le chrétien dépose ses pei-
nes au pied de la croix; elle fait appel elle-
même à tous ceux qui gémissent sous le poids
des malheurs terrestres.

SANTOUHT

Qu'il est doux, après s'être délivré des
peines du monde, d'aller planer dans ces ré-
gions si désiré! qu'il est doux de soupirer de-
vant quelqu'un qui répète vos soupirs! Ah!
qu'il est doux de pleurer devant un Dieu qui
a pleuré

ԹԱԴԵՈՍ

Ո՛վ որ առանձին իւր վշտայցը մասածելով
իւր Աստուծոյն դիմաց չէ կեցած արցունիք
թափելու՝ այնպիսին գեռ զգիտեր ճշմարիտ
հաճացք մը ի՞նչ է : Գթով մեր հոգւոյն վրայ
կը հսկէ ինքը՝ ինչպէս լժոչուն մը իւր բոյ
նին վրայ :

ՍՍՆԴՈՒԽՏ

Ո՛հ, սրչափ գթայ պիտի օրիորդի մը որ
վշտայց ովկիանոսի մը մէջ կ'ալէ կոծի . ըսէ՛
ինձի արդեօք այն գեղեցիկ ասպարէզներուն
մէջ որ սրտիս դիմաց կը բանաս՝ կրնամ ես
ալ ոլանալ :

ԹԱԴԵՈՍ

Իւր գրիերը բայ են զամենիքը լնդունելու :

ՍՍՆԴՈՒԽՏ

Ո՛հ տէր՝ միտքս լուսաւորէ . եւ թէ որ
հիմայ քու հոգիդ որ բոլը Տիեզերքս կը լէ՛
ցընէ՝ իմ քոլս ալ կեցեր կը լոէ հաւաքանիք
ներուս, կ'իմանայ սրտիս բարախմունիքը . . .
Ո՛հ, դու գիտես իմ լւզուով չըացատրելու
անձիութիւններս :

ԹԱԴԵՈՍ

Զօրացի՞ր՝ կըս . յոյսդ իրեն վրայ հաս-
տատէ :

THADÉE

Celui qui seul et recueilli dans ses peines n'a pas pensé à verser des larmes devant son Dieu , celui-là n'a pas encore connu le vrai bonheur. Ce Dieu veille avec tendresse sur notre âme, comme l'oiseau, sur ses petits.

SANTOUHT

Ah ! combien aura-t-il donc pitié d'une jeune fille, qui flotte, au grés des vagues, dans un océan de souffrances: dites-moi, pourrais-je m'élanter aussi dans ces belles arènes que vous découvrez à mon âme?

THADÉE

Ses bras sont ouverts pour tous.

SANTOUHT

Ah! Seigneur! daigne éclairer mon esprit: et si en ce moment ton esprit, qui remplit l'Univers entier, se trouve aussi à mes côtés, entendant mes soupirs, sentant les battements de mon cœur . . . ah! tu connais les peines que je suis incapable d'exprimer.

THADÉE

Courage, jeune vierge; confiez-vous en sa bonté.

ԱՍԴՐՈՒԹՅ

Այեն օր կը տեսնեմ քրիստոնեաները ան-
գութ մահուան դատավարառուած, և ինձ
որ անոնց չեմ կը նար օգնել ախուր բանտ մը
կ'երեւայ այս մեծաշուր ասլարանիքո: Եւ երբ
արյունիքներէ յոդնած աչքերս գոյութին՝ ըս-
տուերներուն մէջ կը կարծեմ տեսնել խուժը
մը երանելի սգեաց, որ ձիւնաթոյր սպասմու-
ճաններ հագած՝ ժպտելով ականջիս տակէն
կը հըծնեն. « Հետերնիս եկուր » :

ԹԱԴԻԱՄ

Լոռութեամբ համբերել, գերմարդկային
զգայմամբ սիրել մարդկութիւնը . — Ահա
ինչ որ իմ պաշտած Աստուածս կը հրամայէ:

ԱՍԴՐՈՒԹՅ

Ոիրել . . . մհ, լսէ, հայր . . . չես գիտե՞
մը չափ սրտատոչոր յիշատակներ մաքիս մէջ
կը զարթուցանես: . . .

ԹԱԴԻԱՄ

Կը մօտենայ ահա մէկը, և կը լսէ զմեղ,
հեռանանք . . .
(ՄԵԼԻՒ)

SANTOUHT

Tous les jours je vois les chrétiens condamnés à une mort cruelle, et pour moi, qui ne puis leur être d'aucun secours, ce superbe palais me semble un triste cachot. Et quand mes paupières fatiguées de pleurer, se ferment malgré moi, je crois apercevoir dans les ombres une troupe d'âmes bienheureuses, qui vêtues de robes blanches comme la neige, le sourire sur les lèvres, murmurent à mes oreilles: "Viens avec nous!"

THADÉE

Souffrir en silence, aimer l'humanité d'un amour extrême:—voilà ce que commande le Dieu que j'adore.

SANTOUHT

Aimer! . . . ah! arrêtez-vous, père . . . vous ne savez pas quels souvenirs brûlants, vous éveillez en mon esprit . . .

THADÉE

Quelqu'un s'approche et peut nous entendre; éloignez-nous! . . .

(Ils s'éloignent)

ԵՐՈՒՍՆԻ

Արտսանուսլից աչօք հեռացաւ ինձմէ
այն գեղեցիկ հրեշտակը . . . որչափ անուշէ
ինձի կոխել այն աւեղերը զօր կը կոխէ . շնչել
այն օգը զօր ինքը կը շնչէ . երբոր աչքին դի-
մացն եմ՝ լեզուս առաջ չերթար խօսք մ' ը-
սելու , աչքերս չ' են համապատակիք իրեն նա-
յիլ , անծանոթ զօրութիւն մը զիս կ'արգիլէ ,
իւր պատկերը գեղեցիկ հրեշտակի նման՝
հոգւսո մէջ կը հանդչի . . . մհ , Բ' նէ քաղցր
կուգայ ինձի իւր հառաջանքները այս նոր
կրօնիքս վրայ . . . այն , Սանդիստին կրօնիքս
իմ կրօնիքս ալէ : Այլ ինչ կ'ըսեմ . . . մի բար-
կանար մի աստուածք . . . սէրը միտքս խը-
ռովեց . . . բայց ի՞նչ , եթէ սէրը պաշտեմ՝
դժող պաշտած չ' մը ըլլար ուրիշ անուամբ .
որովհետեւ եթէ աստուած էք՝ սէր ալ պի-
տի ըլլաք , եթէ սէր չէք՝ աստուած ալ չէք :
Եւ մի բնութեան կ'ազդէ այն կարօտու-
թիւնը սիրտ սրտի հանգչեցնելու . մի դրերէ
սրտին մէջ սէրը՝ այս բոցը որուն որչափ նիւթ
աւելցնես՝ այնչափ աւելի կ'ուղէ : Բայց թե-
րեւս այս աշխարհս միայն փափագելու տեղ-
է և ոչ փափագի մը կատարուելուն . . . թե-
րեւս օրորոցին մինչեւ գերեզման եղած մի-

SCÈNE III.

YERVANTE

ELLE s'est éloignée de moi les yeux pleins de larmes; le bel ange! . . . qu'il m'est doux de mettre les pieds là où elle a mis les siens! qu'il m'est doux de respirer l'air qu'elle respire! sa présence me confond toujours au point de ne pouvoir articuler un mot; mes yeux n'osent la regarder; un pouvoir inconnu m'en empêche; son image, comme celle d'un gracieux ange, se repose dans mon âme . . . ah! qu'il m'est doux de l'entendre soupirer pour ma nouvelle religion . . . oui, la religion de Santouht est aussi la mienne. Mais que dis-je! . . . ne vous irritez pas, ô dieux! . . . l'amour m'a troublé la raison . . . mais quoi? est-ce qu'en adorant l'amour je ne vous adore pas toujours sous un autre nom? Car si vous êtes dieux, vous devez également être amours; si vous n'êtes pas amours, vous n'êtes pas non plus dieux. Et qui donc inspire à la nature, ce besoin de reposer le cœur sur le cœur? Lui a donc éveillé dans le cœur, l'amour, cette flamme à qui plus on donne d'aliments, plus elle en demande. Mais peut-être que ce monde n'est qu'un lieu de désirs, et

Ըոցը շատ կարճ է սիրոյ . . . թերեւս ասաւ
ուածները այս ստուերները տուեր են՝ որ
ինչպէս տղայն երիներանդ թիթեռնիկէ մը
խաբուած ետեւէն իյնալով կը խստորի, այն
պէս մարդ ասոնց ետեւէն ինկած վաղէ, մին
չեւ որ յանկարծ մահուան անդունդը թաւ
ւալի . . . Բայց ի՞նչ յանցանք ունէր ոչեզու-
թիւնը՝ ուղիք՝ որ էակ մ’ ըլլոյ կարօսու-
թիւն իմանայ՝ և այն կարօտը չկցուի . . .
Ա. Ա. ոչ մարդու է որ ինքը զինքը կը խաբէ . . .
այս . այս անձկութեան հովտին մէջ այս մըշ-
տախուով ովիշանսոսին մէջ՝ որուն եղերը սե-
պացեալ ժայռեր կը բարձրանան, ինքը զինքը
խաբելու համար, տաստուածք մարդուս ըդ-
մայլեցուցիչ ծաղկապսակ քնար մը տուեր են:
այս քնարը՝ մարդուս սիրուն է . և իւրաքանչ-
շիւր կիրքերը՝ անոր թելերն են: անոր դիւ-
թիչ ձայներէն ինքը զինքը խաբելով մարդու
կ’անցնի: Աւանդ ուրեմն, ի՞նչ է եղեր մարդ-
կութիւնը . . . ծաղկիներով զարդարուած
զուարտկ մը՝ որ ողջակէ գ ըլլալու կ’երթոց . . .
և ուր է իւր սեղանը . . . գերեզման’ն մը . . .
գերեզման’ն մը՝ որուն անդունդը յաւիտենաւ
կանութեան չոփի խոր է: Ո՛հ, բանար ինձի
գթած ձեռք մը՝ ասպանուոյն քողը՝ և տեսնէի
թէ երկինք ինձի ի՞նչ վճռեր են . . . Ճակա-
տագիրս իմանայի: . . . Ո՛վ գուք՝ որ սրտիս
վշտերը և տարակոյսները կը ճանչնաք՝ գը-

non un lieu où ils s'accomplissent . . . peut-être que la période qui s'étend du berceau à la tombe n'est pas assez longue pour l'amour . . . peut-être les dieux ont-ils imaginé ces ombres, afin que l'homme court après, jusqu'à ce qu'enfin la mort le saisisse dans l'engloutisse dans son abîme . . . comme l'enfant qui, attiré par les brillantes couleurs du papillon, court après et s'égarer dans sa poursuite. Mais quel était donc le tort du néant, ô dieux, pour en avoir fait un être ressentant le besoin, et ne pouvant satisfaire ce besoin! . . . Mais ce n'est pas l'homme qui cherche à se tromper lui-même . . . oui, dans cette vallée de souffrances, dans cet océan toujours agité, sur les bords duquel s'élèvent des roches escarpées, ce sont les dieux qui pour le laisser tromper, lui ont donné une lyre ravissante et couronnée de fleurs. Cette lyre, c'est le cœur de l'homme, et chacune de ses passions constitue une de ces cordes: c'est en se laissant tromper aux sons enchanteurs de cette lyre que l'homme passe. Hélas! qu'est-ce donc que l'humanité? - Une victime ornée de fleurs, que l'on traîne vers l'autel, pour l'offrir en holocauste . . . et quel est son autel? — Une tombe! . . . une tombe dont l'abîme est aussi profond que l'éternité,

թաճ աստուածք՝ սիրոյ արցունքներն ալ չե՞ն
բաւեր ջնջելու այն դառն վճիռները զոր
երբեմն ձեր արդարաւթիւնը մարդուս ճակէ
տին վրոյ դրոշմեց :

ՏԵՍԱԿԱՆ Դ.

ՆՈՅՆ ՆԻ ՇԱԽԱՐԵ

ՇԱԽԱՐԵ

ԹՈՂ, մէկդի տիրութիւնդ, բարեկամ,
վշտերու ալ վերջ մը կայ :

ԵՐՈՒՑՆԻ

Իմ վշտերս միայն կենացս հետ կը վեր
ջանան :

ՇԱԽԱՐԵ

Հզօր են աստուածք, և ինչ որ շատ ան-
դամ ակար մահացուք չէին կրնար յուսաւ-
անոնք կը կատարեն, անյայտ են մարդկանց

Ah! puisse une main bénigne m'ouvrir un instant le voile de l'avenir, et m'apprendre ce que les cieux ont résolu de mon sort! Puisé-je connaître mon destin! . . . O, vous, qui connaissez les peines et les doutes de mon cœur, dieux miséricordieux, dites-moi si les larmes de l'amour même ne suffisent pour effacer les fatals arrêts que votre justice a une fois empreintes sur le front de l'homme!

SCÈNE IV.

LE MÊME ET CHAVARCHE.

CHAVARCHE

ԱMI, laisse de côté ta tristesse: les douleurs aussi ont leur fin.

YERVANTE

Les miennes ne peuvent finir qu'avec ma vie.

CHAVARCHE

Les dieux sont puissants; souvent ce que les faibles mortels n'oseraient pas même espérer, eux le font: ils ont des moyens incon-

անոնց ճամբաները։ Շատ անգամ մարդ ու զելով ապագային քօղը վերցնել չեղած և ըլլալիք դառնութիւններ կը պատրաստէ իւր անձին։

ԵՐՈՒԱՆԴ

Ուր էր թէ սուտ ելային վախերս՝ ինչ պէս մինչեւ հիմայ սուտ ելած են յստերս... կը կարծէի թէ սէրը երջանիկ պիտի ընէ զիս, բայց իրեն ծաղկափթիթ ճանբուն տակ անդունդներ կան... ԱՌ ծածկելու ժամանակ չէ, յայսնեմ քեզի գաղանիկներս՝ մէ բարեկամ. թերեւս սիրոս իրեն արձագանգ մը գտնելով միխթարուի... կը սիրեմ... մհ, չեմ կրնար այն անունը հնչել որ սիրոս չէ խոռովի... Սանդուխտը կը սիրեմ։

ՇԱՒԱՐԾ

Սանդուխտ... Հայոց թագուհին... արդարեւ սիրելի անձ... բայց ինչպէս սկսաւ այս սէրը։

ԵՐՈՒԱՆԴ

Ալանաց գէմ պատերազմէն երբ կը դառնայի գիտես թէ բաղդը ինձի շնորհեր եր յաղթութեան փառքը... Սանառկց կիսաւ կործան դահը հաստատելէս ետեւ՝ արիւ-

nus aux hommes. Souvent l'homme en voulant lever le voile de l'avenir, se prépare des amertumes inouïes et inattendues.

YERVANTE

Puissent mes craintes être vaines, comme l'ont été jusqu'ici mes espérances!... Je crois que l'amour aurait pu me rendre heureux; mais je m'aperçois bien, que sur son chemin fleuri il y a des abîmes... Il n'est plus temps de me taire, ami, je m'en vais te révéler mes secrets: peut-être que mon cœur, en trouvant un écho dans le tien, trouvera de la consolation... j'aime... ah! je ne puis proférer ce nom, que mon cœur ne soit troublé!... J'aime Santouht!

CHAVARCHE

Santouht!... la reine d'Arménie?... Aimable personne, en effet... mais comment cet amour prit-il naissance en ton cœur?

YERVANTE

A mon retour de la guerre contre les Alanois, tu sais que le sort m'avait accordé la gloire de la victoire... Après avoir relevé le trône à demi-renversé de Sanadroug, je

նաներկ սուրս փութացայ իւր սովը դնել,
ինքն ալ յաղթական բրաբիստով մը ուղեց
զիս վարձատրել = Ճաղալեցան հանդիսականք
իշխաններ՝ զօրագլուխք՝ զօրականք և ժողո-
վուրդք . անցաւ իւր գահը Սանատրուկ ալ
... Սանդուխտ՝ այն սիրելի հրեշտակն ալ
հն էր . . . աստուածուհւց մը նման իւր
հօրը քով նստած՝ նոր փառք կ'աւելցնէր
Հայոց գահուն . այն տասնըլից գարունները
որ զինքը տեսեր էին իւրաքանչիւրը անցնե-
լու ատեն՝ իրեւ սիրոց յիշատակ կարծես
իւր ճակատին վրայ մէյմէկ վարդ թողուցեր
էին : Իրեն հօրը հրամանաւ ձեռքն առաւ-
սկեցէն պսակը՝ և անուշ ծիծաղով մը ինձի
յանձնեց . . . Դուք գիտէք՝ թէ մըշափ այն
Տիժաղը ինձի թագէն ալ անուշ եկաւ . . .
տագնապայոյգ՝ երեալ նայեցայ . . . և երկու-
քիս աչքերը իրարու հանդիպեցան : Թա-
գաւորը մէկ կողմէն՝ “Հայրէնեաց փրկիչ՝ ա-
սարինի” կոչելով զիս կը գտիք, զօրականք
միւս կողմէն՝ “յաղթութեան գլուխ” կ'ան-
ուանէին զիս, ժողովաւրդն ալ ցնծութեամբ
“Կեցցէ” ո՞ներով օդը կը թնդացնէր . . . Ես
անշարժ Սանդուխտիս դիմացը կէցեր էի, և
այնպէս կուգային ականչիս այն աղաղակնե-
րը՝ ինչպէս երկնաւոր երազներու մէջ յա-
փշտակեալ հոգւց մը՝ երկրիս նուազ եւ
հեռաւոր ձայները :

m'empressai de déposer à ses pieds mon épée sanglante; il daigna alors me récompenser d'une couronne de lauriers. Princes, généraux, soldats et tout le peuple se rassemblèrent, et Sanadroug apparut sur son trône . . . Santouht, cet ange chéri y était aussi . . . assise à côté de son père, elle rehaussait la gloire du trône arménien; les seize printemps qui l'avaient contemplée, semblaient avoir déposé chacun en passant, une rose sur son front, comme souvenir d'amour. Avec la permission de son père, elle prit en sa main la couronne d'or, et me l'offrit avec un doux sourire . . . Vous savez, ô Astres! combien plus de joie m'a causé ce sourire, que la couronne elle-même! . . . Je l'ai regardée tout ému . . . et nos yeux se rencontrèrent. D'un côté le roi me louait en m'appelant, "Sauveur de la Patrie, vertueux jeune homme"; d'un autre côté, les officiers m'appelaient, "Chef de la victoire"; et le peuple dans sa joie faisait retentir l'air de ses "Vivat" . . . je demeurais immobile devant ma Santouht, et toutes ces voix arrivant à mes oreilles faisaient sur moi la même impression, que feraient sur une âme ravie dans des visions célestes, les bruits sourds et lointains de la terre.

ՇԱՎԱՐՉԵ

Աստղիկ յաջողէ իզձերդ :

ԵՐՈՒՍ.ՆԴ

Փշալից տարակայներու մէջ կը ծփայ հու
դիս : Երբեմն զուարթ՝ կ'երեւակայեմ զինքը
գրկաց մէջ , և յնորելով կը կարծեմ թէ
իրեն պատմելով անցեալ վշտերս և տարա-
կայներս՝ անսնց վրայ այնպէս կը նայիմ՝ ինչ
պէս ալէ կոծութենէ ազատած նաւավար մը
դեռ խռովայոց ծովուն վրայ ... երբեմն կը
կարծեմ որ զիս կը մերմէ իրմէն ... և այն
ատեն ոչ այլ ինչ կը ինսդրեմ յերկնուաս՝
բայց եթէ գերեզման մը ուր կարենամ անձս
և թշուառութիւններս ծածկել , գերեզման
մը՝ որուն վրայ թերեւս գթալով վերջապէս
Սանդուխոս գայ և արտասուե :

ՇԱՎԱՐՉԵ

Երբէք աստուածոց վրայ մի տարակու-
սիր . մէծ է անսնց զօրութիւնը , տառապեալ
մահացուին հառաչանիքները հրեղէն թեւե-
րով կը պանան այն աստեղազարդ գաւառ-
ներուն մէջէն մինչև Արամազդայ՝ աստուա-
ծոց աստուծոյն ոտքը . և շատ անգամ իւր
հզօր աչքը տկար մօրդուն վրայ դառնալով
զինքը վշտաց վիճերէն՝ երջանկութեան գա-
հը կը բարձրացնէ :

CHAVARCHE

Que l'Amour te soit propice en tes vœux.

YERVANTE

Mon âme flotte dans des inquiétudes dou-
loureuses. Tantôt joyeux et gai, je m'imagine
la tenir dans mes bras; et dans mon délire,
je crois, l'instruisant de mes souffrances et de
mes anxiétés passées, pouvoir y jeter mes re-
gards, comme le matelot échappé à la tem-
pête contemple la mer encore agitée... Quel-
quefois aussi je m'imagine [qu'elle m'éloigne
et me repousse ... et alors, je ne demande au
ciel qu'une tombe, où je puisse m'enterrer a-
vec mes malheurs; une tombe, sur laquelle
Santouht veuille peut-être par pitié venir
verser quelques pleurs!

CHAVARCHE

Ne doute jamais des dieux: leur pouvoir
est suprême: les soupirs du mortel malheu-
reux volent avec des ailes de feu à travers
les espaces étoilés, jusqu'au pied de Jupiter,
le dieu des Dieux, qui souvent tournant ses
yeux puissants sur lui, le tire de l'abîme des
douleurs pour l'élever jusqu'au trône du bon-
heur.

Եւ ի՞նչպէս այդպիսի յոյսերով միմիթառութիմ՝ քաջը Շաւարշ, ես որ աչքովս ահաւոր զիսուածի մը վրայ եղայ. լի՛: Գիշեր մը նստեր էի վշտացս մտածելու. Անահիտ նուիրական սնտառներու. Ծայրերէն ամսոց վրայ արծաթի քողէր սփուելով՝ կարծես իւրեն գահ մը կը պատրաստէր անսնցմալ. առուակները ալիքէ ալիք գլուորցնելով լուսի սպատկերը՝ կարծես անոր երգեր կը խսիուցին. այն նուազ լոյսը պալասներուն՝ մեհեաններուն եւ տաճարաց արծաթափայլ գմբէթներուն վրայ կը հանդչէր: Աչքս Սանտորիս արքունիքը դարձուցի... Ով տեսիլ... Սանդուխտ ձեռքին կոթնած կը նրատէր սպատուհանին դէմ. մհ, ցնորած մտացս կ'երեւար թէ լուսինը չէ՝ այլ խւրնայուածքը՝ որ բնութեան վրայ այն սիրելի խաղաղութիւնը կը սփուէ, իւր աչքէն մարդարտանման արցունիքներ կը ցողէին, եռանդուն հառաջանիքներ սրտէն կը բղիսէին. և այնպէս տժգոյն և մելամաղձ էր իւր ճակատը՝ որ Հրեշտակ մը յարտօսր կը շարժէր: ... Բայց յանկարծ արիւնս երակներուս մէջ սառեցաւ... իւր ծոցէն անցայտ նշան մը հանեց՝ որ կը նմանի քրիստոնէից աղանդին Աստուծոյն, և սրտաբուխ համբոյրներով խանդա-

Et comment puis-je me consoler avec de telles espérances, brave Chavarche, moi qui de mes propres yeux ai été témoin d'un si terrible prodige? Ecoute: un soir, je m'étais entièrement livré aux tristes réflexions que m'inspiraient mes maux, des extrémités des bois sacrés, Diane répandant sur les nuages, des voiles argentins, semblait s'en préparer un trône: les ruisseaux roulant d'onde en onde le reflet de la lune, semblaient murmurer des hymnes en son honneur: cette faible et chancelante clarté se reposait sur les palais, sur les temples et sur leurs coupoles étincelantes. Je dirigeai mes regards vers le palais de Sanadroug... O spectacle admirable!... Santouht, le front appuyé sur sa main, était assise à la fenêtre. Ah! il semblait à mes sens égarés, que c'étaient ses regards qui repandaient sur la nature ce doux et cher repos, et non pas la lune; des pleurs comme des perles, tombant de ses yeux, arrosaient ses joues frêles; d'ardents soupirs jardaient de son cœur, et son front était si pâle, si mélancolique, qu'il eût pu tirer des larmes d'un ange même... Mais, soudain, mon sang se glaça dans mes veines... elle

կոմթ աչքերը ստեղ ստեղ երկինք կը վեր-
ցընէր :

ՇԱԽԱՐԵ

Սարսափուլ լեցույին զիս քու խօսքերդ՝
քաջ նրուանդ, չըլլաջ թէ Սանդուխտ քրիս-
տոնեաց եղած ըլլաջ . կը դոջամ այսպիսի բան
մասած լու . . . Քայց շատ անգամ կը տեսնեմ
ծերունին՝ որ այս նոր վարդապետութիւնը
կը քարոզէ, եւ Սանդուխտ զմայլած մոխի
կը քընէ. Սակայն դու նրուանդ՝ չ'ե՞ս կընար
Սանդխտ հետ տեսնուիլ:

ԵՐՈՒՍ.ՆԴ

Ո՛չ կընամ և ոչ ալ կ'ուղեմ . . . Այն որ
իմ հոգիս սլիտի միսիթարէր՝ աւելի կը վե-
րաւուի զիս . թերեւս երկինք զմեզ միասեղ
ալլըելու համար ստեղծեր են, անձանօթ
ձեռք մը՝ մեր սրտերը արդէն միացուցած է.
Քայց դառն տարակցաներ հոգիս կը խուսվեն
. . . Ասկէ վերջ ինձի միայն դեղ՝ զինքը մոռ-
նալին է, քայց թնդպէս ընեմ, մուր երթամ . . .
ուր ալ ըլլամ բնութիւնը կ'անհետանայ աչ-
քէս եւ իւր լուսածիծաղ սկատկերն ինձի
կ'երեւայ : Ի զմւր հոգւս մէջ դդացած

sortit de son sein une image inconnue, étran-
gère, qui ressemblait au Dieu de la secte des
chrétiens; elle la couvrit de baisers ardents,
en élevant fréquemment ses tendres regards
vers le ciel.

CHAVARCHE

Tes paroles, brave Yervante, m'ont rempi-
li l'âme d'effroi; serait-elle par hasard chré-
tienne? Une telle pensée me fait trembler . . .
Cependant, il m'arrive souvent de rencon-
trer le vieillard Thadée prêchant cette nou-
velle doctrine, et Santouht qui l'écoute avec
enthousiasme; mais, toi, Yervante, ne pour-
rais-tu pas te procurer un entretien avec elle?

YERVANTE

Je ne le peux', ni ne le veux . . . Elle qui
devrait consoler mon âme, ne fait au con-
traire que la blesser davantage: peut-être que
le ciel nous a créés pour vivre ensemble; une
main inconnue a déjà unis nos cœurs; mais,
des doutes amers viennent me troubler l'âme
. . . A l'avenir, je n'ai d'autre remède que ce-
lui de l'oublier: mais, comment le ferai-je? où
irai-je? . . . partout où je suis, la nature se dé-
robe, s'efface à ma vue, et toujours son éblouis-
sante image, toute souriante de beauté, vient

միհս կրծանամ՝ լեցնել փառաց և յուսոյ եւ
բազներով. գաղնի ձայն մը սրտիս մէջէն
“Սանդուխտ” կը կրկնէ :

ՇԱԽՄԵԴ

Եւ Սանդուխտը շնորհեն պիտի քեզի
երկիխը :

ԵՐՈՒՍՆԴ

Չափաղանց երջանիկ կ'ըլայի իբմով՝ երկենից անդամ՝ նախանձելի : Ինքը թագուհի մընէ՝ ես իւր խոնարհ ծառաներէն մին . . . ոհ, ուր եր թէ ես բոլոր աշխարհիս թագերը ձեռքս ունենայի՝ որ ոտքը նետելով լսէի. Ա՛ռ ասոնք ամենը իմ Սանդուխտը և քու սիրադր ինձի ամենը . . . : Բայց դու Շաւարչը բու բարեկամիդ խնդրոյն մի զանար, եւ մի ջանար ընդունայն տեղ իրեն դէմ կենալ: Դառն բաղդը դրօշմեր է ձակտիս վրայ սիրել և . . . ինձի դամբան մը պատրաստեր է . . . թաղ ուրեմն որ ձակտագիրս կատարուի: Ալանայ դէմ ունեցած պատերազմիս՝ յարմար առիթ է: Աստուածները որ կեանքս վայելելու միջոյները զացեր են ինձի անկից ազատելու ձամբան ահա կը ցուցնեն, ուրեմն երթամ պատերազ-

se présenter à mes regards. En vain je tâche de combler, par des songes d'espérances, l'abîme que je ressens en mon âme; une voix secrète répète sans cesse dans mon cœur: “Santouht! Santouht!”

CHAVARCHE

Et les cieux accorderont Santouht à tes vœux.

YERVANTE

Je serais trop heureux avec elle, et envié même du ciel. Elle est reine; et je ne suis qu'un de ses humbles serviteurs . . . ah! que n'ai-je en ma possession toutes les couronnes de la terre, afin de pouvoir les déposer à ses pieds et lui dire: “Prends tout cela, ma Santouht, et donne-moi ton cœur en retour.” Mais toi, Chavarche, ne rejette pas les prières de ton ami, ne refuse pas ses demandes; et ne cherche pas inutilement à lui résister. Le sort funeste a marqué sur mon front “aimer,” et . . . il m'a déjà préparé une tombe . . . laisse donc le destin s'accomplir. Notre guerre contre les Albanois vient très à propos. Les dieux qui m'ont refusé tous moyens de goûter les charmes de la vie, me montrent maintenant le chemin de m'en débarrasser: Je m'en vais

միմ...մեռնիմ: Բայց Երբոր արիւնս Երակը
ներուս մէջ դադրած՝ սիրոս ալ չը զարնէ՝
և շրթունքներս այնչափ նուազին որ Սան
դրիստին անունն անգամ չը կարենամ հնչէլ
ո՞չ մեր բարեկամութեան սիրուն ըլլաց, Շա
ւարձ՝ Երթաս այս մարմնոյ մէջ բնակող հր
բեշտակին իմ սէրս յայտնես... ըսես թէ՝
ինքը՝ թէպէտ անմեղ իմ մահուանս պատ
ճառ կըլլայ... ո՞չ, գոնէ իմ գերեզմանա
գայ արցունիք մը թափելու :

(ՍԻՆԻ)

ՏԵՍԱՐԱՆ Ե.

ՇԱՎԱՐՉԵ

Թշութ' Երիտասարդ, ահա սէրը, այն
չափ բռնացած է կիրքը սրտին մէջ որ ունե
ցած յոյսերն անգամ չը տեսներ. Ես սրտի
մաօք ջանամ սիրտի ամեն բան յաջողցնելու,
բայց իրեն յուսահատելուն պատճառը չ'եմ
տեսներ. արդէն թագաւորը իւր հանձարին
համար կը սիրէ զինքը, իւր Երիտասարդու
թիւնը և միւս չընալ կիրքերը բաւական են
զինքը սիրելի ընելու ամենուն: Մանաւանդ
եթէ իմանսոյ թագաւորը Սանդիսոյ այս նոր

done combattre et... mourir! Mais quand mon sang s'arrêtera dans mes veines, et que mon cœur ne battra plus, quand mes lèvres s'affaibliront au point de ne pouvoir plus murmurer même le nom de Santouht; ah! au nom de notre amitié, Chavarche, va révéler mon amour à cet ange incarné, va lui dire que, quoique innocente, elle est cause de ma mort... ah! qu'elle daigne au moins venir verser quelques larmes sur ma tombe! . . .

(Il s'éloigne)

SCÈNE V.

CHAVARCHE

ՄALHEUREUX jeune homme! voilà l'amour: la passion domine tellement son cœur, qu'il ne s'aperçoit pas même des espérances auxquelles il peut prétendre. J'emploierai tout mon pouvoir à faire tout réussir; d'ailleurs je ne vois point de cause à son désespoir; il est déjà aimé du roi pour son génie: sa jeunesse et ses rares qualités lui suffisent pour gagner l'affection générale. Surtout si le roi apprend l'attachement imprévu de San-

աղանդին լսոյ ձգած սէրը՝ ամենեւին չը-
պիտի ուշանայ զանոնիք միացնելու , մանաւ
ւանդ թէ սկիտի աճապարէ : . . . Երթամ ու-
րեմն զինքը գոնեւլու : . . . Թեթեւ է ամեն
աշխատասնիք զոր մորդ բարեկամի համար կը
քաշէ :

touht pour cette nouvelle secte des chrétiens,
loin de s'y opposer, il s'empressera plutôt de
les unir . . . je m'en vais donc le trouver . . .
quelques peines qu'on se donne pour son ami
ce n'est toujours que trop peu.

ԱՐԱՐՈՒԱԾ ԵՐԿՐՈՈՒ

ՏԵՍԱԲԱՆ Ա.

ՍԱՆԱՏՐՈՒԿ ԹԻ ՇԱԽԱՐԵ

ՇԱԽԱՐԵ

ՏԵՐ արքայ՝ դոյժ մը ունիմ քեզի տալու :

ՍԱՆԱՏՐՈՒԿ

ՈՐՅԱՌԻ մեծ ըլլան աղէտք՝ այնչափ աւելի կը կայլի յաղթականին զօրութիւնը :

ՇԱԽԱՐԵ

Զ յագեցան աստուածները այնչափ քրիստոնեից արեամբ որ իրենց զոհեցիր. աւելի ահաւոր զոհ մը կը պահանջեն . . . քրիստոնեից աղանդը ընդունեցաւ նաև . . .

ՍԱՆԱՏՐՈՒԿ

Ո՞ւ :

ՇԱԽԱՐԵ

Լեզուս առաջ չ'երթար :

ՍԱՆԱՏՐՈՒԿ

Քո՞ւ :

ACTE DEUXIÈME

SCÈNE I.

SANADROUG ET CHAVARCHE

CHAVARCHE

SIRE, j'ai une triste nouvelle à vous annoncer.

SANADROUG

Plus les désastres seront grands, plus la puissance du vainqueur sera brillante.

CHAVARCHE

Tant de sang chrétien répandu, n'a pas encore rassasié les dieux: ils exigent un plus terrible sacrifice . . . la secte des chrétiens a été embrassée par . . .

SANADROUG

Par qui?

CHAVARCHE

Je n'ose vous le dire.

SANADROUG

Parle.

ՇԱԽԱՐԵ

Կը դոզամ:

ՍՍՆԱՏԲՈՒԿ

Սանդուխտը:

ՇԱԽԱՐԵ

Ահա լսիր:

ՍՍՆԱՏԲՈՒԿ

Սանդուխտը . . . իմ աղջիկու . . . քրիստու
նեայ . . . Ո՛վ անակնկալ հարուած: . . .

ՇԱԽԱՐԵ

Բայց դեռ . . .

ՍՍՆԱՏԲՈՒԿ

Ո՛չ, մի ջանար զիս միսիթարել . . . միսի-
թարութիւնը թեթեւ վշտերու համար է . . .
դեղերը կը զայրացնեն միայն մահաբեր խոց
մը: . . . Սանդուխտը. քրիստոնեայ: Բայց լսէ՛
ինձի շաւամը ապահով ես:

ՇԱԽԱՐԵ

Դժբաղդարար շատ ապահով:

ՍՍՆԱՏԲՈՒԿ

Ո՛վ դիք, քրիստոնեայ է ուրեմն Սան-

CHAVARCHE

Je tremble.

SANADROUG

Santouht?

CHAVARCHE

Sire, vous l'avez nommée.

SANADROUG

Santouht! . . . ma fille! . . . chrétienne! . . .
ô coup inattendu! . . .

CHAVARCHE

Mais . . .

SANADROUG

Oh! ne cherche pas à me consoler . . . la
consolation est bonne pour les maux légers
. . . les remèdes ne font qu'irriter les blessures
mortelles . . . Santouht chrétienne! Mais, dis-
moi, Chavarche, en es-tu bien sûr?

CHAVARCHE

Malheureusement je n'en suis que trop sûr.

SANADROUG

O dieux! Santouht est donc chrétienne? . . .

Պուիսը . . . աւաղ ինձ . . . այս կրօնքը ըն
դունած առեն հայրը մոքէն չ'անցամ:

ՇԱ.Ի.Ս.Բ.Շ

Անդարձ են Ճակատագրին պատգամնե-
րը . փութամբ միայն Թշուառութիւնը Թե-
թեւցնելու:

ՄԱ.Ն.Ա.ՏՐՈՒԿ

Ի՞նչ ընելու եմ . . . թագաւոր եմ . . .
հայր եմ . . . Արամազդը կը պաշտեմ:

ՇԱ.Ի.Ս.Բ.Շ

Տէ՛ր աքքայ՝ աստուածք Թշուառութիւնը
ոչ եթէ չարութեան համար կը խրկեն , այլ
առարինւայն սիրաք փորձելու: Եթէ ինձի
ալ ներէք՝ յայտնեմ՝ կարծիքս: Ծանօթ է ա-
մենուն թէ մինչեւ հիմայ Սանդուխտ իւր
հօրը արժանաւոր դուստր եղած է: Իւր միտ-
քը որ երկրիս վրայ հանգելու տեղ մը ըս-
դաներ՝ խարուելով քրիստոնէից նոր մոլո-
րութիւնէն , որ՝ սէր լսելով կ'երթան , զայն
ընդունեցաւ : Բայց դեռ քու աղջիկդ է՝
քեզի հնազնոդ , և մալորութիւնն ալ ինչպէս
կ'երեւայ շատ խոր արմատացած չէ որտին
մէջ . ջանան ուրեմն զինքը համոզել: Սպառ-
նալիքը ընդունայն է . որովհետեւ քրիստո-

Malheur à moi! Est-ce qu'elle n'a pas pensé
à son père, au moment d'embrasser cette re-
ligion?

CHAVARCHE

Les oracles du destin sont irrevocables;
empressons-nous seulement de tempérer le
mal.

SANADROUG

Que dois-je faire? . . . je suis roi . . . je suis
père . . . j'adore Jupiter.

CHAVARCHE

Sire, les dieux n'envoient le malheur que
pour mettre à l'épreuve les cœurs vertueux.
Si vous voulez bien me permettre, je vous di-
rai ma pensée. Personne n'ignore que San-
touht, jusqu'ici a été la digne fille de son
père. Son esprit, qui sur la terre ne trouve
aucun lieu de repos, séduit par la nouvelle
secte des chrétiens qui ne disent qu'amour,
l'a acceptée avec ardeur. Mais, elle est tou-
jours obéissante à son père; et cette hérésie
ne semble pas profondément enracinée dans
son cœur; tâchez donc de la persuader. Les
menaces sont vaines, car les chrétiens, dans
l'égarement de leur esprit, se réjouissent d'au-

նեայք խելագարած՝ որչափ տանջես զիրենք
այնչափ կ'ուրախանան։ Երազի մը պէս է կ'ը-
սեն այս աշխարհս, իւր հաճոյքներն ալ վսշ-
տերն ալ մնոտի երաղներ. իրենց խղձերը ա-
պառնւոյն վրայ կեդրոնացած են։ Փորձով ալ
տեսեր ենք որ իրենք աւելի յօժարութեամք
կը մատուցանեն իրենց վիզերը դահճին որ-
բոյն՝ քան թէ մեր ամենէն կտրիչ նահաւ-
ասկները արեանց դաշտին վրայ. և մինչդեռ
իրենց արիւնոտ գլուխը վոշւյ մէջ կը թաւ-
ւալի՝ եթէ քառ մը արտասանեն Սիր է։ Ու-
րեմն ջանալու է Սանդխտին միտքը դարձնել
քաղցրութեամք. և որովհետեւ չափահաս
օրիորդ մ' է աւելի յարմար քան մը չ'եմ
տեսներ քան զամուսնութիւնն. մայրական
խնամքը և զբաղմունքը՝ սիրելի ամուսնի մը
գովոր գրկախառնութիւնները՝ իւր տղայա-
կան երազները կը փարատեն:

ՍՍ.ՆՍ.ՏՐՈՒԿ

Բայց ո՞լ կայ իրեն արժանի և սիրելի -

ՇԱ.Ի.Ա.ՐՇ

Քոջն և հայրենասէրն Երուանդ -

tant plus qu'ils sont plus tourmentés. Pour eux, le monde n'est qu'un songe, et ses joies comme ses peines ne sont que des rêves chimériques: leurs vœux sont fondés sur l'avenir. Nous avons les preuves, qu'ils présentent leur cou plus volontiers à l'épée du bourreau, que nos plus vaillants martyrs, sur les champs de carnage; pendant que leurs têtes roulent dans la poussière, s'ils profèrent un mot, c'est toujours celui d'AMOUR. Or, il faut tâcher de ramener Santouht avec douceur; et, comme elle est déjà nubile, je ne trouve rien de plus convenable pour elle que le mariage: les soins et les occupations maternelles ainsi que les tendres embrassements d'un époux chéri, dispereront bientôt ses rêves enfantins.

SANADROUG

Mais qui donc connaît-tu qui soit digne d'elle et qui en soit aimé?

CHAVARCHE

Yervante, ce jeune homme brave et patriote.

ՍԱՆԱՏՐՈՒԿ

Երուամնդ... բայց Ամնդուխտ ի՞նչ կ'ըսէ:

ՇԱԽԱՐԵ

Իւր բերնէն խմանակը, երթամ զինքը
կանչելու:

ՏԵՍԱՐԱՆ Բ.

ՍԱՆԱՏՐՈՒԿ

Վազ սարսափելի տարակցմներու մէջ
հոգիս կը ծփայ ... և դեռ չհոգնեցան եր
կինք ինձի հարուածներ իջեցնելէ ... ըստա
ուցան երկնից կայծակները ... ով բաղդ
սիւրիմ: . . . Հանգստեան տեղ մը տուէք
ինձ ով դիք՝ և ահա ձեզի կը յանձնեմ բու
լոր աշխարհս որ դողաց իմ նիզակէս: . . .
Ճանցայ վրառքը՝ և կ'արհամարհեմ: . . . ան
սահման անստպատ մը շնորհեցէք ինձ որուն
ընդարձակութեանը մէջ փշրին և անհւաս
նան երկրիս աղմուկները . հսն ալեւոր ճա
կառս աղջկանս գիրկը հանգնեցնեմ:

SANADROUG

Yervante? . . . mais Santouht, qu'en pen-
se-t-elle?

CHAVARCHE

Nous allons l'entendre par sa propre
bouche: je vais la chercher.

SCÈNE II.

SANADROUG

DANS quelles inquiétudes flotte mon
âme! . . . Les cieux ne sont donc pas encore
las de m'accabler de coups? Les foudres des
cieux ne sont-elles donc pas encore épuisées!
... O sort cruel! . . . O dieux! veuillez me don-
ner un lieu de repos, et je vous remettrai l'u-
nivers entier, qui a tremblé devant ma lance:
... J'ai connu la gloire et je la méprise . . .
accordez-moi un désert immense, dans l'é-
tendue duquel, puissent disparaître et s'ané-
antir les bruits terrestres: là, j'irai moi-même
reposer mon front blanchi, sur le sein de ma
fille chérie . . .

ՏԵՍԱՐԱՆ Գ.

ՆՈՅՆ ԵՒ ՍՍՆԴՈՒԽՏ

ՍՍՆԴՈՒԽՏ

ՀԱՅՐ . . .

ՍԱՆԱՏՐՈՒԿ

ԴԻՌԱՄՈՐ ՄԻՐԵԿԵՐԱԼ . . .

ՍՍՆԴՈՒԽՏ

Ուրախ եմ որ զիս կանչեցիք . ի՞նչ միշտ
թարութիւն քու գիրկու ըլլալ . . .

ՍԱՆԱՏՐՈՒԿ

Նոյն ուրախութեամբ հայրդ ալ զըեց
կը աեսնէ :

ՍՍՆԴՈՒԽՏ

Բայց ինչու տիսուր կ'երեւիս :

ՍԱՆԱՏՐՈՒԿ

Թագապսակ ճակափ մը վրայ երբէք եր
կինք չեն արձակեր երջանկութեան նշայլ . . .
կասկածք . . . հոգք . . .

SCÈNE III.

LE MÊME ET SANTOUHT.

SANTOUHT

PÈRE! . . .

SANADROUC

Chère fille! . . .

SANTOUHT

J'ai bien de la joie que vous m'ayez fait demander: quelle consolation que d'être dans vos bras! . . .

SANADROUG

La même joie, ton père la ressent en te voyant.

SANTOUHT

Mais pourquoi cet air triste!

SANADROUG

Les cieux ne veulent pas que le rayon du bonheur vienne jamais illuminer les fronts couronnés . . . des inquiétudes . . . des anxiétés . . .

ՍԱՆԴՈՒԻՒՏ

Բայց հիմայ մեկոի թաղ հոգերդ՝ հսկը .
Երես նայէ . թէ ոչ ինձի ալ վշտերդ գէլ
հաղործէ . կ'ըսեն թէ ամենէն սրաւաճմիկ
վշտերը հաղորդուելու որ ըլլան՝ կը թեթեւ
նան :

ՍԱՆԴՈՒԻՒՏ

Ո՛հ , քովս կեցիր դմւսար իմ Ամնդուխու .
քու ձայներ սիրոյ հրեշտակին պէս քաղցր է
հոգւսո . թաղ աղէաք իրենց մթին թեւեւ
բով ճմին սիրոս . դմւ որ սիրոյ համօր ըս-
տեղծուեր ես , ժպտէ Ամնդուխա՝ որ հայրդ
սիրուի :

ՍԱՆԴՈՒԻՒՏ

Քանի՛ անգամ եղած է որ քու վիշտերդ
միվիժարելու եկած եմ . և երկուքնիս՝ քնոյ
մէջ ընկղմած Հայաստանին վրայ իրեն պա-
հազան ոգւցյն պէս հոկած ենք :

ՍԱՆԴՈՒԻՒՏ

Կը սիրէս հայրդ , Ամնդուխու : ... Գլուխ
բնէ է հայր մը :

ՍԱՆԴՈՒԻՒՏ

Ո՛հ , ի՞նչ կ'ըսես հսկը . . . ելթէ դըշու չը

SANTOUHT

Mais, oubliez un instant vos soucis, père: regardez-moi; ou du moins communiquez-moi vos peines. On dit que les maux les plus funestes sont diminués et adoucis une fois qu'ils sont partagés.

SANADROUG

Oh! reste près de moi, ma Santouht: ta voix m'est aussi douce à l'âme que celle de l'ange d'amour: que les malheurs, avec leurs sombres ailes, me brisent, me pressent le cœur; toi, qui es née pour l'amour, souris, ma Santouht, afin que ton père soit soulagé.

SANTOUHT

Que de fois m'est-il arrivé de venir vous consoler dans vos souffrances, et de veiller avec vous sur l'Arménie plongée dans le sommeil, comme son génie protecteur.

SANADROUG

Aimes-tu ton père, Santouht? . . . sais-tu ce que c'est qu'un père!

SANTOUHT

Oh! que dites-vous, père! . . . qui pourrais-

սիրել՝ զով կրնայի սիրել. սրտիս դգայմանիցը
վկայ ըլլան այս խմ արցունքներս. թագաւոռ
րի աղջիկ ըլլալուս չեմ ուրախանար՝ այլ Առ
նատրիցյ: Երբ գու անձկաւ կաթողին համ
բոյրներ ճակախս վըսյ կը դրօշմե՞ աւելի
քաղցր և գեղեցիկ կ'երեւի ինձի բնութիւնը,
աւելի ախորժով կը ուղանան շրթունքներէս
սրտեռանդն աղօթքները: . . .

ՍԱՆԱՏՈՒԿ

Դմւսար իմ՝ ճշգրիտ պատկեր՝ երջանկաւ
ցեալ մօրդ:

ՍԱՆԴՐՈՒՏ

Այն դառն ժամէն ՚ի վեր որ մայրս այս
արտասուաց հովոէն երջանկագոյն աշխարհ
ներ թռաւ՝ կրկնապատկեցաւ վրադ մէրս:
Հայր ալ մայր ալ գու ես ինձի . . . բայց ո՛չ,
գաղտնիք մը ունիս:

ՍԱՆԱՏՈՒԿ

Դանոն գաղտնիք զոր ըսել չեմ կրնար, և
ըսելն ալ անհնար է:

ՍԱՆԴՐՈՒՏ

Ի՞նչ է. նոր խռովութիւններ կան, պա
տերաղմ՝ վտանգ . . . ուր որ ըլլաս պատ-

je aimer si ce n'est vous? que les pleurs que
vous me voyez répandre, manifestent les sen-
timents de mon cœur: je ne me réjouis pas
d'être la fille d'un roi, mais, je suis fière d'être
la fille de Sanadroug. Quand vous posez a-
vec amour, de tendres baisers sur mon front,
la nature me paraît alors plus belle, plus
spontanément s'échappent de mes lèvres, les
prières ardentes de mon cœur . . .

SANADROUG

O ma fille! véritable image de ta bienheu-
reuse mère.

SANTOUHT

Depuis l'heure fatale, où ma mère quit-
tant cette vallée de larmes, s'est envolée vers
des régions plus heureuses, mon amour pour
vous en est redoublé. Vous êtes pour moi et
père et mère . . . mais, vous me cachez un
secret ah! . . .

SANADROUG

Amer secret, qu'il m'est aussi pénible de
te révéler, qu'impossible à te cacher.

SANTOUHT

Quoi? qu'est-ce? ya-t-il de nouveaux trou-
bles? une guerre? des dangers? Je suis prête

բաստ եմ՝ հետոդ գալու՝ որ գոնէ քովդ ՚ի
ծունը իջեալ երկնից օգնութիւնը խնդրեմ՝
քեզի համար։

ՍԱՆԱՏՈՒԿ

Ղում ուրեմն, զքեղ ամսւանացնելու միաբ
ունիմ. . . Երուանդ քաջ զօրավարէն ՚ի զատ
այլ արժանաւոր անձ մը չեմ գտներ քեզի։

ՍԱՆԴՐՈՒՏ

Հայր՝ կամքդ ըլլայ։

ՍԱՆԱՏՈՒԿ

Հանդէսը անյասպաղ սլիտի կատարուի. .
արդէն ամեն բան պատրաստ է Աստղիան
մեհեանը։

ՍԱՆԴՐՈՒՏ, ԹԵՌԵՎԻ:

Ո՛վ տէր . . . Աստղիան մեհեանը։

ՍԱՆԱՏՈՒԿ

Ի՞նչ կը խորհիս Սանդրուիս։

ՍԱՆԴՐՈՒՏ

Հայր, զիս երկինք դժբաղդ ստեղծեր են . . .

ՍԱՆԱՏՈՒԿ, ԹԵՌԵՎԻ:

Կ'իմանամ արտանոթեանը պատճառը .

à vous suivre partout où vous irez, afin qu'à
genoux à vos côtés, je puisse au moins imploier
pour vous le secours des cieux.

SANADROUG

Ecoute alors: j'ai l'intention de te marier
. . . et je ne trouve personne plus digne de toi,
que le brave général Yervante.

SANTOUHT

Père, que votre volonté soit faite.

SANADROUG

La cérémonie doit se faire au plus tôt et
sans délai: tout est déjà prêt dans le temple
de Vénus.

SANTOUHT, *à part.*

O mon Dieu! . . . dans le temple de Vénus! . . .

SANADROUG

A quoi penses-tu, Santouht?

SANTOUHT

Père, les cieux m'ont créée malheureuse! . . .

SANADROUG, *à part.*

Je comprends la cause de sa tristesse:

բայց վիութամ ամեն բան ՚ի կարգի դնելու :

Բարյէ, Պատրաստ լ՛ը ուրեմն : (Սէնի)

ՏԵՍԱՐԱՆ Դ .

ՍԱԴԻՖԻՒՏ

Գանձ . Երկնից պատգամները կատար ուին . . . գնան պատրաստէ սեղանը՝ և զոհը պատրաստէ . ո՞ր կողմը դառնամ . . . ո՞ւր առաստանիմ . . . սէր՝ փառք՝ հայրենիք մէկ կողմէն զիս կը հրաւիրեն՝ միւսէն Աստուած մը իւր արիւնաթաթաւ գրկերը կը տարածէ (ծոցէն խաչ մը կը հանէ) : Ո՞վ սիրելի մօր մը յիշատակը՝ երկնային խաչ = . . . ինձի անծանօթ Աստուած՝ զոր վշտերուն համար սիրած եմ . . . Երբ որ մասրս յաւիտենականութեան գուռը հասած էր՝ չուտնելով ուրիշ սիրոյ նշան մը զքեզ առւաւ ինձ քու վրադիւր յետին համբոյրն դրոշմելով . . . դու իմ սրախ հետ այն առենէն ՚ի վէր միացած կը լսես անոր ամեն բարախմունիքը . . . մհ քանի անգամ քու սրբանուէր սաքերդ իմ արցունիքովս թրջեցի, հիմայ որ աւշեն բաւեր բոլոր աշխարհային յոյսերը հոգիս միփթա-

mais, hâtous-nous de mettre tout en ordre.

Haut, Tiens-toi donc prête. (Il s'éloigne)

SCÈNE IV.

SANTOUHT

A LLEZ: que les oracles des cieux s'accomplissent . . . allez préparer l'autel, la victime est prête. De quel côté me tourner? . . . où me réfugier? . . . amour, gloire, patrie, d'un côté m'appellent, d'un autre côté, un Dieu étend vers moi ses bras ensanglantés. (Elle sort une croix de son sein) O toi, le souvenir d'une mère chérie! céleste croix! . . . Dieu inconnu, et que j'ai aimé pour les souffrances qu'il a endurées. Ne trouvant point de plus grande marque d'amour, au moment d'atteindre aux portes de l'éternité, c'est toi que ma mère m'offrit, en posant sur toi son dernier baiser . . . depuis lors, attachée à mon cœur, tu en entends tous les battements . . . oh! que de fois n'ai-je pas mouillé de mes larmes, tes pieds sacrés! Maintenant que nul espoir terrestre n'a plus le pouvoir de conso-

բել՝ ա՛ն ինձի քու Աստուածային թեւեւ
ըրդ բաց , հան ասպաւինիմ ինչպէս մասաղ
տղայ մը որ աչքերը վախէն գոցելով՝ մօրը
գիրկը կը վազէ . . . հան իմ հոգնած և բաղ
մալիշտ ճակատս հանգչեցնեմ : . . . Բայց հաս
արիստմիւն պէտք է . . . հանզա զօրացնւր
երկինք իմ բաղսւիներս . . . խրախուսէ սիր
որս . իմն ըլլայ յազդժանակը , և քեզի փառքը :

(ԵՐԵՎԱՆԻ ԴՐԱՅՎ)

ՏԵՍԱԲԱՆ Ե.

ՏԵՍՆ ԵՒ ԹԱՐԿՈՍ

ԹԱՐԿՈՍ

ԱԵՑԻՐ՝ մւր կը դիմես՝ Հայոց թագուհին:

ՍՍ.ՆԴՈՒԽՏ

Ասողիան ասահարը՝ սիրոյ զոհ մը մասու-
ցանելու :

ԹԱՐԿՈՍ

Ո՛հ տէր , մասցան որ քրիստոնեաց ես :

ler mon âme , ah ! daigne m'ouvrir tes bras,
afin que je m'y réfugie; semblable à l'enfant,
qui, dans sa frayeur, fermant les yeux, court
se précipiter au sein de sa mère . . . là, dans
tes bras divins, je reposerai ma douloureuse
tête fatiguée . . . Mais, ici, il faut du courage
. . . O ciel, accordez donc de la force à mes
bras, du courage à mon cœur ; j'aurai la vic-
toire, vous aurez la gloire.

(Elle s'apprête à s'en aller.)

SCÈNE V.

LA MÊME ET THADÉE

THADÉE

ARRÈTEZ-VOUS, reine d'arménie, où al-
lez-vous.

SANTOUHT

Au temple de Vénus, pour y offrir un sac-
rifice d'amour.

THADÉE

O Seigneur ! oubliez-vous déjà que vous
êtes chrétienne?

ՍԱՆԴՈՒԽԾ

Պիտի երթամ աստուածները և իրենց
մեհեանները կործանելով՝ այն աւերակաց
վրայ Աստուծոց զոհ ըլլալ:

ԹԱԴԵՈՍ

Եւ չե՞ս տեսներ որ չորս կողմանէդ ահա-
ւոր վասնդներ կան:

ՍԱՆԴՈՒԽԾ

Թա՛վ սպառնայ աշխարհ, անվեհեր կը դի-
մեմ ես. Աստուած մը հետո է:

ԹԱԴԵՈՍ

Փորձութեանց համբերէ՝ բայց ինքզիրդ
մի նետեր:

ՍԱՆԴՈՒԽԾ

Թա՛վ երթամ ցուցնեմ թէ՝ քրիստոնեայ
կոյս մը իրենց ամեն աստուածներէն հզօր է:

ԹԱԴԵՈՍ

Բայց մահը քեզի հոն կը սպասէ:

ՍԱՆԴՈՒԽԾ

Ամենքնիս ալ մեռնիմք սպասի, բայց գե-

SANTOUHT

J'irai renverser les dieux et leurs autels,
et me sacrifier pour Dieu sur leurs ruines.

THADÉE

Et ne voyez-vous pas les terribles dangers
qui de tous côtés vous menacent?

SANTOUHT

Que le monde fasse des menaces: Je
marche sans crainte: un Dieu est avec moi.

THADÉE

Soyez ferme dans les épreuves, mais ne
vous jetez pas au devant du péril.

SANTOUHT

Laissez-moi aller leur prouver qu'une
seule vierge chrétienne est plus puissante que
tous leurs dieux.

THADÉE

Mais la mort vous y attend,

SANTOUHT

Nous devons tous mourir, mais nous ne

ՂԵՐԵԼ ՄԱՀԱԾ ԳՈՒՆԵԼ ՀԵՆՔ ԿՐԱՅՐ ԱԺԵԿԲԻՄ :

ԹԱԴԵՅԱ

ԻՆ ՈՐ ԹԵՇԵԼ ԿԵՐԵԼ ՀԵՇՈՎԱՅ, ԱՇԽԱ-
ՄԱՆ ՈՐ Է ՃՈՎԵՆ :

ՍԱՆԴՈՒԽՏ

ՈՅ ՈՐ ԿՐԱՅ ԱՐԳԻԼԵԼ ՄԻՐԱ ԺԸ, զՈՐ ԱԿ-
ՄԱՆԱԾ ԿՐ ՊՐԴԵ :

ԹԱԴԵՅԱ

ՀԱՅՐ ԹԱԳՈՒՀԻՄ ԵՐԿԻՆՔ ԱՊԱՄՊԱՍԵՐ ԵՆ-
ՔԵՐԴԻ յաղթութեան պասկը .. վիութանք եր-
ջանիկութեան ժամը հասաւ . . . խաչը ձեռ-
ուլնիս արեան ասպարէզը, մէկ տեղ յաղ-
թանակելու կամ մեռնելու :

ՍԱՆԴՈՒԽՏ

ԶԻՍ մինակ թող, ո՛ւրբ ծերունի եթէ
հետո գաս՝ հայրս վլադ թափէ պիտի իւր-
բարկութիւնը :

ԹԱԴԵՅԱ

Ո՛Վ ՏԵՌ . . . պիտի հասնէի՞ ուրեմն տես-
նելու որ սէրդ կը զօրացնէ տկար կյանքի
անդամ մահուլնէ ցլախնալու . ուրանի եմ.
թող ես ալ ես ան թող մշոնիմ:

pouvons tous trouver une mort glorieuse..

THADÉE

Ce qui paraît facile de loin est souvent
terrible de près.

SANTOUHT

Personne ne pourra retenir un cœur
poussé par Dieu.

THADÉE

Reine d'Arménie, les cieux ont déjà pré-
paré pour vous la couronne de victoire: hâ-
tons-nous, l'heure du bonheur a sonné . . .
courons, la croix en main, au champ du com-
bat pour vaincre ou pour mourir ensemble..

SANTOUHT

Laissez-moi aller seule, saint vieillard,
car mon père répandrait sur vous tout son
courroux, s'il vous voyait avec moi.

THADÉE

O Seigneur! il m'était donc réservé de-
voir ce jour heureux, où ton amour rend
même les plus faibles vierges, assez fortes
pour ne pas craindre la mort! Je suis heu-
reux; je n'ai plus qu'à mourir.

ՍԱՆԴՈՒԽԾ, Աղմակի լիքուայ:

Կը լսե՞ս ուժախական աղաղակները . . .
ինձի համար են . . . Հայր սուրբ՝ օրհնե՛ զիս
և ողջմամբ մնա . . . ահա փորձութեանց ժա-
մը հասաւ . . . դառնութեանց բաժակը ձեռ-
քը է . . . ո՛հ, աղաչէ Աստուծոյ որ զօրա-
ցընէ զիս . . . :

(Կը հեռանայ)

SANTOUHT, *Des bruits de tambours.*

Entendez-vous les cris de joie? . . . c'est pour moi . . . Saint père, bénissez-moi, et adieu . . . voici arrivé le moment des épreuves je tiens en mais la coupe des amertumes . . . ah! priez Dieu pour qu'il me donne du courage.

(Elle s'éloigne)

ԱՐԱՐՈՒԱԾ ԵԲԲՈՐԴԻ

ՏԵՍԱՐԱԿ Ա.

ՇԱԽԱՐԵ ԵՒ ԱՍՆԱՏՐՈՒԿ

ՇԱԽԱՐԵ

Չ ՈՒՍՐԹ ՃԱՅՆԵՐՈՎ կը թնդայ այս երջաւ
նիկ օրը . այս' ՏԵՐ՝ վասն զի Հայաստանի իւր
աղատարարին աղջիկը հարսանեկան առաջ
գաստը մերձենալ կը տեսնէ . կը վասն Հե-
մենեան ջահերը . ուրախութեամք կը զեղու-
ամեն սիրու : Ամենին այսօր ուրախ Ե՞ն ՏԵՐ
արբայ , խակ քու արտամութիւնդ ինչչն է :

ԱՍՆԱՏՐՈՒԿ

Ես ալ ուրախ եմ , Շաւա՛րշ , այս' երջանիկ
եմ : . . . Բայց ինչո՞ւ կ'ուշանան պատղամա-
ւորները զմեղ մեհեանը հրաւիրելու -

ՇԱԽԱՐԵ

Թագաւորամալայել հարսանեաց պատրաս-
տութիւնները միշտ սովորականնէն աւելի
ժամանակ կը պահանջեն : Այն վայրկենէն
առաջ որ յաւիտեան զիրենք միացնէ պիտի
գողմը կըդգան սիրականիք , և որչափ մարդ-

ACTE TROISIÈME

SCÈNE I.

CHAVARCHE ET SANADROUG

CHAVARCHE

DÉS cris de joie font retentir l'air en ce jour heureux: oui, seigneur, parce que l'Arménie voit s'approcher de l'hyménéée, la fille de son libérateur. Les flambeaux de l'Hymen sont déjà allumés; tous les cœurs sont inondés de joie. Tout le monde est heureux aujourd'hui, d'où vient donc votre tristesse, Sire?

SANADROUG

Moi aussi je suis joyeux, Chavarche, oui, je suis heureux . . . Mais pourquoi les messagers retardent-ils à venir nous conduire au temple?

CHAVARCHE

Les préparatifs des noces royales, exigent toujours plus de temps que les noces ordinaires. Avant ce moment qui les unira pour toujours, les amants se sentent comme saisir de terreur; et, bien que l'homme aspire au

Երջանկութեան կը բաղձայ՝ չեմ գիտեր ի՞նչ
պիսի բնազդմամբ երբ որ երջանկութեան կը
մօտենայ՝ դրդողալով անոր ծոցը կ'երլցայ :

ԱՍՏՏՐՈՒԿ

Սարսափելի գաղափար մը կը խռովէ զիս.
Քանի որ Սանդուխտ հարսանեկան պատմու-
անները կը հագնէր՝ աչքէն գաղտնի ար-
ցուները կը սահէին :

ՇԱԽԱԲՇ

Ինքնայորդոր կը վաղեն արցունիք, ամենէն
երջանիկ վայրկեաններու մէջ ալ. կամ ան-
ցեալ վշտերուն հետքերը ջնջելու համար
կամ նորերուն երկիւղէն :

ԱՍՏՏՐՈՒԿ

Ճշմարիտ են խօսքերդ՝ բայց իմ սիրաս ա-
հաւոր տագնապներու մէջ կ'ալէ կոծի. յու-
սոյ և երկիւղի մէջ կը ծփամ . . . ո՞հ, ինչո՞ւ
այնչափ կը սիրեմ աղջիկ՝ կամ ինչո՞ւ իւր
սիրածներն աւչեմ կրնար սիրել, ինչո՞ւ իւր
Աստուածը կ'ստոեմ: Արդեօք այն արիւնները
որ թափեր եմ՝ ինձմէ վլէժ կը խնդրեն,
կամ թէ թափաւորի յանցանիք է հայր ըլլաւ

ՇԱԽԱԲՇ

Արդարութիւնը և խմասութիւնը թա-

bonheur, je ne sais par quel instinct, c'est toujours en tremblant qu'il entre dans son sein.

SANADROUG

Une horrible idée m'agit, Chavarche : tandis que Santoult mettait ses habits de noce, des pleurs secrets s'échappaient de ses yeux.

CHAVARCHE

Les pleurs tombent spontanément; même dans les moments les plus heureux; soit pour effacer les traces des souffrances passées, soit par crainte des peines à venir.

SANADROUG

Tu as raison, et ce que tu dis est juste: mais, des inquiétudes affreuses agitent mon cœur: mon âme flotte entre la crainte et l'espérance . . . Ah! pourquoi est-ce que j'aime tant ma fille, ou plutôt, que ne puis-je aimer ce qu'elle aime! pourquoi est-ce que je hais son Dieu! Me demanderait-il vengeance, le sang que j'ai fait répandre? Ou bien, est-ce une faute pour un roi, que d'être père?

CHAVARCHE

Que la justice et la sagesse règnent avec

գաւողներուն գահակից ըլլան սիսի , և մը
նացածը Աստուածը կը հոգան :

ԱՍ.ՆԱ.ՏՐՈՒԿ

Բայց Երբ :

ՇԱ.Խ.Ա.ՐԵ

Երենք գիտեն :

ԱՍ.ՆԱ.ՏՐՈՒԿ

Անտանելի է ինձ լցուք . Երբ որ աչքերս
՚ի քուն փակուին՝ կապցայ ձեռք մը կարծես
հոգւօյ վրայ կ'իջնէ , և եղերական ձայն մը
ականջէս մահուան երդեր կը թնդացնէ :
Յեայ կարծես թեթեւ թեւերով աղջկիս
ինձմէ կը փախչ և կը թողու իմ հոգիս ա
մայի ծովեղերի մը պէս յօրում փրկրալով
կուգան ծովերը փշիլ : Հայր թշուան . . .
աղջկոս աղասեցէք , ով Աստուածը :

ՇԱ.Խ.Ա.ՐԵ

Ահա շտապաւ պատգամաւոր մը կուզց
դեռ ՚ի մեղ :

ԱՍ.ՆԱ.ՏՐՈՒԿ

Տիսուր նախազգացացմնանք մը զիս կը իսուս
վէ , ինչո՞ւ այդպէս գալիսդէմ է :

les rois sur le même trône , et les dieux pren-
dront soin du reste.

CHAVARCHE

Mais quand cela?

CHAVARCHE

Eux seuls le savent.

SANADROUG

La lumière m'est odieuse: lorsque mes yeux se ferment sous le poids du sommeil, il me semble qu'une main livide s'appesentit sur moi, et qu'une voix plaintive fait retentir des chants funèbres à mes oreilles. Ensuite ma fille paraît me fuir et s'envoler dans les airs, abandonnant mon âme désolée, comme un rivage désert, où viennent se briser des lames écumantes. Père infortuné!... O dieux sauvez ma fille!

CHAVARCHE

Voilà un messager qui précipite ses pas vers nous.

SANADROUG

Un noir pressentiment m'agit! Pourquoi est-il si pâle?

ՏԵՍԱՐԱՆ Բ.

ՆՈՅՆԻ ԵՒ ՊԱՏԳԱՄԱՒԹԻՒՆ

ՍԱՆԱՏՐՈՒԿ

Ի՞՞նչ լուր կը բերես ինձի, Վահրամ! . . .

ՎԱՀՐԱՄ

ՏԵՐ արքայ . . .

ՍԱՆԱՏՐՈՒԿ

Արդարացի էր երկիւղը . . . խօսէ . . . իաւ
տարուեցաւ հանդէսը :

ՎԱՀՐԱՄ

Ա, յու . . . բայց . . .

ՍԱՆԱՏՐՈՒԿ

Խօսէ՝ մահուան վճիռ ալ ըլլայ խօսէ . . .

ՎԱՀՐԱՄ

Ըստ քու հրամանիդ ամեն բան կարգու
զրելէն վերջը՝ ահա Սանդուխտ և Երտանդ
ձեռք ձեռքի տուած կը մօտենացին : Արա
մազդայ տաճարին գմբէթը՝ նման աստեղաւ

ՏԵՐ Ա. ՏԵՐ Ա.

ԼԵՍ ՄԵΜԵՍ ԵՎ ՄԵՍԱԳՐՈՒԹԻՒՆ

SANADROUG

Ք UELLE nouvelle m'apportes-tu, Vahram?

VAHRAM

Sire . . .

SANADROUG

Mes craintes étaient justes . . . parle . . . la
cérémonie est-elle terminée?

VAHRAM

Oui . . . mais . . .

SANADROUG

Parle, quand même il s'agirait d'un ar-
rêt de mort . . .

VAHRAM

Tout étant arrangé selon vos ordres, voilà
Santouht et Yervante, qui s'avancraient la
main dans la main. Le temple de Jupiter a-
yant sa coupole ornée de mille lumières, resp-

զարդ գիշերուան մը՝ բիւրաւոր լցուերով կը
շողողար ... մէկ կողմէն զօրականք, միւսէն
ժաղանաւրդք, անհամքեր կըսպասէին . Քու
հանայապետք նուիրական ազօթքները կը
մըմնջէր . կոյսը՝ որ վերէն ՚ի վար ձերմակներ
հագուած և ճակատը ծաղիկներով զարդա-
րած , աւելի ասուուածուհւց կը նմանէր
քան թէ մահկանացուի, ծիծաղ շրթունքով
առաջ եկաւ եւ քահանայապետին՝ որ կը
սկսէր ազօթքները մատուցանել, “Կեցի՞”
ըստ . և գառնալով Երուանդին՝ գոչեց . “Կը
խոստանամ ինձի հաւատարմութիւն” : Երի-
տասարդը զարհուրած՝ ապշած այսպիսի
հարցման վրայ՝ շառագունած երեսը կը նա-
յեր . “Ահա մօնեցաւ վայրկեանը, աւելուց
օրիարդք՝ այն վայրկեանը՝ ո՞չ իմ Երուանդը՝
որ յաւիտեան միանանք պիտի կամ յաւի-
տեան զատուինք : ” Այս ըսելով առաջ ան-
ցաւ , և ասաուածոց երեսն ՚ի վեր գոչեց .
“Փայտէ և քարէ Աստուածներ , այսուի
մարդ խաբենիդ չըբաւեց , հապա կը յան-
դըգնիք ճշմարիս Աստուածոց երկրպագունե-
րը հրապուրել . ինկէք՝ կործանեցէք՝ և ձեր
աւերակներուն վրայ ճշմարտին Աստուածոց
ուրաններ կանգնեմ : ” Ինչպէս երկրաշարժի մը
ատեն լեռները իրենց հիմունքներէն կը դո-
գսն՝ այնպէս կ'երեւային մեր Աստուածնե-
րը՝ մինչեւ որ կործանեցան ու վշրեցան : ...

lendissait comme une nuit étoilée . . . les sol-
dats rangés d'un côté, le peuple de l'autre, é-
taient tous dans l'impatience de l'attente; le
grand prêtre murmurait les prières sacrées;
la jeune vierge, qui tout en blanc et le front
orné de fleurs, ressemblait plutôt à une dées-
se qu'à une mortelle, s'avanza, le sourire sur
les lèvres, vers le grand prêtre, qui était sur
le point d'entonner les chants sacrés, et lui
dit: “Arrête-toi!”, et se tournant vers Yer-
vante, elle s'écria: “Me promets-tu fidélité?”,
Le jeune homme effrayé, surpris d'une ques-
tion pareille, la regardait tout confus. “Voici
le moment, mon Yervante, répliqua la jeune
fille, qui doit nous unir à jamais, ou nous sé-
parer éternellement.” En disant cela, elle s'é-
lança et s'écria à la face des dieux: “Dieux
de bois, dieux de pierre: ce n'est pas assez
d'avoir trompé tant de monde, vous osez en-
core tenter de séduire les adorateurs du vrai
Dieu? Tombez! renversez-vous! Je vais sur
vos ruines éléver l'autel du Dieu véritable.”
De même que pendant un tremblement de
terre, les montagnes vacillent sur leurs bases,
ainsi s'ébranlèrent nos dieux jusqu'à ce qu'ils
fussent renversés et brisés . . . Santouht, te-
nant la main de Yervante marchait gaiement
en avant . . . mais la foule indignée, et les sol-

Սանդուխտ զուարթութեամբ Երուանդին
ձեռքէն բոնած առաջ կ'երթար . . . բայց
զայրագին ամբոխը և զօրականը մոլեկան ա-
ղաղակիներովլիքար անցած կ'ուղեին ամսա-
րիշով սպաննել : Ինչպէս բուռն հեղեղ մը
բարձր ժայռէ անդնդի մը մէջ գահավիմելով
զայրագին կատաղութեամբ ալիք ալիքի կը
խառնէ՝ կը գառնայ՝ կը փրփրի կը շառաչէ՝
այսպէս ամբոխը տաճարին մէջ, որ արեանց
առարկէղ դարձեր էր . . . կը շողան սուրերը
օդին մէջ, վահան վահանի բախելով ահա-
գին ճայթմունկիներ կը գործեն . մայրը իւր
որդին կը խնդրէ հերարձակ . աղան արտաս-
ուագոչ մայրը կը կանչէ, ամուսին ամուսինի
անուն աալով կը խնդրեն մէկզմէկ . վրէժ-
խնդրութեան ցաման ողբոց աղաղակը կը
թերացնեն մեհեանին գմբէթը . բայց Եր-
ուանդ կայծակի պէս ամբոխին մէջն ոլա-
նալով՝ վահան կ'ընէ իւր մարմինը անձկալի
կուսին . Կեցէք՝ կը կանչէ՝ յիշցէք որ Սան-
դուխտը Սանատրկոյ աղջիկն է . . . Ես եմ
յանցաւոր՝ Ես . . . և Եթէ ձեր կատաղու-
թեանը զոհ մը կ'ուղեիք, ահա Ես կամ-
բայց ամբոխը ոչ միայն չէր իսաղողէր՝ այլ-
ևս քան զիւս զայրանալով Երկուքն ալ խող-
խողէւ կ'ուղեիք : . . . Ահա զէնքերուն շառա-
չիւր ասկէ ալ կը լսուի . . . փութա, տէր
արբայ՝ օրիորդդ աղատելու :

dats irrités poussaient des cris furieux et cher-
chaient à faire périr la jeune sacrilège. Com-
me un torrent impétueux, qui, se précipitant
du haut d'un roc escarpé, dans un gouffre
profond, confondant ses ondes avec rage,
tourbillonne, écume et bruit, ainsi étaient la
foule dans le temple qui était transformé en
une arène de sang . . . Les épées brillent dans
l'air, les boucliers se choquant les uns contre
les autres, font un fracas épouvantable; la
mère, les cheveux épars, va partout demandant
son enfant; l'enfant éploré, crie après
sa mère; les époux se cherchent en s'appelant
mutuellement; des cris de vengeance, d'indig-
nation et des lamentations de toutes sortes
font retentir la coupole du temple. Cependant
Yervante, s'élançant comme un éclair au mi-
lieu de la foule, vient faire de son corps un
bouclier à la jeune vierge, objet de son a-
mour. "Arrêtez-vous!" leur crie-t-il, "Rappe-
lez-vous que Santouht est la fille de Sanad-
roug . . . c'est moi qui suis le coupable, moi
seul . . . et s'il faut une victime à votre fureur,
voici! . . ." Mais loin de se calmer, la foule
s'indignait de plus en plus, et voulait les é-
gorger tous les deux . . . Voilà le bruit des ar-
mes qui arrive jusqu'ici . . . Sire, hâtez-vous
courez sauver votre fille,

ՍԱՆԱՏՈՒԿԻ

Այս վերջին հարուածը պատրաստեր էիր
հօրդ՝ ամբարիշտ օրիորդ. անօրէն սուր՝ շատ
հանգչեցար քու պատեանիդ մէջ . . . ու Աս-
տուածներ, զօրացուցէք զիս որ ձեր վրէցը
լուծեմ:

ՇԱԽԱՐԵ

Կեցիր, տէր արքայ . . . յիշէ . . . Ասի-
դութանն է. հայր ես . . .

ՍԱՆԱՏՈՒԿԻ

Արտիս մէջ մ'արթնիներ բնութեան ձայր
ները .

(ԵՐԱՄՅ)

ՇԱԽԱՐԵ

Աստուածը համար են քեզի հետ . . .
աղջկիդ պահէ . . . այլ չանար ինձի . . . ո՛հ,
ինչ շուտով մարդուս երջանկութիւնը ՚ի
միշտ իր փոխութի . . . փութամ զինքը համա-
պելու՝ խաղաղելու :

(ԱՒԻՆԻՒ)

SANADROUG

Tu avais donc préparé ce dernier coup à ton père, ô fille impie! Malheureuse épée! tu as pris trop de repos dans ton fourreau . . . O dieux, accordez-moi la force afin que je vous venge! . . .

CHAVARCHE

Attendez, Sire . . . souvenez-vous . . . c'est Santoult: vous êtes père . . .

SANADROUG

Oh! n'éveille pas en mon cœur la voix de la nature.

(Il s'éloigne)

CHAVARCHE

Les dieux sont en paix avec vous . . . gardez votre fille . . . mais, il ne veut pas m'écouter . . . Ah! que le bonheur de l'homme est prompt à se changer en malheur! Empressons-nous d'aller le persuader et de le calmer.

(Il s'éloigne)

ՏԵՍԱՐԱՆ Գ.

ՍԱՆԴՈՒԽԻՑ, ՀԵՂՋԱԿ ՎԱԼԵԼԵ

Ուեկան ամբոխ՝ կեցէք, այն ծարաւի
վէհերնիդ որ օդին մէջ կը շողան իմ ա-
րեամբս յագեցնեմ պիտի . . . Ո՛հ, ի՞նչ վի-
ճակի մէջ եմ . . . կրօնամոլ ամբոխ մը զիս կը
մնառէ . . . ոտքիս տակ կործանեալ ասո-
ուածները կը մռնչեն . սպառնալց սուրեր
գլխուս վրայ կը շողան : . . . Սանդուխար մի-
նակ է . . . ո՛հ, չէ . . . գլժած հրեշտակ մը
իւր հրեցէն թեւերուն վրայ հառաջանքնե-
րըս Ամենակալին ոտքը կը տանի . . . խկ հայրս
. . . արդեօք այս գէպքը միտքը բանայ պի-
տի՝ թէ աւելի զայրացնէ . . . գառն կասկած՝
ամեն ցաւերէ սարսափելի՝ բաւական սիրտս
կեղեցիր . . . երթամ նայիմ մւր է :

(ԵՐԱԾՄ- ԱՐԵԿ)

SCÈNE III.

SANTOUHT, courant les cheveux épars.

ATTENDS foule forcenée; c'est de mon propre sang que j'étancherai la soif de tes armes qui brillent dans l'air! . . . Ah! dans quelle situation suis-je! Une foule fanatique est à ma poursuite . . . sous mes pieds, j'entends rugir les dieux renversés, sur ma tête brillent des épées menaçantes. Santouht est seule . . . oh! non . . . un ange charitable emporte sur ses ailes de feu, mes soupirs ardents, au pied du Tout-Puissant . . . mais mon père! . . . cet événement éclairera-t-il son esprit, ou bien augmentera-t-il son courroux! . . . Amère inquiétude! le plus affreux de tous les maux, tu m'as trop déchiré le cœur . . . Allons voir où il est.

(Au moment de s'en aller)

ՏԵՍԱՐԱՆ Դ.

ՆՈՅՆ ԵՒ ԵԲՈՒԱՆԴ

ԵԲՈՒԱՆԴ

(ՄԵՐԻ ՄՐԱԼ ԱԵՐԱ ԿԸ ՎԱՐԵ)

ՈՇ, յաղթեցի վերջապէս . . . վերջա-
պէս դու աղատ ես :

ՍՍ.ՆԴՈՒԽՏ

ՈՇ աեր . . . ինչ կառաղութիւն կը փայ-
լատակէ աչքերուգ մէջ . . . արգեօք իմ սերս
վբեղ ամբարիշտ դարձուց . ուրեմն այն որ
գրկացս մէջ է՝ ուխտադրուժ մը՝ ապստամբ-
մ'է . այդ արիւնը որ կը կաթի սուրէդ՝ ում-
է : . . .

ԵԲՈՒԱՆԴ

Կենացդ դէմ դաւաճանողներուն . . .
հապա . . . փութամ, փախչինք . . .

ՍՍ.ՆԴՈՒԽՏ

ՈՇ . . . մահը զիս չը սարսափեցներ՝ այլ-
յանցանիքը . և երկու չարեաց մէջէն՝ լաւ է
ինձ անմեղ կորանցնել վբեղ՝ քան թէ վրե-
ժապարտ փրկել . . .

(Կ' Կ' ԵՐԱԼ)

SCÈNE IV.

LA MÊME ET YERVANTE

YERVANTE

(*L'épée en main, entre en courant.*)

AH! j'ai enfin vaincu . . . tu es libre enfin.

SANTOUHT

Mon Dieu! . . . quelle fureur éclate en tes yeux . . . mon amour t'aurait-il rendu sacrilège? C'est donc un perfide, un rebelle que je tiens dans mes bras: de qui est le sang qui découle de ton épée?

YERVANTE

De ceux qui conspiraient contre ta vie . . .
allons . . . empresse-toi . . . fuyons . . .

SANTOUHT

Non . . . ce n'est pas la mort qui m'épouvante, mais le crime: et, des deux maux, je préfère celui de te perdre innocent, que de te voir sauvé coupable . . .

(*Elle veut s'en aller*)

ԵՐՈՒԱՆԴ

Ով թշուառ ... չես աեսներ ինչ թըշ
նամիներ՝ ինչ վտանգներ կան չորս կողմիդ ...
ուր կը դիմես ...

ՍԱՆԴՈՒԹԻՑ

Մահուանին :

ԵՐՈՒԱՆԴ

Չես կրնար քու հաճոյիցդ համեմատ
դործածել կեանիք մը որ ուրիշն հետ կա
պուած է :

ՍԱՆԴՈՒԹԻՑ

Աւաջին սպարաբը կրօնիքն է :

ԵՐՈՒԱՆԴ

Եւ ո՞ր անսողբմ կրօնիքը կը սորվեցնէ քե-
զի թողուլ ամուսին մը աւանց իրեն յետին
բղջին մը ապլւ :

ՍԱՆԴՈՒԹԻՑ

Հետո եկմւը ուրեմին :

ԵՐՈՒԱՆԴ

Ո՞ւմ ասկաւինած :

YERVANTE

Malheureuse! ... ne vois-tu pas quels en-
nemis et quels périls t'entourent de tous côtés!... où vas-tu?

SANTOUHT

À la mort! ...

YERVANTE

Tu n'es pas libre de disposer à ton gré
d'une vie qui est attachée à celle d'un autre.

SANTOUHT

Je me dois tout d'abord à la religion.

YERVANTE

Quelle est la religion cruelle, qui t'enseigne à abandonner un époux sans vouloir lui dire seulement un dernier adieu?

SANTOUHT

Suis-moi alors.

YERVANTE

En me confiant à qui?

ՍԱՆԴՈՒԹ

Աստուծոս :

ԵՐՈՒԱՆԴ

Ո՞՛... գնա Աստուծոյդ... յաւիսեան
կը բամնուինք իրարմէ... ողամք մնան...

ՍԱՆԴՈՒԹ

Զօրացմւր զիս Աստուծած իմ... դեռ ար-
տասուր չը սրբեցին սրահս իւր պատկերը՝
զոր սէրը հոն դրոշմեց :

ԵՐՈՒԱՆԴ

Այս, մոռցիր զայն որ թշուառութիւնը
միայն օժիտ բերաւ քեզի... բայց գիտցիր
... թէ ինքն զբեզ կը պաշտէ : ...

ՍԱՆԴՈՒԹ

Ո՞՛, լւէ՛ : ...

ԵՐՈՒԱՆԴ

Թէ դու աղաս ես ...

ՍԱՆԴՈՒԹ

Ո՛վ երկինք ...

ԵՐՈՒԱՆԴ

Եւ թէ ինքը քու տեղդ կը մեռնի :
(Ակնի :)

SANTOUHT

A mon Dieu.

YERVANTE

Oh! ... va à ton Dieu ... nous nous sépa-
rons pour toujours ... adieu! ...

SANTOUHT

O mon Dieu, donne-moi du courage ... les
pleurs n'ont pu encore effacer de mon cœur
son image, que l'amour y a empreinte.

YERVANTE

Oui! Oublie celui qui ne t'apporta pour
dot que le malheur ... mais sache ... qu'il
t'adore, lui ...

SANTOUHT

Ah! tais-toi ...

YERVANTE

Que tu es libre ...

SANTOUHT

O ciel! ...

YERVANTE

Et qu'il meurt à ta place.

(Il s'en va)

S E U U R U N T

ՍԱՆԴՈՒԽԵՏ ԵՒ ՇԱԽԱՐԵ

ՍԱՆԴՈՒԽԵՏ

Ո՞ւր կ'երթաս . . . լուր ինձ Երուանդ :

ՇԱԽԱՐԵ, ՏԻԿԵԼ :

Ի՞չո՞ւ խորվեր ես, Թագուհի :

ՍԱՆԴՈՒԽԵՏ

Ո՞հմ Երուանդ մեռնելու կ'երթայ :

ՇԱԽԱՐԵ

Մի վախնար :

ՍԱՆԴՈՒԽԵՏ

Ի՞նչպէս . . . ոչ ապաքէն ինքը ապասամ ,
բութեան դրդեց հիմայ բոլոր ժողովուրդը :

ՇԱԽԱՐԵ

Այս . . . բայց որովհետեւ ինքը մեր թա
գաւորին կեսնքը աղասեց, ներումն շնորհ
ուեցաւ իրեն : . . .

ՍԱՆԴՈՒԽԵՏ

Ո՛վ ուրախութիւն : . . .

SCÈNE V.

SANTOUHT ET CHAVARCHE

SANTOUHT

Où vas-tu Yervante . . . écoute-moi.

CHAVARCHE, *entrant.*

Quel est ce trouble auquel je vous vois en proie, reine?

SANTOUHT

Voilà Yervante qui court à la mort !

CHAVARCHE

Ne craignez rien.

SANTOUHT

Comment? . . . n'est-ce pas lui qui vient d'exciter tout le peuple à la révolte?

CHAVARCHE

Oui . . . mais, comme il a sauvé la vie à notre roi, on lui a accordé son pardon.

SANTOUHT

O joie! . . .

ՇԱՎԱՐԵ

Բայց լուր եկաւ թէ թշնամիք պաշարեր
են մեր քաղաքը. և հսն վճռուեցաւ որ եր
թայ Երանակ պատերազմելու :

ՍԱՆԴՈՒԽԾ

Գոնե մէկ անգամ մ'ալ պիտի չը կարե-
նամ տեսնել զինքը :

ՇԱՎԱՐԵ

Այս ահա կուգայ ... (Մէկի :)

ՏԵՍԱՐԱԿ.

ՍԱՆԴՈՒԽԾ ԵՒ ԵՐԱՆԱԴ

ԵՐՈՒԱՆԴ

ՔՈՒ ՉՐԹՈՒՆՔՆԵՐԷԴ լսեցի իմ անունս :

ՍԱՆԴՈՒԽԾ

Երուանդ, Երուանդ, ինչու կը չարչարես
Աանգուխար :

ԵՐՈՒԱՆԴ

Աանգուխար, քեզի համար անթիւ վտանգ-
ներ կը դիմագրաւեմ և դու զիս կը մերժես :

CHAVARCHE

Mais on vient de nous annoncer que les ennemis ont assiégié notre ville, et il a été décidé que Yervante irait contre eux, pour combattre.

SANTOUHT

Ne pourrais-je pas au moins le voir encore une dernière fois?

CHAVARCHE

Oui, la voilà qui vien. (Il s'éloigne)

SCÈNE VI.

SANTOUHT ET YERVANTE.

YERVANTE

J'E t'ai entendu prononcer mon nom.

SANTOUHT

Yervante! pourquoi martyrises-tu Santouht?

YERVANTE

Je m'expose pour toi à des dangers sans nombres, Santouht, et toi, tu me repousses.

ՍԱՆԴՈՒԻՒՏ

Զքեղ... մհ, որովհետեւ հասաւ վեր
Մին վայրկեանն յորում իմ և քու մէջդ գե-
րեզման մը անջրպետ պիտի ըլլայ՝ գիտցիր որ
Սանդիստոյ բոլոր մանկութեան երազներն ու
իրձը գունեն ես. և հիմայ ոչ եթէ զբեղ նուազ
կըսիրէ այլիւր Աստուածը քեզմէ աւելի... .

ԵՐՈՒԱՆԴ

Ո՛վ քաջոր բարբառ... մհ, երջանիկ
վայրկեան... .

ՍԱՆԴՈՒԻՒՏ

Բայց մի մերձենար անոր... գիտցիր թէ
ինքը ծաղիկ մ'է որ խաչին ոտքը պէտք է
թառամի... հաշտութեան զոհ մը երկինց
և վրիժապարտ Հայաստանին մէջ զնան փու-
թա յաղթութեանց դաշտը... իմ արտա-
սուքս և թերեւս արիւնս ՚ի գութ շարժեն
զերկինս քու վրադ... . Բայց երբ վիառօք
դառնաս՝ ոչ այլ ինչ պիտի տեսնես Սահ-
դուխտէդ եթէ ոչ գերեզման մը խոնարհ
խաչի մը ստուերին տակ:

ԵՐՈՒԱՆԴ

Ինչո՞ւ այդպիսի տխուր մասմասնիքներով
կը խոռովիս:

SANTOUHT

Te repousser! toi! . . . ah! puisque ce der-
nier moment est arrivé, où une tombe doit
nous séparer à jamais, sache que c'est toi qui
as été tous les rêves d'enfance de Santouht,
tous ses vœux; et maintenant ce n'est pas
qu'elle t'aime moins, mais elle aime son Dieu
plus que toi . . .

YERVANTE

O douces paroles!... O heureux instant! . . .

SANTOUHT

Mais ne l'approche pas... sache que c'est
une fleur qui doit se fâner au pied de la croix
. . . une victime de paix entre le ciel et la
coupable Arménie. Va, cours au champ des
combats . . . mes pleurs et peut-être aussi mon
sang pourront-ils attendrir les cieux sur toi
. . . Mais quand tu retourneras tout glorieux,
tu ne trouveras plus de ta Santouht qu'une
tombe sous l'ombre d'une humble croix . . .

YERVANTE

Pourquoi te tourmenter avec de si tristes
pensées?

ԱՍԴՈՒԽՏ

Այսչափ դարուց ամբարշտութիւնը գրք-
գրուեց երկնից ցասումը . այն վրէժիննդիք
կայծակը որ Հայաստաննեաց կը սպառնայ՝ ա-
րեանս մէջ մարի . . . Բայց դու լսէ իմ վեր-
ջին խնդիրս :

ԵՐՈՒԽՆԴԻ

Խօսէ՛ յայտնէ՛ ինձի :

ԱՍԴՈՒԽՏ

Երբ որ մեսնիմ ես՝ ո՛վ Երուանդ՝ և սեւ
հողերը զիս ծածկեն, երբ յաղթական՝ դաշ-
տէն գառնաս՝ ո՛հ, դու սդոյ մէջ մի մաներ :
Առանձին իմ գերեզմանս եկուր իմ վրայ մը-
տածելու . և վարդերովլ ու յաղթական դափ-
նիով իմ շրիմս զարդարէ՛, յիշելովլ որ ես
արդէն երկնային ընտրեալ սգիներուն մէջ
անձկաւ քեզի կ'ըսեմ.

ԵՐՈՒԽՆԴԻ

Եւ դու կը կարծէ՞ս որ ես ապրիմ երբ որ
զրկուիմ անձկալի տեսութենէդ, երբ որ ա՛լ
չը լսեմ ձայնդ, երբ որ աչքերուդ մէջ շիշա-
նին իմ հագիս մնուցանող բոցերը : . . . Քու
սիրուդ՝ որ այնչափ անգամ բարախեց ինձի
համար՝ ալ սիսի չը խնդրէ՞ զիս : Արդեօք

SANTOUHT

L'impiété de tant de siècles a excité le courroux céleste: que la foudre vengeresse qui menace l'Arménie, s'éteigne dans mon sang! . . . Mais toi, écoute mon dernier vœu.

YERVANTE

Parle, apprends-le moi.

SANTOUHT

O Yervante! quand je mourrai et que la terre me couvrira de son enveloppe noire; quand vainqueur, tu retourneras des champs de bataille, n'entre pas en deuil. Seul, viens sur ma tombe penser à moi, et orner mon tombeau de roses de gloire, en te souvenant que je t'attends avec anxiété parmi les élus célestes.

YERVANTE

Et crois-tu que je vivrai, quand je serai privé de ta vue qui m'est si chère; quand je n'entendrai plus ta douce voix, et que les flammes, qui nourrissent mon âme, s'éteindront dans tes yeux? . . . Ton cœur, qui tant de fois a battu pour moi, ne me cherchera-t-il

Երկնային գաւառներուն մէջ շրթունքներդ
ալ պիտի չը կրկնէն այն անունը զսր երկրիս
վրայ երբէք չէիր մնանար աղօթքներուդ մէջ =]

ՍԱՆԴՈՒԽՏ

Չերծ աշխարհիս կապանքներէն՝ երկնից
անմահական վայելքներուն մէջ քեզի պիտի
մնածեմ և անժառաամ ծաղիկներով երկնից
դաշտերուն վրայ քու անունդ պիտի հիւսեմ:

ԵՐՈՒԱՆԴ

Ո՞հ, ինչպէս պիտի ձանձնամ դըեղ երեւ
նաւոր գաւառներուն մէջ՝ եթէ դու թող-
լով այս մահացու գեղածիծաղ քողդ՝ պիտի
բարձրանաս՝ ոգի՛ ամքիծ և անարաս՝ լուսոյ
դաւառները. աւելի սոնը պիտի ըլլայ ար-
դեօք հոն քու ժպիտդ թէ աւելի քաղցր պի-
տի իջնեն ոգւսոյ վրայ քու խօսքերդ = Ո՞հ,
հոն անշուշտ պիտի մոռնաս այս արտաստուաց
հովիտը, և ալ պիտի չը յիշես քու խօստ-
մունքներդ այն օրուան՝ յորում երջանիկ ը-
րիր զիս քու սէրդ յայտնելով, և թշուառ՝
զրկելով զիս անկէ:

ՍԱՆԴՈՒԽՏ

Աւելի սուրբ պիտի ըլլայ երկնից մէջ՝
բայց ոչինչ նուաղ եռանդուն մէր սէրը :

plus? Est-ce que tes lèvres ne voudront plus répéter, dans les régions célestes, ce nom que sur la terre tu n'oublies jamais dans tes prières? . . .

SANTOUHT

Dégagée alors des liens terrestres, je penserai à toi au milieu des délices infinies des cieux, et je tresserai ton nom avec des fleurs immortelles dans les champs célestes.

YERVANTE

Ah! comment pourrai-je te reconnaître dans les régions célestes, si en quittant cette gracieuse enveloppe mortelle, tu t'élèves, toi, âme pure et sans tache, vers les hautes régions de lumière! . . . ton sourire sera-t-il alors plus saint, ou tes paroles descendront-elles avec plus de douceur sur mon âme? Ah! tu oublieras sans doute là cette vallée de larmes, et tu ne te souviendras plus de ce jour, où tu m'as rendu à la fois si heureux en me révélant ton amour pour moi, et si malheureux en m'en privant!

SANTOUHT

Notre amour sera plus saint dans les cieux, mais non moins ardent.

ԵՐՈՒԱՆԴ

(Ձայն լոմիաց =)

Կը լսես այս մարտագոռ աղմուկը . . .
 Հայրենիք զիս ՚ի պատերազմ կը հրաւիրեն . . .
 կ'երթամ ահա . . . բայց ուր աւ ըլլանք՝ ար-
 դէն հոգինիս միացած է :

ՍՍՆԴՈՒԽՏ

Ողջամբ գնա՞ .

(Արդասութ =)

ԵՐՈՒԱՆԴ

Սանդուխտ՝ դու որ մահուան վտանգնե-
 րուն մէջէն աներկիւղ անցար՝ դու կ'ար-
 տասուե՞ս հիմայ :

ՍՍՆԴՈՒԽՏ

Ողջամբ գնա՞ Երուա՞նդ . ա՛լ մի վորձեր
 իմ առաքինութիւնս :

ԵՐՈՒԱՆԴ

Ցուսա՞ , մի այդչափ տրամիր՝ սիրեցեալք
 իմ. եթէ Երկնից մէջ գրուած է որ մեռնիմ՝
 մեռնիլ հարկ է ինձ, և ես բնաւ չեմ գան-
 գատիր = Բայց եթէ Ճակատագիրս այս չէ՝
 մի վախնար . ամեն վտանգի յաղթելով՝ պի-
 տի դառնամ՝ և քու Ճակտիդ վայ պիտի

YERVANTE

(Des bruits de tambour se font entendre.)

Entends-tu ces bruits de guerre?... la pa-
 trie me convie à la guerre; j'y cours . . . mais
 en quelques lieux que nous soyons, nos âmes
 sont déjà unies.

SANTOUHT

Adieu!

(Elle pleure.)

YERVANTE

Tu pleures maintenant, toi qui as passé
 sans nulle crainte à travers les périls de la
 mort!

SANTOUHT

Adieu, Yervante, adieu; ne tente plus ma
 vertu .

YERVANTE

Espère, ne t'afflige pas tant, ma chérie:
 s'il est écrit dans les cieux que je meure, je
 dois mourir, et je ne m'en plains point. Mais
 si telle n'est pas ma destinée, je retournerai
 en surmontant tous les dangers, et je revien-
 drai tresser sur ton frond, mes lauriers de

Հիւսեմ իմ մրտենիներս . . . մի լար . . . մ՛ ,
 մի . . . ինձի ալ ինայէ : Անշուշտ Աստուած
 մը կը գթայ մեզի ալ . եթէ բոլոր աշխարհս
 երկուքնուս դէմ զինուի՝ և յաղթէ մեզի ,
 մեր անշունչ գիակները գիրկ ընդ իսաւն պիւ
 տի գտնէ իւր փշած զինուցը տակ :

triomphe . . . ne pleure pas . . . ah! non . . . é-
 pargne-moi aussi. Un Dieu aura sans doute
 pitié de nous; si le monde entier s'arme contre
 nous deux, et remporte sur nous la victoire,
 il trouvera nos corps, sans vie, dans les
 bras l'un de l'autre, sous les armes qu'il a
 brisées.

Ա.ՐԱ.ՐՈՒՍ.Ծ ԶՈՐՈՈՐԴ

ՏԵՍԱՐԱՆ Ա.

ՍԱՆԱՏՈՒԿ, Խորհրդական էլեմենտ:

Կ երջս.ՊԵՍ խաղաղութիւնը տիրեց այս
արքունեաց մէջ, բայց այս խաղաղութիւնը՝ ա
ւելի ահաւոր մրրիկներ կը սպառնայ: Ո՛վ գիք,
ես հայր եմ... գթութիւն... գթութիւն...
եթէ ձեր բարկութեան սուրն էի՞ փշեցէք
զիս. իմ աւերակներով գոցեցէք այն ան-
դունդը որ սաքս տակ կը բացուի... ինչո՞ւ
կ'ուղէք իմ Սանդուխոս: Երբ աչքս կենա-
ցըս ասպարիզին վրայ կը դարձնեմ՝ աւերակ
միայն կը աենանմ... անոնց վրայ ձեր գը-
թութիւնը ծաղիկ մը միայն նետեց՝ իմ աղ-
ջիկս... ինչո՞ւ չէք ուղեր որ գոնէ գերեզ-
մանիս ահարկու ստուերին տակ՝ ինքը ար-
տասուալից հրեշտակի մը նման՝ հսկելով և
աղօթելով հաշտեցնէ աստուածները...:
Ո՛վ զարհուրելի էակ՝ որուն նայուածքը այս
տիեզերքս ստեղծեց, քը բաւեց քեզի յաւի-
տենական երջանկութիւնդ, և տար օրինակ
հաճոցքի մը համար՝ արտասուը՝ հառաջանք՝
վիշտ՝ յուսահատութիւն տեսնելու՝ ստեղ-
ծեցիր թշուառ մահկանացուն՝ որուն չա-

ACTE QUATRIÈME

SCÈNE I.

SANADROUG, *Marche en pensant.*

Լ A paix règne enfin dans cette cour; mais, cette paix ne présage que des orages plus terribles. O dieux! . . . je suis père . . . grâce! . . . grâce! . . . si j'ai servi d'épée à votre courroux, brisez-moi maintenant! . . . avec mes débris, fermez l'abîme qui s'ouvre sous mes pas . . . pourquoi exigez-vous ma Santouht? Quand je tourne les yeux sur le cours de ma vie, je n'y vois que des ruines . . . votre clémence n'a voulu jeter sur ces ruines qu'une fleure seulement . . . ma fille . . . que ne permettez-vous au moins qu'elle vienne veiller, comme un ange éploré, sur l'ombre morne de ma tombe, et réconcilier les dieux en y priant? . . . O toi, être redoutable, dont le seul regard a créé cet univers, ne t'a-t-il pas suffi de ton éternelle félicité, et par une fantaisie étrange, as-tu créé le malheureux mortel pour des pleurs, des soupirs, des peines et des désespoirs! . . . lui, dont l'esprit faible, voyant tes traces dans les astres, recourt là, dans

միաւոր միտքը աստեղաց վրայ .քու հետքերդ
տեսնելով՝ հոն կը դիմէ դքեզ գտնելու . . .
բայց զարհուրած քու անսահման մեծու-
թենէդ՝ որ երազի մը պէս անդադար իւր
առաջէն կը հեռանայ՝ վաստակաբեկ կ'ինոյ
գերեզմանին մէջ . . . Բայց ոչ . . . դու ան-
շուշտ գթած ես . արիւնլուայ Աստուած մը
գրկերէս յափշտակել կ'ուղէ զԱնդուխո-
բայց ես, մէ, ես այս՝ այն Աստուծոյն հետ
պիտի պատերազմիմ . . . Երկուքներնէս մէկը
պիտի յաղթէ . . . և իւր կայծակունքը կի-
տով չափ պիտի այրեն իմ ձակատուս միք-
տնիները . . . և եթէ պիտի յաղթուի Սա-
հատրուկ, Աստուած մը միայն թալ յաղթած
ըլսայ իրեն . . . :

ՏԵՍԱՐԱՆ Բ.

ՇԱԻՍՐԵ ԵՎ ԱԱՆԱՏՐՈՒԿ

ՇԱԻՍՐԵ

Ի՞նչո՞ւ է այսչափ արտմութիւնդ՝ տէր
արքայ: Հայաստան քեզմով իւր առջի փառքը
վերացած՝ չը գիտեր ինչպէս փոխարինէ, ա-
հու դողի մէջ կան չորս կողմի ազգերը, թա-
գաւորական գահդ ահա քեզի նեցուկ է և

լ'espoir de t'y trouver . . . mais, épouvanté de
ta grandeur insinie, qui, semblable à un songe,
fuit constamment devant lui, épuisé de fa-
tigue, décline enfin vers la tombe . . . Mais
non . . . tu es certainement miséricordieux;
un Dieu, tout en sang, cherche à me ravir
des bras ma Santouht. Mais moi, oh! oui,
moi, je veux combattre avec lui . . . l'un de
nous deux vaincra . . . et ses foudres consu-
meront sur mon front à moitié mes lauriers
. . . et si Sanadroug doit être vaincu, qu'un
Dieu soit son vainqueur! . . .

SCÈNE II.

CHAVARCHE ET SANADROUG

CHAVARCHE

POURQUOI cette grande tristesse, Sire?
Grâce à vous, l'Arménie rétablie dans sa pre-
mière splendeur, ne sait comment vous prou-
ver sa reconnaissance: les peuples voisins
sont tous dans la terreur et l'épouvante: vot-

Քու շէնքերդ բաւական են իրենց լսին եւ
ամայի աւերակացը մէջ աւ. քու անունդ ա-
պագայ գարերուն աւանդել:

ՍԱՆԱՏՐՈՒԿ

Յաւարձ՝ թերես զարմանաս ըստիս, այս
աշխարհիս վրայ քը կայ Սանապուլին հան-
գրատեան բարձ մը. ի՞նչ է յաղթական փո-
ղերուն զուարժ գոչւնը. ի՞նչ ընեմ գերի
դարձած աշխարհի մը շվթաներուն շառա-
չիւնը, ի՞նչ քաղցրութիւն ունին փառք, ան-
մահութիւնն երբ քը կայ անսնց մէջ Սանդըն-
տիս՝ իմ սիրելի աղջկանս անուշ ծիծաղը:
... Ո՛հ, լ՞իչ կ'ըսեմ... Սանդուխտ ալ իսն
չե...

ՇԱՎԱՐԵ

Երկինք՝ որոնց սիրտդ ու սուրդ նուիրած
ես, երկինք՝ որուն պատգամնցը հաւատա-
րիմ պաշտօնեայն ես, երկինք՝ որ վարձըը
կ'ուշացնէ բայց չի մոռնար, երկինք կ'ըսեմ
վերջապէս պիտի հատուցանեն արժանի փո-
խարէն մը: Մի յուսահամիր. առ. քեզ կոչէ
զՍանդուխտ. հօր մը ձայնը միշտ սրախն կը
դպջի՝ թէպէտ քարացեալ ըլլայ. որչափ ա-

re trône royal est un appui pour vous et les monuments que vous avez élevés suffisent, même dans leurs ruines muettes et désertes, pour publier la gloire de votre nom dans les siècles à venir.

SANADROUG

Peut-être seras-tu étonné, Chavarche, de ce que je vais te dire: il n'y a en ce monde aucun lieu de repos pour Sanadroug, où il puisse reposer sa tête en paix. Qu'est-ce que le son joyeux des trompettes victorieuses? Que me sert l'honneur d'avoir réduit un peuple en esclavage? Quels attraits ont pour moi la gloire et l'immortalité, quand le doux sourire de Santouht, ma chère fille, ne s'y mêle pas! ... Ah! que dis-je! ... Santouht n'est plus à moi ...

CHAVARCHE

Les cieux, auquels vous avez consacré votre cœur et votre épée, les cieux, des oracles desquels vous êtes l'employé fidèle, les cieux, qui retardent la récompense mais qui ne l'oublient pas, les cieux, enfin, dis-je, vous récompenseront dignement. Ne désespérez pas; rappelez à vous Santouht; la voix paternelle touche toujours le cœur, quand même

Եկլ Սանդիստի սկս փափուկ օրիորդի մը՝ ու
րուն շըթունքը մինչեւ հիմայ միայն սէր հըն-
չած են : Սպառնա՞ աղերսէ . մէկդիէն գե-
րեզմանին պաղ գիրկը՝ մէկալէն հայրական
սէրը կըքքի դիր . վերջապէս ի՞նչ որ սիրոդ-
կ'աղդէ՝ ըրէ :

ՍՍ.ՆԱ.ՏՐՈՒԿ

Այս . ողբեմ աղերսեմ . մասնամ հայր
և թագաւոր ըլլալս . թէրեւս Աստուած մը
՚ի գութ շարժէ Սանդիստ սիրոը իւր հօրը
վրայ . . . բայց այս ի՞նչ աղմուկ է : . . .

ՏԵՍԱՐԱԿ

ՆՈՅՆՔ ԵՒ ՃՈՂՈՊՈՒՐԴՐ

ՇԱՎԱՐԵ

Տէ՛ր արքայ՝ ժողովուրդնէ որ խուռն բազ-
մութեամք արքունեաց սրահները կ'ողողէ :

ՍՍ.ՆԱ.ՏՐՈՒԿ

Բացուին դռները :

le cœur serait petrifié; combien plus touche-
ra-t-il donc ce lui d'une fille aussi sensible
que Santouht, dont les lèvres jusqu'aujourd'-
hui, n'ont murmuré que des sentiments d'a-
mour. Menacez, suppliez, mettez en balance,
d'un côté le sein glacé de la tombe, de l'autre,
l'amour paternel; faites enfin tout ce que
votre cœur vous inspirera.

SANADROUG

Oui, je la supplierai, je l'implorerai; j'oub-
lierai que je suis père et roi; peut-être un
Dieu voudra-t-il attendrir le cœur de San-
touht pour son père! . . . Mais, quel est ce
bruit? . . .

SCÈNE III.

LES MÊMES ET LE PEUPLE

CHAVARCHE

SIRES, c'est le peuple, qui en grande foule
inonde les appartements royaux.

SANADROUG

Qu'on ouvre les portes.

ՇԱՒՍՐՁ

Ի՞նչ կը լսնդրէք Հայոց ժողովուրդ =

ՃՈՂՈՎՈՒՐԴ

Արդարութիւն . . .

ՍԱՆԱՏՈՒՐԻԿ

Թշուան հայր . . .

ՃՈՂՈՎՈՒՐԴ

Վրէժ .

ՇԱՒՍՐՁ

Ցիշեցէք որ ձեր թագաւորին աղջիկն
է . . .

ՃՈՂՈՎՈՒՐԴ

Արէն . . .

ՍԱՆԱՏՈՒՐԻԿ

ԱՌ բաւական է . . . հեռացէք . . .

ՃՈՂՈՎՈՒՐԴ

Կեցցեն դիք պահապահէք . . . մահ ամ
բարչովն . . .

CHAVARCHE

Que venez-vous demander, peuple arme-
nien?

LE PEUPLE

La justice!! . . .

SANADROUG

Infortuné père! . . .

LE PEUPLE

La vengeance!!

CHAVARCHE

Souvenez-vous que c'est la fille de votre
roi . . .

LE PEUPLE

Le sang!!

SANADROUG

C'en est trop! . . . retirez-vous . . .

LE PEUPLE

Vivent les dieux protecteurs! . . . mort aux
sacrilèges! . . .

ՍԱՆԱՏՐՈՒԿ

Աղմուկներով պիտի գողացնէք Սանսառ
բաւկը . . . հեռացէք . . . և թուղ ձեր տեղը
խօսի Քրմասկետը :

ՃՈՂԱՎՈՒՐԴ

Տէր արքայ՝ յարդէ կրօնքը՝ ելջէ հայրե-
նիքդ կը սիրես :

(Կը հեռանան :)

ՏԵՍԱՌՈՒԿ

ՔՐՄԱՊԵՏ ՍԱՆԱՏՐՈՒԿ ԵԽ ՇԱԽԱՐԾ

ՍԱՆԱՏՐՈՒԿ

ՅԱՌԱՋ ՄԱՍԻՔ ՏԵՐՈՒՆԻ :

ՔՐՄԱՊԵՏ

Այս մահացու քողին տակ, որ զիս կը
ծածկէ՝ լուս թէ լինչ կը հրամայէ քեզի կը
քրօնքը :

ՍԱՆԱՏՐՈՒԿ

Միշտ մեծարեցի Աստուածները :

SANADROUG

Croyez-vous faire trembler Sanadroug
par votre tumulte? Eloignez-vous, et que le
pontife parle à votre place.

LE PEUPLE

Sire, respectez la religion si vous aimez
votre patrie.

(Il se retirent.)

SCÈNE IV.

LE PONTIFE, SANADROUG, CHAVARCHE.

SANADROUG

ԱՊՊՐՕՉԵԶ vieillard.

LE PONTIFE

Sous cette enveloppe mortelle qui me
couvre, écoutez ce que la religion vous or-
donne.

SANADROUG

J'ai toujours respecté les dieux.

ՔՐՄԱՊԵՏ

Պարտքդ կատարեցիր . առանց անսնց
ինչ ես :

ՍԱՆԱՏՐՈՒԿ

Պատկառելի ըրի անսնց անունը . հիմայ
ահաբեկ՝ անսնց օգնութիւնը կը խնդրեմ :

ՔՐՄԱՊԵՏ

Գիտես անշուշտ թէ ի՞նչ բանի համար
եկայ հոս :

ՍԱՆԱՏՐՈՒԿ

Իմ աղջիկս . . .

ՔՐՄԱՊԵՏ

Բու Աստուածներդ . . .

ՍԱՆԱՏՐՈՒԿ

Աւազ գոնէ ջնջէ իմ սրտէս իւր պատա
կերը :

ՔՐՄԱՊԵՏ

Արքապիղծ է նա . . .

ՍԱՆԱՏՐՈՒԿ

Այս յանցաւորէ :

LE PONTIFE

Vous avez fait votre devoir, qu'êtes-vous
sans eux?

SANADROUG

J'ai fait respecter leur nom; maintenant
saisi de terreur j'implore leur secours.

LE PONTIFE

Vous n'ignorez sans doute pas ce qui m'a-
mène ici?

SANADROUG

Ma fille! . . .

LE PONTIFE

Vos Dieux! . . .

SANADROUG

Hélas! si vous effaciez au moins de mon
œur son image.

LE PONTIFE

Elle est sacrilège . . .

SANADROUG

Oui, elle est coupable . . .

ՔՐՄԱՊԵՏ

Դու ինքնին կը դասապարտես զայն :

ՍԱՆԱՏՈՒԿ

Ի՞նչ պէտք է որ ընեմ . . .

ՔՐՄԱՊԵՏ

Ի՞նչ որ հայրենիքդ , ի՞նչ որ Աստուածք
կը պահանջեն քեզմէ :

ՍԱՆԱՏՈՒԿ

Խօսէ՛ ուրեմն . . . ի՞նչ . . .

ՔՐՄԱՊԵՏ

Սպաննես զինքը :

ՍԱՆԱՏՈՒԿ

Թշուառ . . . Սանատուակին հետ կը խօսիս :

ՔՐՄԱՊԵՏ

Եւ Աստուած մը իմ բերնէս Սանատուա-
կին կը պատասխանէ . մութ գրերով նախա-
սինքը ճակտուգ վրայ գրուած է . իւր ար-
եամբը միայն կրնաս զայն ջնջել :

ՍԱՆԱՏՈՒԿ

Ահաւոր միրիկ մը յուղեցաւ սրտիս մէջ

LE PONTIFE

Վous la condamnez vous-même.

SANADROUG

Que dois-je faire ?

LE PONTIFE

Ce que la patrie, ce que les Dieux exigent
de vous.

SANADROUG

Parle alors . . . quoi ? que . . .

LE PONTIFE

La mettre à mort.

SANADROUG

Malheureux ! . . . c'est à Sanadroug que tu
parles.

LE PONTIFE

Et c'est un Dieu qui, par ma bouche, ré-
pond à Sanadroug : le déshonneur est tracé
sur votre front en caractères sombres ; vous
ne pourrez l'effacer qu'avec son sang.

SANADROUG

Un terrible orage vient d'éclater dans

... արդէն սոլառնալից կայծակը իւր գըլը
խուն վրայ կ'որոտար . . . երբ որ զինքը ժըպ-
տել տեսայ՝ սուրը ձեռքէս ինկաւ՛ և ար-
ցունքներ սահեցան աչքէս ։

ՔՐՄԱՊԵՏ

Նախատէն դիւցաղն Հայրերդ . ոտնակոխ
ըսէ Աստուածներդ . . . և թող որ յաղթա-
կան աշխիկ մը անոնց աւերակներուն վրայ
կանգնէ խաչելցն ատելի նշանը .

ՍՍՆԱՏՐՈՒԿ

Ահաւոր, զարհուրելի պատկեր .

ՔՐՄԱՊԵՏ

Արեւը մնարը չը մնած պէտք է որ Ասն-
դուխտ թողսւ զաշխարհ .

ՍՍՆԱՏՐՈՒԿ

Ո՞հ . . . այսպիսի զոհ չեն կրնար ինդրել
Աստուածք հօրմէ մը .

ՔՐՄԱՊԵՏ

Մի ջանար Աստուածոց խորհուրդներուն
մէջ թափանցել :

ՍՍՆԱՏՐՈՒԿ

Իսկ Հայաստան .

mon cœur . . . la foudre menaçante tonnait déjà sur sa tête . . . quand je l'ai vue sourire, l'épée tomba de ma main, et des larmes s'échappèrent de mes yeux.

LE PONTIFE

Bien, outragez vos héroïques ancêtres; foulez aux pieds vos Dieux . . . et laissez qu'une fille toute triomphante élève sur leurs ruines l'odieuse image du crucifié.

SANADROUG

Affreux, épouvantable tableau!

LE PONTIFE

Avant le coucher du soleil il faut que Santouht ait quitté le monde.

SANADROUG

Oh! . . . les Dieux ne peuvent pas demander d'un père un tel sacrifice!

LE PONTIFE

N'essayez pas de pénétrer dans les secrets des Dieux.

SANADROUG

Et l'Arménie?

ՔՐՄԱՊԵՏ

Ծափ սլիտի զարնէ քեղի :

ՍՍ.ՆԱ.ՏՐՈՒԿ

Աշխարհու . . .

ՔՐՄԱՊԵՏ

Պիտի լուէ :

ՍՍ.ՆԱ.ՏՐՈՒԿ

Եւ երբ որ Երկինք և Երկիր կշտանան
աղջկանս արեամբը, ի՞նչ կը մնայ Անհատրկոյ :

ՔՐՄԱՊԵՏ

Գերեզման մը . . . որուն քով սլիտի բազ
մի Արդարութիւնը՝ մահուան նոճիներով
պսակուած :

ՍՍ.ՆԱ.ՏՐՈՒԿ

Անողում ճակատագիր . . .

ՔՐՄԱՊԵՏ

Աշխարհիս օրինակ տալու համար՝ յաւ-
ճախ Արամազդ իւր կայծակները բարձրա-
բերձ արքունեաց վրայ կ'արձակէ : Արդ եւ
ոքեղ կը թողում . . . բայց ոչ եթէ առան-

LE PONTIFE

Vous applaudira.

SANADROUG

Le peuple?

LE PONTIFE

Se taira.

SANADROUG

Et quand le Ciel et la terre auront assou-
vi leur vengeance par le sang de ma fille,
que restera-t-il à Sanadroug?

LE PONTIFE

Une tombe! . . . auprès de laquelle pren-
dra place la Justice couronnée des cyprès de
la mort.

SANADROUG

Cruel destin! . . .

LE PONTIFE

Souvent Jupiter, pour donner l'exemple
au monde, lance ses foudres sur les têtes les
plus élevés. A présent je vous laisse . . . mais
je ne vous laisse pas seul . . . avec vous sont

Ճին . . . հետդ է անողոք խիղճը և արիւնաւ
շաղախ վրէժինդրութիւնը որ հիմոց բոլոր
տիեզերաց մէջէն թռչելով՝ կրկին ձեռքերով
կը միջնցնէ երկինքը , և կատաղութիւն կը
շնչէ ամեն Հայկացն սրտերու մէջ :

(ՄԵԴԻ :)

ՏԵՍԱՐԱՆ Ե .

ԽԱՆԱՏԲՈՒԿ ԵՒ ՍԱՆԴՈՒՔԸ

ՍԱՆԱՏՈՒԿ

ԱՅՍ վիճակիս մէջ պիտի տեսներ զքեզ
հայրդ՝ Սանդուխտ :

ՍԱՆԴՈՒՔԸ

Հայր , աղքաք զիս կը չարչարեն , բայց
գեռ չեն ընկճած :

ՍԱՆԱՏՈՒԿ

Ո՞հ , մի զարթուցաներ մտացս մէջ յան-
յանացդ յիշատակը . եթէ անոնց չեմ կրնար
ներել՝ գոնէ մոռնամ զաննիք : Տեսա՞ր ինչ-
պիտի վոանդներ կան մեր չորս կողմը :

l'implacable conscience et la sanglante ven-
geance, qui, venant de traverser l'univers en-
tier, assombrit le ciel de ses deux mains, et
inspire la fureur dans tous les cœurs armé-
niens.

(Il s'en va)

SCÈNE V.

SANADROUG ET SANTOUHT

SANADROUG

EST-CE dans cet état que ton père dev-
rait te voir, Santouht? . . .

SANTOUHT

Père! Les malheurs me poursuivent avec
acharnement, mais ils ne m'ont pas encore
abattue.

SANADROUG

Oh! n'éveille pas en mon esprit le souve-
nir de tes fautes: si je ne puis te les pardon-
ner, que je les oublie au moins. Vois-tu les
périls qui nous environnent de tous côtés?

ՍԱՆԴՈՒԻԹԸ

Թէ որ ես զբեղ վասնգի մէջ կը դնեմ,
քու փրկութեանդ համար սպատրաստ եմ
կեանիս զոհելու :

ՍԱՆՍՏՈՒԻԹԸ

Ո՛չ, այս Սանդուխսա , կը տեսնեմ որ
դու իմ արիւնս ես գեռ... չ' որբ ըսթու-
զուցին զիս երկինք... հիմայ թող գան յաւ-
փրշտակելու ինձմէ այս գահը և այս սպաս-
կը... լաւ է ինձ քեզմով երջանիկ ըլլալքան
թէ առանց քեզի միահեծան թագաւոր :

ՍԱՆԴՈՒԻԹԸ

Ֆիշտ քուկդ եմ ես , հայր իմ:

ՍԱՆՍՏՈՒԻԹԿ

Բայց ինչ են գաղանիքներդ... ինչու
հօրմէդ կը ծածկուիս : Քանի որ այս նոր ա-
զանդը ճանչցար՝ միշտ տիսուր՝ միշտ արտա-
սուաց մէջ ես... Ուր է իմ առջի Սանդուխ-
որս , ուր է այն անմեղ տատրակը որ քայ-
լերուս կը հետեւէր և որուն միաբը ուրիշ
ասպարէզներ չէր վնասուր՝ բայց իւր հօրը և
մօրը գիրկը... ո՞հ, այն անձկալի վայրկեանները
ուր են : Դեռ կարծես աչքիս դիմացն է որ
պղոփիկ էիր և գլուխդ ծաղիներով զար-

SANTOUHT

Si je vous expose à des dangers, je suis
prête à sacrifier ma vie pour sauver la vôtre.

SANADROUG

Oh! oui! ma Santouht; je vois bien que tu
es encore de mon sang . . . non, les cieux ne
m'ont pas laissé orphelin . . . qu'on vienne à
présent me ravir ce trône et cette couronne
. . . j'aime mieux être un heureux père avec
toi, qu'un monarque absolu sans toi . . .

SANTOUHT

Je suis toujours à vous, mon père! . . .

SANADROUG

Mais quels sont tes secrets? . . . pourquoi
te cacher de ton père! Depuis que tu as con-
nu cette secte, tu es toujours triste et en
pleurs . . . où est ma Santouht d'autrefois! Où
est cette innocente tourterelle qui suivait mes
pas, et dont l'esprit ne cherchait d'autre re-
fuge que les bras de son père et de sa mère!
. . . Ah! où sont ces moments si chers! Il me
semble encore te voir au temps de ton en-
fance, la tête ornée de fleurs, me suivant au

Դարուած կ'առաջնորդէի զքեզ Արամազդայ
մեհեանը : Մայրդ որուն երեսը նայելով ան-
մեղութեամբ կը ծիծաղէիր՝ զքեզ այնպէս
տեսնելով զմայլած ինքնիրմէ դուրս էր . դու-
ալ կը հարցնէիր ինձի անոյշ ձայնովդ . « Հայ-
րիկ՝ մեր պիտի երթանք ։ Երբ որ մեհեա-
նը հասանք զքեզ գիրկս առի , և « Ո՛վ հզօր
Արամազդ՝ կըսէի , որուն վահանը Հայաս-
տանի չորս կողմը տարածուած կը հովանա-
ւորէ զայն , կըսդ Անահիտ , և դու նաղելի
Ասաղիկ որուն ժափտոր վարդեր կը թափթթ-
քէ Հայոց հովիտներուն վրայ . լսեցէք հօր
մը աղախանացը , պահեցէք իմ աղջիկս , տես-
նեմ զինքը մեծցած հասակով և առաքինու-
թեամբ , և օր մը իմ ծերութեանս միսիթա-
րանքն ըլլայ ։ Իսկ դու դուարթ աչքերդ
մէյմը ինձի մէյմը մօրդ դարձնելով՝ ինչպէս
թռչնիկ մը օր նոր ելած ըլլալով իւր բօյնէն
մէյմը ծննդեան տեղը կը նայի՝ մէյմնալ հե-
ռուէն տեսնուած ծաղկավիթիթ դաշտերը՝
կարծէս կը խոստանայիր ու խոս կատարել
... ա՛հ , ան իմ Աանդուխսո հիմայ մեր է :

ՍԱՆԴՈՒԽՏ

Հսյր իմ՝ անյելոյն քաղցր յիշատակները ,
հայրական գթութիւնդ , այնպէս սիրսո կը
ձմէն որ կ'ուզէի (մէկուսի) Երկինք , մի լսեր

temple de Jupiter. Ta mère, que tu regardais avec un sourire innocent, te voyant ainsi, était dans le ravissement; et toi, tu me disais de ta douce voix: "Papa, où allons-nous?" Arrivé au temple, je te prenais dans mes bras, et, m'adressant aux dieux: "O toi, puissant Jupiter! disais-je, dont le bouclier étendu sur l'Arménie, l'ombrage et la protège; toi chaste Diane, et toi Vénus charmante dont le sourire parsème de roses les vallées de l'Arménie, daignez écouter les ferventes prières d'un père! Conservez-moi ma fille! Faites que je puisse la voir grandir en âge et en vertu, et qu'elle devienne un jour la consolation de ma vieillesse.. Quant à toi, tournant tes regards joyeux alternativement vers ta mère et vers moi, semblable au petit de l'oiseau, qui, sorti pour la première fois de son nid, porte ses regards tantôt vers le lieu de sa naissance, tantôt sur les pleines lointaines émaillées de fleurs, tu paraissais me promettre de remplir mes vœux ... Ah! où est donc cette Santouht d'alors! . . .

SANTOUHT

Mon père, les doux souvenirs du passé, votre tendresse paternelle me serrent tellement le cœur, que je voudrais . . . (à part)

ամբարիշտ ուխտիս . (Բայր) ՈՇ , կուզեի
Ճմարտութիւնը տեսած չ'ըլլալ կոյր մնալ
քեզի հաճյ ըլլալու համար , բայց հիմայ չա-
փաղանց լուսաւոր ծագած է մտացու մէջ
հաւատոց լոյսը :

ՍԱՆԱՏՐՈՒԿ

Ո՞ր անօրէնը գքեղ խարելով կը յափրէ
տակէ ինձմէ և որբ կը թողու զիս աշխար-
հիս երեսը ... արդեօք կարենամ պիսի գրա-
նել այնչափ դառն մահ մը որչափ դառն է
այն հարուածը զոր սրտիս կ'իջեցնէ : Դուստր
իմ տես երակներուդ մէջ ի՞նչ արիւն կը վա-
գէ ... անթիւ թագաւորաց արիւնն է , ա-
մենքն ալ Արամազդայ հպատակ ... Աչք-
չորս կողմէ նետէ՝ Աստուածոց կայծակները
գեռ կը ծիսն փախստական թշնամեաց բա-
նակներուն վրայ ... ամեն տեղ իրենց հետ-
քերը կան ... բայց եթէ բան մը սիրտդ չը-
դդար՝ գէթ հօրդ ինայէ՝ իմ աղջկիս . բա-
ւական վէրքեր ունի իւր սիրտը , մի ուզե-
նար քու ձեռքովդ ցաւ մ'ալ աւելցնել . ա-
հա խուժանն ալ զայրացած զքեղ կը ինդրէ
սպաննելու համար ... ահ , զիտես ի՞նչ է
հայր մը՝ աղջկու հայրը ի՞նչ է :

ՍԱՆԴՈՒԿՑ

Ինչու կը փութան Աստուածոց վրէմը իւ-

Ciel! n'écoute pas mon vœu impi! (haut) Ah!
je voudrais n'avoir pas connu la vérité, et
rester toujours aveugle pour vous être agré-
able; mais, la lumière de la foi n'éclaire que
trop mon esprit.

SANADROUG

Quel est le malheureux qui en te trompant
veut t'enlever de mes mains, et me laisser or-
phelin sur la terre? ... Pourrais-je trouver
un trépas aussi funeste que le coup qu'il me
porte au cœur! Vois, ma fille, considère quel
est le sang qui coule dans tes veines? ... C'est
celui d'une longue suite de rois, tous enfants
de Jupiter ... Jette tes yeux autour de toi, re-
garde, les foudres des Dieux fument encore
sur les armées des ennemis fugitifs ... leurs
traces se voient partout ... mais si rien ne
touche ton cœur, épargne au moins ton père;
il a déjà bien de blessures dans le cœur, ne
cherche pas à y ajouter encore une douleur
de plus de ta propre main: voilà la populace
qui elle aussi en fureur demande à te massa-
crer ... ah! sais-tu ma fille, ce que c'est qu'un
père! un père! ...

SANTOUHT

Pourquoi s'empressent-ils à venger les Di-

բենք լուծել, եթէ իրենք արդարեւ Աստուած են թաղաւորակներուն մէջէն բարձրցընեն իրենց նախատակոծ ճակատը, և ես խոնարհիմ անոնց դիմոց =

ԱԱՆԱՏՐՈՒԿ

Ինչն այսչափ յամառ ես. ի՞նչ կը տես նես գումար իմ՝ այս նոր կրօնքիս մէջ, մինչ էւ հիմայ նոյն փառօք չէթին ծագեր արեւը և աստղերը, նոյն զօրութիւնը և իմաստութիւնը չը կա՞ր որ զերկինք և զերկիր կը կառավարէր . . . ի՞նչ Աստուած է այս պաշտամդդ . . .

ԱԱՆԴՐՈՒՏ

Կը պաշտեմ այն Աստուածը որ զերկինս և զերկիր ստեղծեց, և կը սիրեմ այն Աստուածը՝ որ մարդկութեան համար գոհ եղաւ =

ԱԱՆԱՏՐՈՒԿ

Ահա քու հայրդ՝ քու հայրդ իսկ՝ իմ՝ սիրելի Սանեդուխսա՝ հաղար վէրքերով սրախն վրայ, յազմութիւնները փառքը առաթուր կոխած, արտասասուաց հեղեղներ թափելով սորդ կ'իմաս, քեզմէ կեանք կը խնդրէ, կը զշանամ իրեն . . . առ ուրեմն այս դաշտնը որով հայրենեաց թշնամիները ջնջեցի, առ և ծոց մղէ . թերեւս զերեղմանին խորը

eux eux-mêmes? Si ceux-ci sont de véritables Dieux, qu'ils élèvent d'entre les ruines leurs fronts humiliés et je m'inclinerai devant eux . . .

SANADROUG

Pourquoi es-tu si obstinée? Que vois-tu d'admirable dans cette nouvelle religion, ma fille? N'est-ce pas avec la même splendeur que le soleil et les étoiles se sont levés jusqu'à présent? N'est-ce pas la même puissance et la même sagesse qui a toujours gouverné le ciel et la terre? . . . Quel est ce Dieu que tu adores? . . .

SANTOUHT

J'adore le Dieu qui a créé le ciel et la terre, et j'aime le Dieu qui s'est sacrifié pour l'humanité . . .

SANADROUG

Voilà ton père, ma Santouht, ton père en personne, le cœur navré de mille douleurs, foulant à ses pieds ses victoires et sa gloire, qui se jette tout en pleurs à tes pieds; il implore de toi la vie, la lui refuseras-tu? . . . Prends donc ce poignard qui m'a servi à exterminer les ennemis de la patrie, prends-le et enfonce-le dans mon sein: peut-être alors

ամբարիշտ ձայնդ ալ զդայ հօրդ յաւիտենաւ
կան խաղաղութիւնը խռովելու . իսկ եթէ
քիչ կ'երեւայ քեզի՝ ունեցած փառքդ՝ զիւ
նուիմ արշաւեմ . . . իմ սիրելի օրիորդս յաղ
թական գրօններուն հավանեացը տակ քնաւ
նայ , և հազար նուաճեալ ազգերու երգերը
զինքը օրբեն : Յիշէ իմ նաղելիս՝ յիշէ որ ես
այն եմ որ քեզի կեանիք եմ տուեր , դողդու
զալով հսկած եմ քու ամեն մէկ քայլիդ վր
այ . առաջի ծիծաղդ իմ երեսս եկած է՝ ես
սրբած եմ քու առաջի արցունքդ . և երբ որ
աշխարհիս մըրկայցող ալիքները՝ զէնքերուն
շախունը՝ ապագային տարակցաները՝ զիս վրշ
տաց զարհութելի անդունդը կը մկէն , բւ
քեզ իմ գիրկս առած կը սիմէի և անմեղ
ձերմակ ձակախդ վրայ նայելով՝ վարդագոյն
շրթունքներդ համբուրելով՝ իմ անձկու-
թիւններս կը մոռնայի , անապատացած հո-
գւոյս վրայ յուսոյ ճառագայթ մը կը ծագեր-
Աղջիկս , սրբ կը թողուս զիս , գթութեան
ձայն մը չը խօսիր սրախդ մէջ . . . ինչ յան-
ցանիք ըրի քեզի . . . խօսէ . . . ինչ կը վճռես
հօրդ՝ կեանիք թէ մահ . . . :

ՍԱՆԴՈՒՀՏ

Յաւիտենակման կեանիք *

ta voix impie ne viendra-t-elle plus jusqu'au fond de ma tombe troubler la paix éternelle de ton père. Mais si la gloire que tu as déjà acquise ne te suffit pas, dis-le moi, je m'armerai, je combattrai, et ma fille chérie dormira à l'ombre des étendarts triomphants, et les chants de mille nations soumises berceront son sommeil. Souviens-toi, ma charmante, souviens-toi que c'est moi qui t'ai donné la vie; qui ai veillé sur chacun de tes pas avec anxiété; c'est à moi que ton premier sourire a été adressé; moi-même j'ai essuyé ta première larme, et alors que les flots orageux du monde, le bruit des armes et l'incertitude de l'avenir, me poussaient vers le terrible abîme des douleurs, je te pressais dans mes bras, et à la vue de ton blanc visage éclatant d'innocence, en cuiellant mille baisers sur tes lèvres vermeilles, j'oubliais toutes mes afflictions: un rayon d'espérance venait alors poindre sur mon âme désolée. Ma fille! vas-tu me laisser orphelin? La voix de la pitié ne parle-t-elle pas en ton cœur? . . . quel tort t'ai-je fait! . . . parle! . . . que décides-tu, que décernes-tu à ton père, la vie ou la mort? . . .

SANTOUHT

La vie éternelle! . . .

Ուրեմն կը ժխտէ՞ս (պարագետալ) Անիծեալ
ըլլան այն խարեբայ յայսերդ, դուռ, դու ինքն
որ ալ աղջիկս չես՝ անիծեալ ըլլաս . մթին
և յուսահամատ ըլլան քու օրերդ յաւիտեան .
այն տանջաներները որ հօրդ տուիր՝ այն տան
ջաներները վրայեւդ չը պակսին : Բայց անմահ
վայելքներու մէջ ալ ըլլաս, մինչդեռ սիրայ
և մանկութեան զուարթ բաժակը կը.բամես,
հօրդ ահարկու սսուերը գլխուդ վրայ իջնէ
և թոյն կաթեցնէ՛ բաժակին մէջ... (Մոլովին
յերինս հայելով) Դուռ ալ կշտացիր արեան ծառ
րաւի Աստուած . յուսամ քիչ ատենէն ջըն
ջէլ հետքերդ աշխարհիս երեսէն արեան հէ^ւ
զեզներով : Ելքը զէնքի վազեցէք՝ հզօր Աս
տուածք Ոլիւմպեայ . երկնից լսյնածաւալ
դաշտերը արեան ասպարէղ դարձուցած՝ կը
սիւի ելքը այս նոր Աստուածոյս դէմ : Դու
դացնէ՛ տիեզերքս ձեր զարհուրելի խառ
նուրդը . . . ահագին զէնքերնուդ շողլւնը՝
հազարաւոր երկնիքի արեւները մթնցնէ...
և ահարենի տիեզերք արձագանդ տան ձեզի
... այն կործանի այդ Աստուածք, և թող
իւր աւերակացը տակ ճմիւ տիեզերքն ալ
վիս ալ որ զուարթ ոգւով այնպիսի աւեր
արակաց տակ կը մեռնիմ:

Tu renies alors? (*en colère*) Maudites soient
tes veines espérances, et toi, qui n'es plus ma
fille, sois maudite aussi! Puisses-tu avoir à
jamais des jours sombres et désespérés! Que
les mêmes tourments que tu as causés à ton
père s'attachent sans cesse à toi, et même
dans les moments de tes extrêmes délices,
pendant que tu videras l'heureuse coupe de
l'amour et de la jeunesse, que l'ombre terrible
de ton père se dresse devant toi, et em-
poisonne ta coupe! (*Il dirige ses regards vers le
ciel, et avec fureur*) Toi aussi, Dieu avide de
sang, satisfais, satisfais-toi; j'espère, dans peu,
pouvoir effacer tes traces sur la surface de
la terre par des torrents de sang! Allons, le-
vez-vous, courez aux armes, puissants Dieux
de l'Olympe! déclarez la guerre à ce nouveau
Dieu, en faisant, des vastes étendues des ci-
eux, un champ de sang et de carnage! . . . que
votre effroyable mêlée fasse trembler l'univer-
s . . . que l'éclat de vos terribles armes é-
clipse les mille soleils des cieux . . . et que l'u-
nivers épouvanté retentisse de vos échos . . .
oui, que ce Dieu tombe et qu'il écrase de ses
ruines, et l'univers et moi, qui rendrai l'âme
avec joie sous de pareilles ruines.

ՍԱՆԴՐՈՒՏ :

Ո՞հ, Աստուած իմ... տկար կցս մը ձեռա-
քէդ մի ձգեր . . . զարհուրելի բաժակ մը
կայ դիմացս . . . ներէ իմ խելացնոր հօրս :

ՍԱՆԴՐՈՒՏ :

Ո՞հ, իմ աղջիկս էր որ հառաչեց : Մեղսն
դմւսոր իմ դեռ քու հայրդ եմ . . . հետ
զանդէ Աստուածոյ՝ և այն գառն անէ ծր-
ները որ գլխուդ վրայ կարգացի՝ իմ գլխուս
գան բոլորն ալ նազելիս . . . ես քու տեղդ
մեռնիմ . . . Ահա այն ճակատը՝ այն սիրաը
զոր թշնամեաց բանակներ չեն կրնար դոզաւ
յընել խոնարհեցնել այն ճակատը դիմացս
կը խոնարհի : Անխոռով աչքով Սանատրուկ
տեսաւ իւր աթոռը սասանեալ, հաղար աղ-
քեր իրեն դէմ զինուած . Սանատրուկ անսնք
տեսաւ և անխոռով էր . լեռնադէղ ալիքները
իւր սրտին դէմ խորտակեցան, և դմ՛ւ իմ
օրիորդս՝ դմ՛ւ կուտաս ինձի այն հարսւածը
զոր թշնամիք չեն կրցած տալ : Քու քաղց
րիկ մօրդ յիշատակի սիրոյն ըլլայ, քու հօրդ
մազերուն որ քեզի ու հայրենեաց համար
ճերմիկած են, քու մանկութեանդ սիրոյն,
այն Աստուածոյն սիրոյն ըլլայ գէթ, զօր սիրոյ
Աստուած կը կոչես, այսպէս անդութ մ'ըլ-
լուր . . . մի ուղենար պանդուխո՞յուսահաս

SANTOUHT, à part.

O mon Dieu! . . . n'abandonne pas une
faible jeune fille . . . j'ai une affreuse coupe
devant moi... pardonne à mon père en délire:

SANADROUG

Ah! est-ce ma fille qui vient de gémir?
Pardon ma fille! je suis encore ton père! . . .
obéis aux Dieux, et que les terribles malédi-
tions que j'ai appelées sur ta tête retombent
toutes sur la mienne, ma chérie . . . que je
meure à ta place . . . Vois ce front et ce cœur
que des armées ennemis n'ont pu faire trou-
bler ni humilier, ce front même, s'incline
maintenant devant toi. Sanadroug a vu sans
nul trouble, son trône ébranlé; à la vue de
mille nations armées contre lui, Sanadroug
ne s'est seulement pas ému; des flots amoncel-
lés se sont brisés contre son cœur, et c'est
toi, ma fille, toi, qui me portes le coup que les
ennemis n'ont pu me donner? Au nom de la
mémoire de ton aimable mère, pour l'amour
de ton père dont les cheveux ont blanchi pour
toi et pour la patrie; pour l'amour de ta jeu-
nesse, pour l'amour encore de ce Dieu que tu
appelles un Dieu d'amour, ne sois pas si cru-
elle . . . ne m'abandonne pas, et ne me laisse-

Ճկել զիս աշխարհիս երեսը : Ահա աչքեղ
արցունիք կը թափի . . . մհ, փայլի՞ պիտի մե-
ջն արդեօք յուսայ ծխածանը՝ թէ ասոր մէջ
խողուխն պիտի սրափիդ փափուկ զգացմունիք-
ները . . . խօսէ . . . գթա, գարձնւր ինձմէ-
այն արասառալից աչքերը որ բաւական են
քու հայրդ յիմարայնել . . . սիրոս քեզի հա-
մար կտոր կտոր կը լըս . . . խօսէ . . . բայց
մասձէ որ այդ խօսքէդ կախեալ է հօրդ
կեանիքը . . . քու կեանիքը . . . :

ԱԱՆԴՈՒԽՏ

Թէ որ աշխարհային պատճառ մ' ըլլար
զիս դրդովը՝ քու խօսքերդ բաւական էին
զիս ետ կեցնելու . . . բայց երկինք զիս կը
հրաւիրեն . աներկիւդ կը թողում զաշխարհ,
յաւով մը միայն հայր իմ՝ որ գեռ ճշմար-
տութեան լոյսը չըմբռնեցիր :

ԱԱՆԴՈՒԽՏ

ԱՌ բաւական է . . . ով Երկինք, մեղք վլ-
յայ եղիք, գոււստը ընսորէ . . .

(Ար-ըւ Ն-իւդը ՛՛ Ի-իւնը կ-իւնը)

ԱԱՆԴՈՒԽՏ

Թէ որ այս սուրն է որ իմ եղբարցս ծոցը
մասւ՝ թէ որ այս սուրն է որ վերջ մը տա-

pas comme un exilé sans consolation sur la terre. Ah! mais je te vois verser des larmes . . . y verrai-je briller l'arc-en-ciel de l'espérance, ou dois-je y voir le naufrage des sentiments délicats de ton cœur! . . . parle . . . aie pitié de ton père! détourne de moi ces yeux pleins de larmes qui suffisent pour me faire perdre le sens . . . tu me fends le cœur . . . parle . . . mais pense que du mot que tu vas prononcer dépend la vie de ton père . . . la tienne . . .

SANTOUHT

Si c'eut été une chaise mondaine qui m'eut poussée, vos paroles auraient suffi à me détourner . . . mais c'est le ciel-même qui m'appelle: je quitte le monde sans crainte, sans aucun regret, si ce n'est avec celui, mon père, de te voir encore privé de la lumière de la vérité.

SANADROUG

C'en est trop . . . O ciel! soyez notre témoin . Choisis ma fille.

(Il met devant sa fille son épée et sa couronne.)

SANTOUHT

Si cette épée est celle qui s'est plongée dans le sein de mes frères; si c'est l'épée qui

Եսլ թշուառութեանցո՝ Աստուծոյս հետպի
տի միացնէ զիս՝ սուրը կընտրեմ՝ այն սու-
րը . . . Իջեցնւր հայր՝ այդ մահաբեր հա-
րուածը, վերջին վայրկեանս ալ ցուցինեմ
թէ Սանտարկոյ արժանի գուստը եմ . . .
Զարկ՝ բայց մի մոռնար որ քու աղջկեղ
վարդագոյն արեանցը մէջ՝ իւր ծիծաղը խառ-
նեց. զարկ՝ և ինչ որ արցունքս չէ կրցած
սորվեցնել արիւնս սորվեցնէ, և այն նուի-
րական լոին պատկառանիքը՝ այն խաւարեալ
յայսերս որ գերեզմանին վրայ պիտի թռչոփն,
անմիք հայր՝ անմիք թերեւս սիրտդ մէղմա-
ցնեն: Զարկ՝ և թողէ՛ զիս այն կործանեալ
տաճարաց շուքին տակ իմ քրիստոնեայ եղ-
բարցս քով:

ԱԱՆԱՏՐԱՒԿ

Հնազանդէ՛ ինձի. իբրեւ թագաւոր իբ-
րեւ հայր կը հրամայեմ քեզի . . . :

ԱԱՆԴՈՒՒԹ

Անհուն սիրով կը սիրեմ զքեզ, բայց իմ
Աստուծածս քեզմէ՛ ալ աւելի կը սիրեմ: Առ
ունչ կը գրեմ՝ ամեն մարդկային պատկա-
ռանիք, աղաստ կը համարիմ անձս ամեն կո-
պերէ, ալ զքեզ հայր չեմ ճանաչեր՝ եթէ
քրիստոնեայ չես:

va mettre un terme à mes malheurs pour m'unir avec mon Dieu, je choisis l'épée, oui, l'épée . . . Donnez-moi, père, le coup mortel: je saurai montrer aussi à mon dernier moment, que je suis la digne fille de Sanadroug . . . Frappez! mais n'oubliez pas que votre fille a mêlé son sourire dans son sang; frappez! et ce que mes pleurs n'ont pu vous apprendre, que mon sang vous l'apprenne: peut-être aussi le silence sacré de la mort et le souvenir de mes espoirs éteints, qui voltigeront autour de ma tombe, pourront à la fin amollir votre cœur. Frappez! et ensevelissez-moi à l'ombre de ces temples ruinés, à côté de mes frères chrétiens . . .

SANADROUG

Obéis-moi: je te le commande comme roi
et comme père . . .

SANTOUHT

Mon amour pour vous, mon père, est immense; mais j'aime encore mon Dieu plus que vous. Je méprise tout respect humain; je me considère libre de tous liens; je ne vous reconnais plus pour père, si vous n'êtes pas chrétien . . .

ԱՍՏԱՏՈՒԿ

Ո՛Վ զայրայթ , մ՛Վ յանդգնութիւն . . .
պաշտէ Աստուածները՝ կամ մեռիք . . .

ԱԱՆԴՈՒԽ

ՔՐԻՍՏՈՆԵԱՅ Եմ :

ԱԱՆԱՏՐՈՒԿ

Ինչու կ'ուշանան երկնից կայծակիները
այս ամփարիշտը կարկեցնելու . . . պաշտէ
Աստուածները . . .

ԱԱՆԴՈՒԽ

ՔՐԻՍՏՈՆԵԱՅ Եմ :

ԱԱՆԱՏՐՈՒԿ

Փութան ուրեմն արիւնաշաղախ սեղանիը .
զբեղ զոհ կ'ընեմ Աստուածոց . ահա քու
մահուանդ վճիռը . . .

ԱԱՆԴՈՒԽ

ՉԵՄ ԴՊՂԱՐ . . .

ԱԱՆԱՏՐՈՒԿ

Ա.յմ , սիխոի դողսս բայց շնոր ուշ , երբ
շշալ տեսնես գլխուդ վլայ քու արեանդ
ծարաւի սուրերը .

SANADROUG

O fureur! O audace! . . . Adore les Dieux
ou meurs! . . .

SANTOUHT

Je suis chrétienne!

SANADROUG

Pourquoi les foudres célestes retardent-
elles à rendre muette cette impie? . . . Adore
les Dieux!

SANTOUHT

Je suis chrétienne!

SANADROUG

Empresse-toi donc à te rendre à l'autel
sanglante: Je t'offre en sacrifice à mes Dieux:
voilà l'arrêt de ta mort . . .

SANTOUHT

Je ne tremble pas . . .

SANADROUG

Oui, tu trembleras, mais plus tard, quand
tu verras briller sur ta tête les épées altérées
de ton sang!

ՍԱՆԴՐՈՒՏ

ԱՍՏՈՎԱԾ ՄԵՐ ԻՄ ՀԵտո Է :

ՍԱՆԴՐՈՒՏ

Տեսնելով եթէ այդ Աստուածը պիտի կարենայ փրկել զրեղ իմ ձեռքէս : Ո՛չ, պիտի չը կործանիք՝ ալ դիք՝ ցորչափ կենդանի է Ամաստրուկ՝ ցորչափ սուրբ իւր ձեռքին մէջ փշած չէ :

(ԱՐԴԻՇ :)

ՏԵՍԱՐԱԿ.

ՍԱՆԴՐՈՒՏ ԵՒ ԽՈՐ ԴԱՀԻՃ

(ԱՄԱՐԴԱԼՎԱ ՉՆԱՊԵՐԱ ԲՆԻՎԾ ԽԸՆԵՑԼ .)

ԴԱՀԻՃ

ԱՅՌՅԱ մեր աւերը՝ Ամաստրուկ թագաւորը՝ կը հրամայէ որ մէկդի թողուս այս շրբեղ զարգերը՝ որ Հայոց թագուհւոյն կը վայլեն և ոչ թէ քրիստոնեայ մահապարտի մը :

ՍԱՆԴՐՈՒՏ

ԻՄ ՀՕՐԱ Եւ թագաւորիս հրամանները կատարուին :

SANTOUHT

Un Dieu est avec moi.

SANADROUG

Nous verrons si ce Dieu-là pourra te délivrer de ma main. Non, vous ne tomberez pas, ô dieux, tant que Sanadroug sera en vie, tant que son épée ne sera pas brisée dans ses mains.

(Il s'éloigne)

SCÈNE VI.

SANTOUHT ET KOR. Bourreau.

(Santouht étendue à terre hors d'haleine; elle gémit.)

LE BOURREAU

JEUNE vierge, le roi Sanadroug, notre Seigneur, vous ordonne de vous dépouiller de ces riches parures, qui conviennent à la reine d'Arménie, et non pas à une chrétienne condamnée.

SANTOUHT

Que les ordres de mon père et de mon roi s'accomplissent . . .

ՏԵՍԱՐԱՆ Է.

ՆՈՅՆԻ ՍԻ ՇԱԽԱՐՉԵ

ՇԱԽԱՐՉԵ

Աեմեցի՞ք, դշնույ, այսպէս յանկարծ ներս
մտնելով ձեր խորհուրդները պղսորելուս,
աղետալի գոյժ մը ունիմ, զոր չեի կրնար
ուշացնել։

ՍԱՆԴՈՒԽՏ

Եւ ի՞նչ է։

ՇԱԽԱՐՉԵ

Ձեր անձնուելու բարեկամը Երուանդ . . .

ՍԱՆԴՈՒԽՏ

Ո՞վ աեր, ի՞նչ կայ Երուանդիս վրայ՝
շուտ ըսէ . . .

ՇԱԽԱՐՉԵ

Երուանդ զարհուրելի արիւնահեղ պա-
տերապմի մը մէջ քաջութեամք պատերազ-
մելով . . .

ՍԱՆԴՈՒԽՏ

Ո՞չ, պատմէ ի՞նչ եղաւ . . . խոսէ . . .

SCÈNE VII.

LES MÊMES ET CHAVARCHE.

CHAVARCHE

EXCUSEZ moi, princesse, de vous avoir troublée dans vos reflexions par mon entrée soudaine; j'ai une fatale et funeste nouvelle que j'avais hâte de venir vous annoncer.

SANTOUHT

Et quelle est-elle?

CHAVARCHE

Votre ami dévoué, Yervante . . .

SANTOUHT

O Seigneur! qu'ya-t-il? qu'est-il arrivé à mon Yervante? . . . vite, parle . . .

CHAVARCHE

Ayant vaillamment combattu dans une effroyable guerre de sang, Yervante . . .

SANTOUHT

Oh! raconte, que lui est-il arrivé . . .
parle . . .

Ալանաց հզօր բանակը երբ որ հաղարաւոր փողերով պատերազմի հրաւերը տուաւ՝ և հրեդէն ծովերու որէս երկաթեղէն գունդերը կը շարժէն, Հայոց անվեհեր բանակն սկսաւ յառաջ երթալ: Արդէն օդին մէջ յաղթութեան հրաւերը տալով դրօշերը կը ծփան, արդէն բանակ բանակի մօտ է, եւ մահը հաղարաւոր կարիքներ կը հնձէ, երբ որ Ալանաց ձախ թեւը եւ քաշուելով՝ քաշովերուեցաւ Հայոց աջ թեւը ետեւեն ին կած ահագին ջարդ մը տալ . . . Բայց զարհուրելի՛ տեսարան՝ անսնիք դարան լարեր և Հայերը խարելով հնն որսացեր են: Հնն ահառելի արիւնահեղութիւն մը Հայոց և Ալանաց մէջ, բոլոր պատերազմի դաշտի վրայ բանակները իրար անցեր են: ինչպէս փոթորկայով ծովեր նեղուցի մը մէջ, ուուրերը կը շողան խիտ առ խիտ գունդերուն մէջէն՝ ինչպէս միրկարեր ամսոց մեջէն փայլակը. արքան սեւ հեղեղներ կը թաւալին, գլորուելով ունայն սաղաւարաններ և զրահներ որ իրենց քաջ տերանց լանջըը ՚ի զուր կը պահպանէն Հայ նիզակաց գէմ: Ամենուն աչքէն կրակ կը թափթի՛ ամենուն ձեռքէն մահ, յաղթութիւնը տարակուածեալ թեւերով երկու բանակներուն մէջ կը թուշտի:

Quand l'armée puissante des Albanois donna le signal du combat en faisant retentir l'air du son de mille cors, et que leurs troupes bardées de fer s'agitaient comme des mers de feu, l'intrépide armée arménienne se mit aussi en marche. Déjà les étendards s'agitent dans l'air en appelant la victoire; déjà les armées se rapprochent les unes des autres et la mort moissonne des milliers de braves, quand l'aile gauche de l'armée albanoise reculant, encourage l'aile droite de l'armée arménienne, qui se mettant à sa poursuite, lui fait éprouver des pertes considérables . . . Mais, terrible spectacle! les Albanois avaient dressé des embûches, et les Arméniens s'y étaient laissés prendre. Là eut lieu un terrible massacre entre les deux peuples: les armées sont confondues sur tout le champ de bataille, comme des flots orageux dans un détroit: les épées brillent au milieu des troupes resserrées, de même que l'éclair à travers les nuées d'orage: de noirs torrents de sang roulent partout; on voit tomber des casques et des cuirasses qui protégeaient en vain la poitrine de leurs braves maîtres contre les lances des Arméniens. On voit de tous les

Այս խառնուրդիս մէջ ահա Երուանդ իւր
հեծելազօր գնդաւը կը յարձակի : Յաղթու-
թիւնը զուարթերէն՝ իւր հողմածուփ դրա
շերուն վրայ կը նատէր : Զիաւորաց և հե-
տեւակաց գունդերուն մէջն արիւնոտ Ճամ-
բայ մը կը բանայ իրեն . Հաղարաւոր ոլաքներ
իւր չորս կողմը կը սուլեն կը սահին , բայց
կարծես չեն համարձակիր իւր սիրտը միաւե-
լու , կամ թէ անձանօթ ձեռք մը զանոնք կը
հեռացնէ . իւր երիվարը խիմնչելով կը կոխ-
կրուտէ բիւրաւոր դիւցաղանց մարմինը , որ
քիչ մը առաջ գերութիւն և մահ կը սպառ-
նային : Թշնամեաց մէջ խռովութիւնը կը
տիրէ , լսյնածաւալ դաշտերը նեղ կ'երեւան
փախողներուն , Հայերը կը քաջալերուին ...
այլ հնին թշնամեաց դիւրականցը վրայ պատա-
ռատեալ և արիւնոտ դրօշերուն մէջ սուրը
ձեռքը փշրած՝ իւր վահանին վրայ Հայոց
զիւցազնը կ'իյնայ . . . :

ՍԱՆԴՈՒԿՑ

Ո՞՛ . . .

ՇԱԽԱՐԵ

Դամն յաղթութիւն , զոր Հայերը դիւ-

yeux jaillir des éclairs, de toutes les mains tomber la mort: la victoire, d'un vol incertain, allait de l'une à l'autre armée. Soudain s'élançee dans cette mêlée, le brave Yervante avec sa cavalerie. La victoire semblait se reposer en souriant sur ses drapeaux flottants. Le jeune guerrier se fraie un chemin sanglant à travers les troupes de cavalerie et d'infanterie; des milliers de flèches sifflent et glissent de tous côtés autour de lui, mais on eût dit qu'elles n'osaient s'enfoncer dans son sein, ou qu'une main étrangère les en écartait; son cheval hénissant foule sous ses pieds les corps de mille héros, qui peu d'instant auparavant menaçaient de donner la mort et l'esclavage. Le désordre règne dans les rangs ennemis; les vastes campagnes paraissent trop étroites aux fugitifs; les Arméniens prennent courage . . . mais, en ce moment, sur les cadavres des ennemis, au milieu des étendards en lambeaux et couverts de sang, l'épée brisée dans sa main, le héros des Arméniens tombe sur son bouclier . . .

SANTOUHT

Ah! . . .

CHAVARCHE

Funeste triomphe, que les Arméniens ont

յաղնի մը գնով գնեցին . . . Արդ զիս՝ որ
իւր քաջութեանցը վկայ եղաց՝ [կը խաւրէ
առ քեզ իւր յշտին ողջոյնը մատուցանելու,
և կ'աղաջէ որ չը մոռնաս զինքը . . . Այլ ովլ
դիք՝ կը ցնորի կցար. բարեկամ, օգնէ իրեն :

ԱԱ.ՆԴՈՒԽԾ, ԹԻԳՐԻ ՂՆՈՐԱԾ :

Ուր եմ... ուր եմ... թողէք զիս...
մին է այս արիւնաշաղսիս դաշտը... անուռն
մը կը մըմնէն այդ շրժունկը... այդ հուաշ
գեալ աչքերը մէ կը կը վինսունն... Երուանդն
է ինքը... Երուանդն է... զէնքեր բերէք
ինձի... զինուիմ... Երթամ այն դաշտը...
մինակ է Երուանդն...:

GULLIVER

Միսիթարուէ կցս . անօդուտ են արտաշուը որ գերեզմանի մը անզգայ քարին վրայ կը թափին :

ԱՐԴՅՈՒՆԱ

(၂၅၂၄၁၇ =),

Թող վաւթան Հայաստան իւր ազատաբառ
ըին շիրիմն ողունելու . ես ապաշնորհ , ես
քու մահուանդ պատճառ՝ հեռու պիտի կեւ
նամ : Ո՞՛Տ եթէ ես քեզ հետ գայի՛ և քեզի
ուղղուած հարուած մը զիս քու սոքդ նե-
տէր Բայց գ.քեզ մունեայ , գ.քեզ . . . մէ

acheté au prix du sang d'un héros! ... A présent, moi, qui fus témoin de ses hauts faits, je viens de sa part vous offrir son dernier adieu et vous prier de ne jamais l'oublier ... Mais, ô dieux, elle délire; ami, vien à son aide.

SANTOUHT, *toujours en délire.*

Où suis-je? . . . où suis-je? . . . laissez-moi
... quel est ce champ couvert de sang? . . .
ces lèvres murmurent un nom . . . ces yeux
éteints cherchent quelqu'un . . . c'est Yervante
... Yervante lui-même . . . apportez-moi des
armes . . . je veux m'armer aussi . . . j'irai sur
ce champ de bataille . . . Yervante est seul! . . .

CHAVARCHE

Prenez courage, jeune vierge, inutiles sont les pleurs que l'on répand sur la pierre insensible d'une tombe.

SANTOUHT'

(Toujours dans le même état.)

Que l'Arménie s'empresse de saluer la tombe de son libérateur; moi ingrate, moi, suis la cause de ta mort, je m'en tiendrai à tout jamais éloignée... ah! puissé-je t'avoir accompagné et avoir reçu un des coups à toi adressés, qui m'eut étendue sans vie à tes

Երբ արտասուը ջնջեն սրտէս ամենէն քաղցր
յիշատակները, բու անունդ անջինջ պիտի
մնայ . . .

ՇԱԽԱՐԵ

Վէրքերդ մի նորոգեր բամբիշ . լաղ
կամ անագան կ'անցնին վիշտք :

ՄԱՆԴՈՒԽՏ

Մայր . . . ո՛հ կանչեցէք մայրս . . . սղառ
մեցէք իրեն իմ անձկութիւններս . . . իւր
համբուրիցը անձկակարօտ շրմուկը կը սառ
չորին . . . Ահա գարնանաղայր հեղեղլի պէս
վրաս կը յարձակի մոլեգին ամբոխը . . . ո՞ւր
փախչիմ . . . ո՛հ, մայր, բու գերեզմանդ կ'ա-
պաւինիմ . . .

ՇԱԽԱՐԵ

Գթա՛ երկնային կ'յո՞ւ գթա՛ երիտասար-
դութեանդ . . . ՚ի գութ կը շարժին վրադ
անշուշտ երկինք :

ՄԱՆԴՈՒԽՏ

Բոց մը կը բորբոքէ զիս . . . ծարաւը շրր-
թունքս կը հիւծէ . . . շաւարշանայ դաշար
վաղեցէք . . . հոն խոր անձաւի մը մէջէն զով
եւ յստակ ալիքներ կը բոլիսին . . . բերէք ինձ

pieds! . . . mais t'oublier! toi! . . . ah! même
quand les larmes auront effacé de mon cœur
les plus doux souvenirs, ton nom y restera
inneffaçable pour jamais! . . .

CHAVARCHE

Ne renouvez pas vos blessures, princesse;
tôt ou tard les douleurs passent.

SANTOUHT

Mère! . . . ah! appelez ma mère . . . racontez-lui mes angoisses . . . mes lèvres avides
brûlent après les baisers maternels . . . Voilà
la foule furieuse qui s'élance vers moi, comme
un torrent du printemps grossi par les
eaux d'hiver . . . où fuir! . . . ah! mère, je me
réfugie vers ta tombe! . . .

CHAVARCHE

Ayez pitié, vierge céleste, ayez pitié de
votre jeunesse . . . les cieux auront sans doute
compassion de vous.

SANTOUHT

Une flamme me dévore . . . la soif des-
sèche mes lèvres . . . courez au champ de
Chavarchan . . . là, dans une grotte pro-
fonde jaillissent des ondes fraîches et limpi-

Հմոն իմ կուսուհի ընկերոս՝ քնարներու
դիւթիշ ձայնովը կը պարեն . . . բոէք անսնց
որ ծաղկեայ սպակներ հիւսեն ինձ . . . սիրոյ
զոհ մ' եմ . . . ծաղկներ սփռեցէք գլխուս
վրայ . . . ծաղկներ սփռեցէք գերեզմանիս
վրայ . . .

ԴԱՀԻՃ

ԱՅ, Թշուան կըս .

ՇԱԼԱՄՆ

Երշանկութիւնը կըսպասէ քեզի՛ մի վախու
նոր նաղելի՛ Սանդուխտ .

ՍԱՆԴՈՒԽՏ

Տեսէք, տեսէք սա խաւարած բանտերը
որ աչքիս դիմաց կը բացուին . . . տեսէք ի՞նչ
տիսուր լսո կ'արձակէ անսնց վրայ գահճին
ջահը . . . լսեցէք զլթաներուն շառաչիւնը . . .
տեսէք մահը սովալուկ գայլի մը պէս վրաս
կը յարձակի . . . բարեան երթայլք մանկաւ
կան յօյսք . . . բարեան երթ յուսածիծաղ
հասակ . . . բայց աւանդ ես կը ցնորիմ . . .
ոչ ոք անսայ ինձ . . . մթին ամսոց մէջ մոլու-
րած տատրակի նման ցաւոց մէջ կը կորսուի
հոգիս = ինչո՞ւ կ'ուշանաք՝ տարեք զիս այդ
նսեմ բանտը . . . աղ ինքնիքս պաշտպանել-
չեմ կրնաք =

des . . . apportez m'en . . . là, mes jeunes com-
pagnes dansent au son enchanteur des lyres
. . . dites-leur qu'elles me tressent des cou-
ronnes de fleurs . . . je suis une victime de
l'amour . . . jetez des fleurs sur ma tête . . . des
fleurs sur mon tombeau . . .

LE BOURREAU

Օ լա մալհերէ յենա ֆիլ!

CHAVARCHE

Ne craignez rien, aimable Santouht, le
bonheur vous attend.

SANTOUHT

Voyez, regardez ces sombres prisons qui
s'ouvrent à mes yeux . . . voyez quelle triste
lueur y jette le flambeau du bourreau . . . écoutez
les cliquetis des chaînes . . . voyez la
mort qui s'élance sur moi, comme un loup
affamé . . . Adieu, espoirs de ma jeunesse! . . . Mais,
hélas! je délire . . . personne ne m'écoute . . .
mon âme, semblable à une tourterelle égarée
dans les nues sombres et ténébreuses, se con-
sume dans la douleur. Et que tardez-vous?
Conduisez-moi dans cette prison obscure . . .
je n'en puis plus . . .

ԱՐԱՐՈՒԱԾ ՀԻՆԳԵՐՈՐԴ

ԲԱՆ

ՏԵՍԱՐԱՆ Ա.

ՍԱՆԴՈՒԽԸ

ՇԱԼԱԿԻՆԵՐՈւ մէջ պատահած ապէն՝ բանապին խորը
լուսական ամպի մը մէջէն օրէն սպառելը ի՞երե-ի-

(Իբրեւ լէ երազ պէսնելով)

Ո՞ւ անցկալի ծոց . . . ով իմ մանկու-
թեանս գեղեցիկ օրորոցը . . . զքեզ իմ ծոցն
կը դրկեմ . . . և երջանիկ եմ . . . սակայն դու-
լուու ես՝ դմւ որ չէիր կրնար աղջիկդ տես-
նել առանց սիրոյ խօսք մը ըսելու . . . բայց
աչքէդ արցունք կը կաթի . . . մայր իմ՝ փառ-
քատէ տրտմութիւնդ . . . ահա իրարու գիր-
կըն ենք . . . Եկուր վերջին անգամ մ' ալ
երկրիս վրայ միատեղ լավու հաճոյքը վայե-
լնք . . . (Ալադի) Ո՞հ . . . երանդ էր . . . սյա
ինչ մութ . . . ինչ ահաւոր տեղէ . . . սիրոս
կը գովայ . . . գուն անուշակ՝ իջիր արտե-
ւանանցս վրայ . . . խաթէ իմ ցաւերս հեշտ
երազներով . . . Թշուառի մը համար մոռա-

ACTE CINQUIÈME

PRISON

SCÈNE I.

SANTOUHT

Pendant qu'elle est couchée sur les chaînes, l'ombre de sa mère apparaît dans le fond de la prison, à travers une nuée lumineuse.

(Elle est comme en rêve.)

O sein chéri! . . . ô toi le doux berceau de ma jeunesse! . . . je te tiens entre mes bras . . . et je suis heureuse . . . mais tu te tais, toi qui ne voyais jamais ta fille, sans lui dire un mot d'amour . . . mais je vois briller une larme sur tes joues . . . ma mère, dissipe donc ta tristesse! . . . nous voilà dans les bras l'une de l'autre . . . Viens une dernière fois sur la terre, et nous goûterons le plaisir de pleurer ensemble . . . (s'éveillant) Ah! n'était-ce donc qu'un rêve? . . . quelle obscurité! . . . quel effroyable lieu! . . . mon cœur est saisi d'effroi . . . Doux sommeil! descend sur mes pauvières! . . . trompe mes douleurs par tes son-

ցութենէն քաղցր ի՞նչ կայ . . . (վլանելը
զշտին :) ի՞նչ տխուր ձայն կը կրկնեն այս
խոր կամարները . . . արդեօք մթութեան մէջ
թափառող ստուերներն են որ զիս կ'ողքան
. . . թողուցէ՛ք զիս՝ թողէ՛ք զիս՝ ո՛հ գթա-
ցէ՛ք ինձի . . . ես անմեղ եմ . . . : Եկաւը ու-
ժեմն՝ ալ մահ եկաւը՝ ալ տանջանքներս մի
երկնցներ . . . այն ծաղկիները զօր սէրը պի-
աի քաղէ՛ք՝ դու զանոնք ժողվէ՛ և անոնցմով
քու տխուր սափորդ զարդարէ՛ . . . : Անձկա-
լի լոյս արեւու՝ զօր աչքերս ընդունայն տեղ
կը բնառուն՝ բարեմաւ մեա . . . ես կը մեռնիմ
ահա . . . և ո՞չ ոք կը հոգայ զիս . . .

(Կ'ինայ նուաղէլալ :)

ՏԵՍԱՐԱՆ

ՆՈՅՆ ԵՒ ԵԲՈՒԱՆԴ

(Վերաբեր կապած :)

ԵԲՈՒԱՆԴ, Հիացման :

Մ ԱՐԴԱԽԱՆՁ դաշտին վրայէն՝ դեռ փա-
ռաց արիւնազանգ մրաենին ճակատո՞ւ՞ր զօ-
քութիւնը զիս մահուան ցրտասարսուռ գրո-
իւրէն յափշտակելով՝ կ'առաջնորդէ . . .

ges ravissants! . . . Qu'y a-t-il de plus doux
aux malheureux que l'oubli! . . . (*les chaînes re-
muent*) Quel triste écho résonnent sous ces
voûtes profondes . . . seraient-ce des ombres
errantes dans les ténèbres, qui viennent s'a-
pitoyer sur mon sort? . . . Laissez-moi, lais-
sez-moi! oh! par pitié . . . je suis innocente! . . .
Viens donc, ô trépas, viens, ne prolonge plus
mes souffrances! . . . ramasse les fleurs que
l'amour aurait dû cueillir, ramasse-les et or-
nes-en ton urne funèbre! . . . Douce et chère
lumière du soleil, que mes yeux cherchent en
vain, adieu! . . . je me meurs . . . et, personne
ne s'inquiète de moi . . .

(*Elle tombe évanouie.*)

SCÈNE II.

LA MÊME ET YERVANTE.

(*Les blessures bandées.*)

YERVANTE, avec ravissement.

D U champ de guerre où les hommes
sont dévorés par la mort, les lauriers sang-
lants encore sur mon front, quelle est la puis-
sance, qui, me ravissant des bras glacés de

Սէր՝ կոյր առաջնորդ իմ՝ քայլերուս՝ քու
խաբերայ երազներուդ մէջն եմ դարձեալ՝
թէ ճշմարտիւ Սանդուխոն է տեսածս :
Եղթաները իրեն բարձ առած՝ այս ահաւոր
բանտիս մէջ անխուսով կը ննջէ՝ այս՝ մարդ-
կային վատերը միմիթարելու խրկուած հրեշ-
տակը՝ ինչպէս աստղի մը լոյսը գերեզմանին
վրայ : Ճաղիսար բոլորովին թոռմած չէ իւր
շնթանց վրայ եւ դժբանն է իւր ճակատը՝
թեթեւ ամսի տակ ծածկուած լուսնի նման :
Ընդհատ է իւր շունը՝ ինչպէս կէս գիշեր-
ուան հոլը՝ որ կը չնչէ և կը դադրի : (Սահ-
տըստին զայլամբ նայելու) [Ո՛հ, հրեշտակ մը
ըլլայի թեթեւ թեւերով այն հոգւոյն մէջ
ինելով՝ վերքերը բժշկելու:] Ո՛վ գիտէ՝ ոկ-
րա երազոց մէջ սրարուելով հիմաց՝ կը յիշէ
թերեւս այն երջանիկ վայրկեանները՝ ոք ա-
ռանձին դիմաց դիմաց նստած՝ մոռնալով
բալոր աշխարհս՝ իրարու նայուածքներուն
մէջ կ'ապրեինք : Նրմունքնիս չէին համար-
ձակեր մեր հոգւոյն գաղանիքները յայսնել,
բայց վարդափթիթ ժայխ մը՝ հեղձամիջուկ
հառաջանիք մը միայն՝ մեր կաթոգին լղձերը
կը մասնէին, ինչպէս երկու երկինալոր էակ
ներ որ դէմ առ դէմ կեցած լուռ՝ մահկա-
նացուաց ականջը ըս հասկցող ներդաշնա-
կութեամբ կը խօսին :

la mort, me conduit en ces lieux? . . . O toi,
amour! aveugle guide de mes pas! suis-je de-
nouveau la dupe de tes songes, ou est-ce bien
Santouht elle-même que je vois? N'ayant que
ses chaînes pour reposer sa tête, elle som-
meille paisible dans cette affreuse prison, elle,
cet ange envoyé exprès pour consoler les sou-
ffrances humaines, ainsi qu'un rayon d'étoile
sur une tombe. Sur ses lèvres le sourire n'est
pas encore tout à fait éteint, et son front est
pâle comme la lune enveloppée dans les nues
légères. Sa respiration est courte, interrom-
pue, de même qu'un vent de minuit, qui ne
souffle que pour s'arrêter aussitôt. (*Contemp-
lant Santouht avec admiration*) Ah! puissé-je être
un ange aux ailes légères et descendre dans
cette âme affligée pour guérir ses blessures.
Qui sait si maintenant perdue dans des rêves
d'amour, elle ne se souvient pas des moments
heureux, où, assis l'un près de l'autre, oubli-
ant le monde entier, nous ne vivions que dans
nos regards mutuels. Nos lèvres alors n'osai-
ent révéler les secrets de nos âmes; mais un
seul sourire de rose épanouie, un seul soupir
étouffé, trahissaient les vœux ardents de nos
cœurs amoureux. Nous étions comme deux
esprits célestes, qui, assis en silence l'un de-
vant l'autre, se parlent dans une harmonie
inconnue à l'oreille des mortels.

ՍԱՆԴՈՒԽԾ, ժայռի մէջ :

Գլուխթիւն... ո՛հ Տէր... գլուխթիւն... :

ԵՐՈՒԱՆԴ, զմայլմայք :

Անմահից պսակներէն փրցուած ծաղիկ՝
մվագեղ դատապարտեց այս տիսուր հովը
տիս մէջ թառամելու... :

ՍԱՆԴՈՒԽԾ, ալադելու :

Հրեշտակ գլուխեան՝ իջմոր ուրեմն թըշ
ուառի մը արցունքները սրբելու... :

ԵՐՈՒԱՆԴ

ԱՌ ցնորիր՝ Սանդուխտ . տես միլէ :

ՍԱՆԴՈՒԽԾ

Երուանդ... ո՛հ քու տեսքդ գերեզման
նիս տիսուր ճամբուն վրայ միմիթարութեան
նշոյլ մը կ'արձակէ... :

ԵՐՈՒԱՆԴ

Գերեզմանի՞դ... :

ՍԱՆԴՈՒԽԾ

Կը տեսնես այս շղթաները... :

ՏԱՆՏՈՒՀ, *dans le sommeil.*

Oh! pitié! . . . Seigneur . . . grâce! . . .

ԵՐՎԱՆԴ, *avec admiration.*

Fleur arrachée des couronnes des immortels,
qui t'a condamnée à être fanée si tôt
dans cette triste vallée de larmes? . . .

ՏԱՆՏՈՒՀ, *s'éveillant.*

Ange de miséricorde! tu es enfin descendu
pour essuyer les pleurs d'une infortunée! . . .

ԵՐՎԱՆԴ

Ne t'abandonne pas au délire Santouht;
vois celui qui te parle.

ՏԱՆՏՈՒՀ

Yervante! . . . ah! ta vue jette une lueur
de consolation sur le triste chemin de ma
tombe . . .

ԵՐՎԱՆԴ

De ta tombe!

ՏԱՆՏՈՒՀ

Vois-tu ces chaînes? . . .

ԵՐՈՒԱՆԴԻ

Թայլ տուր ինձ համբուրել զանոնք . . . :

ՍԱՆԴՈՒԻԽՏ

Կը տեսնեմ այս խուարամած բանով . . . :

ԵՐՈՒԱՆԴԻ

Գու հնի ես Սանդուիխտ՝ ինձի համար
արքայութիւն է . . . :

ՍԱՆԴՈՒԻԽՏ

Ահա ինչ որ մնաց ինձի :

ԵՐՈՒԱՆԴԻ

Ցորչափ ապրի Երուանդ՝ մի վախնար. Եւ-
թէ սուրբ խորտակի ձեռքին մէջ՝ իւր վերա-
ւոր մարմինը քեզի վահան կ'ըլլայ : } . . .

ՍԱՆԴՈՒԻԽՏ

Երուանդ՝ այս գերագոյն ժամուս մէջ
յորում երկիրս ինձի նահատակութեան առ-
պարեզ մը գարձած է՝ և երկինք հանդիսա-
գիր են, ինչու խաղաղութիւնս սղստորել
կ'ուղես. իբրեւ քրիստոնեայ նկատէ զիս
հիմայ. մոռցիր ա՛լ տկար կոյսը : . . .

ԵՐՈՒԱՆԴԻ, Բուռ-:

Զերեզ մոռնամ . . . ահ ոչ, մեռնիլ . . . :

YERVANTE

Laisse-moi les embrasser . . .

SANTOUHT

Vois-tu cette sombre prison ?

YERVANTE

Tu y es Santouht, c'est le paradis pour
moi.

SANTOUHT

Voilà tout ce qui me reste.

YERVANTE

Ne crains rien tant que vivra Yervante:
si l'épée se brise en ses mains, son corps te
servira alors de bouclier.

SANTOUHT

A cette heure suprême, où la terre est
transformée en une arène de martyrs pour
moi, et que les cieux président la scène, pour-
quoi veux-tu troubler la paix de mon âme?
Ne vois plus en moi qu'une chrétienne, et
oublie désormais la faible jeune fille.YERVANTE, *vivement.*

T'oublier! . . . oh! non! plutôt mourir! . . .

Ար տեսնե՞ս այս լեռերը, (պահը բանալը.)

ՍԱՆԴՈՒԻՖ

ԵՐԱԼԻՇԻՔ . . .

ԵՐՈՒԱՆԴ

Մի զարհուրիր . քեզի համար առի զա-
նոնք . . .

ՍԱՆԴՈՒԻՖ

Եւ եկա՞ր . . .

ԵՐՈՒԱՆԴ

Զբեզ փրկելու :

ԱԱՆԴՈՒԻՖ

Եթէ անհնար է . . .

ԵՐՈՒԱՆԴ

Մեռնելու :

ԱԱՆԴՈՒԻՖ

Եւ ի՞նչպէս պիտի աղատես զիս :

ԵՐՈՒԱՆԴ

Հօրդ միաբը ամոքելով :

ԱԱՆԴՈՒԻՖ

Ընդունայն ջանք . . .

Vois-tu ces blessures! (il ouvre sa cuirasse.)

SANTOUHT

Ciel! . . .

YERVANTE

Ne t'épourente pas; c'est pour toi que je
les ai reçues.

SANTOUHT

Et tu es venu . . .?

YERVANTE

Pour te délivrer.

SANTOUHT

Et si cela est impossible . . .?

YERVANTE

Pour mourir!

SANTOUHT

Et comment me sauveras-tu?

YERVANTE

En cherchant à calmer l'esprit de ton père.

SANTOUHT

Vains efforts! . . .

ԵՐՎԱՆԴԻ

ՄԵԿ հրամանիս կը սպասեն բոլոր Հայոց
գունդերը, արեան հեղեղներով մահուանդ
գասակնիքը սլիտի ջնջեմ:

(ՅԵՐՎԱՆԴԻ)

ՍԱՆԴՈՒԽԾ, ԼԿԵ-ԼԿԵ:

ԱՌ քու սիրոցդ ըլլայ Երուանդ, քու ու
մենէն սիլելոցդ գլխուն՝ վերջին ձայնս մը-
սիկ ըրէ՝ խաղաղութեան Աստուած մ'է այն
որուն համար կը մեռնիմ, և ուրիշ կերպով
չը սանձեր իւր թշնամեաց սրոյն կատաղու-
թիւնը՝ բայց հեզութեամբ պարանոցը անոր
ընծայելով: Բայց թէ որ աղաջնիքս ընդու-
նայն է՝ եթէ կ'ատես զիս՝ այն անօրէն սուրը
որ հօրս դէմ սլիտի բարձրացնես՝ նախ իմ
ծոցս մղէ . . . իմ՝ արեանս մէջ հօրս կատա-
զութիւնն ալ՝ քու ատելութիւնդ ալ չիջանին:

ԵՐՎԱՆԴԻ

Երբ որ անհրաժեշտ է զրհ՝ երբ տրիւն
կը խնդրէ այդ Աստուածը, թմզ ես երթամ
ուրեմն այն սեղանին վրայ քու աեղդ զր-
հուելու:

ՍԱՆԴՈՒԽԾ

ԱՌ, ասլրէ. ես՝ ակար կոյս՝ ուրիշ բան

YERVANTE

Les troupes arméniennes n'attendent qu'un ordre de moi; je vais voici, effacer par des torrents de sang l'arrêt de ta mort.

(Il s'éloigne)

SANTOUHT, après lui.

Ah! ô nom de ton amour Yervante, au nom de tout ce que tu as de plus cher, écoute mes dernières paroles: c'est un Dieu de paix que celui pour qui je meurs, et il ne dompte la furie des épées ennemis, qu'en leur présentant sa gorge avec mansuétude. Mais si mes prières sont vaines près de toi, si tu me hais, enfonce d'abord dans mon sein la criminelle épée que tu lèveras contre mon père . . . que son courroux s'éteigne dans mon sang avec ta haine.

YERVANTE

Puisque le sacrifice est inévitable, puisque ce Dieu-là demande du sang, que j'aille donc moi-même me sacrifier à ta place sur cet autel.

SANTOUHT

Oh! vis et ne meurs pas; moi, faible jeune

չեմ կրնար տանիլ խաշին սաքը, բայց ար-
ցունք մը և արեանս կաթիլները . դու վա-
ռաց ասպարիզին մէջ քաղէ՛ քեզի սպատրա-
ստուած մրցանակները՝ և եկնւր այն խաշին
սորք նետելու, ապրէ՛ և եթէ յիշես զիս
չերմիս վրայ եկնւր ինձի մոտելու :

ԵՐՈՒԱՆԴ

Ուրեմն զիս կը թողմուս : . . .

ՍԱՆԴՈՒԽՏ

Ցաւիտեան երկնից մէջ միանալու հա-
մար, հո՞ն կը կոչէ զիս Աստուած : . . .

ԵՐՈՒԱՆԴ

Զքեղ աեսնելով կ'սւզեմ հաւատալ թէ
Աստուած մը կայ՝ բայց հաւատալով այն Աս-
տուծոյն զոր ձայնդ ինձ կը սորվեցնէ՛ ո՛հ մի
խաբուիր՝ քեզի է որ կը հաւատամ . . . և ե-
թէ խորտակէ՛ ՚ի քեղ իւր ամենէն զգալի
սրատկերը՝ եթէ քու ժպիտդ թառամելով՝
ամայանայ ինձ աշխարհ, է՛հ, պիտի ըսեմ այն
ատեն թէ այս աշխարհս դիսուածոյ ծը-
նունդ է՛ և թէ թշուառութիւնը՝ իւր եր-
կաթեայ գաւաղնովը կը վարէ զտիեզերս . . .
Այն ատեն պիտի մոնեմ մահուան ստուեր-
ներուն մէջ հարցնելու թէ ովէ ստեղծեր

fille, je ne puis porter au pied de la croix que des pleurs et les gouttes de mon sang: mais toi, vis pour cueillir les lauriers qui t'attendent sur le champ de la gloire, et viens les déposer au pied de cette croix: vis; et si tu te souviens jamais de moi, viens quelquefois sur ma tombe penser à moi.

YERVANTE

Tu me quittes alors? . . .

SANTOUHT

Pour être unis à jamais dans les cieux:
c'est là que Dieu m'appelle . . .

YERVANTE

En te voyant, j'aime à croire qu'il y a un Dieu, mais en croyant à ce Dieu que ta voix m'enseigne, oh! ne te trompe pas, c'est toujours à toi que je crois . . . et, s'il brise en toi sa plus sensible image, si ton sourire se flétrissant sur tes lèvres, me rend l'univers désert . . . eh! je dirai alors que ce monde est un produit du hasard, et que le malheur conduit l'univers avec ses verges de fer . . . Je pénétrerai alors dans les ombres de la mort pour demander qui est celui qui a créé l'homme? Pourquoi l'a-t-il créé si malheureux? Pour-

վարդ և ինչու այսօակ թշուառ . թէ ինչու .
ինքը որ կրնար երջանկութիւն բաշխել մահ
և աղէտք սփռեր է մարդուս ձամբուն վր-
բայ . . . : Բայց եթէ սիրոց էակ մը կայ հոն,
ահ այն ատեն վրէժինդրութիւն պիտի կար-
դամ աշխարհիս վրայ . . . անէծք և վրէժ-
քու վրադ ալ . . .

ՍՈՒՐՊԻՒԽԾ

Անիծէ՛ վրա . . . բայց ճանցցի՞ր զինքը . . .

ԵՐՈՒԱՆԴ

Ո՞չ . . . բնէ բաի . . . թշուառ . . . իմ վրաս
իյնան անէծք՝ իմ վրաս վշրին քեզի սպառ-
նացող կայծակունք . . . թող ինձ միայն որ
գէթ իբրեւ ելքայր քու ետեւէդ գամ . . .
Մէկ սեղանի վրայ՝ երկու ողջակէզ զոհութինք
. . . Այն ատեն՝ թէեւ յաւիտենականու-
թիւնը՝ մութ և անեզը անապատ մ' ըլլայ,
թէեւ անգութ Սստուածք հոն տիրեն՝ կը
դթան անշուշտ մեղի՝ քու անմեղ ձակարիդ
վրայ արեան բիծը նշմարելով . . . : Թող հի-
մայ՝ աղէ՝ քու շղթաներդ :

ՍՈՒՐՊԻՒԽԾ

Սիրոց համար թէթեւ են շղթայք :

quoi, lui qui pouvait distribuer le bonheur, a-
-t-il semé le désastre et la mort sur le chemin
de l'homme? . . . Mais, s'il s'y trouve un être
d'amour, ah! j'appellerai alors vengeance sur
le monde . . . vengeance et malédiction sur toi
aussi!! . . .

SANTOUHT

Maudis-moi! . . . Mais crois en Lui . . .

YERVANTE

Ah! . . . qu'ai-je dit! . . . malheureux! . . .
que toutes les malédictions tombent sur moi;
que les foudres qui te menacent se brisent sur
ma tête . . . laisse-moi seulement te suivre
comme un frère . . . que deux victimes soient
sacrifiés sur le même autel . . . alors bien que
l'éternité soit un désert sombre et sans limite,
et que les Dieux cruels y règnent; ils auront
sans doute pitié de nous en apercevant la
tache de sang sur ton front innocent . . . Al-
lons, quitte maintenant tes chaînes.

SANTOUHT

Les chaînes que l'on porte pour l'amour,
sont toujours faibles.

ԵՐՈՒՍՆԴ

Քաղցր է քեզի վստահամբաւ մահ մը :

ՍԱՆԴՈՒԽՏ

Վաստահամբաւ չէ Աստուծոյ համար
Ջեռնիւ :

ԵՐՈՒՍՆԴ

Եւ մինչեւ ցԵ՞րբ սիսոի յամառիս :

ՍԱՆԴՈՒԽՏ

Մինչեւ որ ճշմարտութիւնը ըմբռնես :

ԵՐՈՒՍՆԴ

Խաբեպատիր ցնորք :

ՍԱՆԴՈՒԽՏ

Երկնային ճշմարտութիւնիք :

ԵՐՈՒՍՆԴ

Իսէր այն սուրբ հանգուցին՝ որ կը կա
ոլի զմեղ մի թողուր զիս :

ՍԱՆԴՈՒԽՏ

Իսէր Երկնից՝ հետո Եկաւ :

YERVANTE

Une mort aussi infâme te serait-elle agréable?

SANTOUHT

Mourir pour Dieu n'est pas une mort infâme.

YERVANTE

Jusqu'à quand t'obstineras-tu?

SANTOUHT

Jusqu'à ce que tu atteignes à la vérité.

YERVANTE

Trompeuses imaginations!

SANTOUHT

Célestes vérités!

YERVANTE

Au nom du saint nœud qui nous lie, ne m'abandonne pas! ...

SANTOUHT

Au nom du ciel daigne suivre mes pas.

ԵՐՈՒԱՆԴ

Կ'ուղե՞ս ուրեմն որ սուրս իմ կենացս
վերջ մը տայ :

ՍԱՆԴՈՒԽՏ

Միատեղ մեռնի՞ր՝ և միատեղ սպալի՞ր
յաւիտեան :

ԵՐՈՒԱՆԴ

Ո՛հ, դու երբէք չը սիրեցիր զիս, անու-
զմում . . . և ես ինքզինքս մահուան ճիրաննե-
րէն յափշտակելով եկայ մինչեւ հոս . . . (Զօ-
րականաց =) Առէք՝ մահուան դաշտը տարե՞ք
զիս . . . հմն մեռնիմ . . . առանձին . . . :

ՍԱՆԴՈՒԽՏ

Ո՛հ . . . որչափ կը ծանրացնես ինձի սյս
յետին հարուածը . . . :

ԵՐՈՒԱՆԴ

Ո՛վքաջ նիզակակիցք իմ . . . տարե՞ք զիս
. . . ահա կը նուազիմ : . . .

ՍԱՆԴՈՒԽՏ

Կեցիր . . . ըսէ ինձ լոնչ կը բաղձաս . . . :

ԵՐՈՒԱՆԴ

Ահաւոր անդունդ մը զմեղ իրարմէ կը

YERVANTE

Veux-tu donc que mon épée mette fin à
ma vie ?

SANTOUHT

Mourons ensemble et vivons ensemble à
jamais.

YERVANTE

Ah! cruelle! tu ne m'as jamais aimé, va
. . . et moi qui suis venu jusqu'ici en m'échap-
pant des griffes de la mort . . . (aux soldats) Al-
lons, conduisez-moi au champ du trépas . . .
là, je veux mourir . . . seul . . .

SANTOUHT

Ah! combien lourd tu me rends ce derni-
er coup ! . . .

YERVANTE

O mes braves camarades! emmenez-moi
. . . je succombe ! . . .

SANTOUHT

Attends . . . dis-moi, que désires-tu?

YERVANTE

Un immance abîme nous sépare . . . l'im-

բաժնէ . . . յաւիտենականութիւնը . . . (Զարականիք պահին վերուանել =)

ՍԱԴՈՒԹՎԸ

(Այսանայեւալ հայէ ընդ երիշնս =)

Ո՞՛ , երկիրեք գլուխիւն . անը բաւական
է . . . : (Մինին =)

ՏԵՍԱՐԱԿԻ

ԹԱԴԵՅԱ ԵՒ ԽՈՒՄԲ ՔՐԻՍՏՈՆԵԼՅ

(Ու ՚ի ճահ երլան =)

ԹԱԴԵՅԱ

Վ ԱՌԱԳԻՆԻ ՆԱՀԱՅԱԿԱՐ՝ անվեհեր յա-
ռաջ մատիք . . . տէսէք այն աստեղահիւս
պակները որ երկրիս թանձրամած տոռւեր-
ներուն վրայ կը շաղան . . . թաղ ինոյ աշ-
քերնէզ մահացու քօղք՝ և տեսէք թէ մը-
պիսի անձիւաւ հրեշտակը ընկերը ձեր՝ գըր-
կաբաց կը սպասեն ձեզ յերկնուստ Զուարթ
երգերով ողջունեցէք զանոնիք :

(Ո՞ն ՚ի պարունէ՝ յառաջ ճապույտաւ ասէ .)

ԵՐԵ ՓՀՐԻ ՔԻԱՐ ՚ի ձեռոս մատազը քերթողի՝

mortalité . . . (*Les soldats emportent Yervante.*)

SANTOUHT

(*Immobile, les yeux dirigés vers le ciel.*)

Ciel! grâce! ah! c'en est assez . . .

(*Elle s'éloigne*)

SCÈNE III.

THADÉE ET TROUPE DE CHRÉTIENS

(*Qui vont à la mort.*)

THADÉE

V AILLANTS martyrs, avancez avec int-
répidité . . . voyez ces couronnes étoilées qui
brillent sur les ombres épaisse de la terre . . .
que le voile mortel tombe de vos yeux; voyez
avec quelle impatience, les anges vos com-
pagnons vous attendent au ciel les bras ou-
verts. Saluez-les avec des chants joyeux.

(*Un des chœurs s'avance et dit:*)

Quand la lyre se brise dans les mains du
jeune poète,

Հեշտ եւս հնչէ իւր յետին ձայնն օդոց մէջ.

Արեւն ՚ի մաւսս ՚ի ծայր լերանց երբ ժպտի.

Իրեն ժպիսն աւելի քաղցր է և պերճ.

Եւ ինչու մեր սիրոք՝ երբ մահուան դունէն

Յաղթութեան դիմեմք՝ պիախ ըսնուագեն:

ՊԱՐ

Երգեսուք Տեառըն զօրութեանց
Որ ըզեանակս խորտակէ.
Եւ ընդ հրեղէն դասուն նուագաց՝

Զայն մեր յաթոռ Նորա ելցէ:

ՊԱՅՆ ՄԸ

Սպառազէնք և կառարշաւ դիւցազունիք՝
Զերդ հրաբորքոք անտառ շարժեալ ՚ի հողմոց,

Լեռներ դաշտեր լսպառնալով ծածկեցին.

Անոնց յասման՝ աշխարհներ քիչ թուելին.

Բայց Դմւ նայեցար . . . և անոնիք սուզան

Ի վեհս որ իրենց ներքեւ բացուեցան:

Le dernier son résonne plus doucement dans les airs.

Quand à son coucher, le soleil sourit de la cime des monts,
Son sourire est alors plus doux et plus pompeux.

Et pourquoi nos cœurs ne chanteraient-ils pas
Quand le trépas nous mène à la victoire?

LE CHŒUR

Chantons les puissances du Seigneur,
Qui brise les armées;
Et, mêlée aux chants [des chœurs célestes,
Que notre voix monte à Son trône.

UNE VOIX

Des héros tout armés et montés sur des chars,
Comme une forêt enflammée, que les vents ébranlent,
Couvrent en menaçant les champs et les montagnes:
A leur furie des mondes entiers semblaient étroits;

Mais Ton seul regard . . . les a tous engloutis,
Dans l'abîme qui s'ouvrit sous leurs pas.

ՈՒՐԻՇ ԶԱՅՆ ՄԲ

Ելաւ հզօրն՝ և իւր հումկու թեւերավ՝
Խղեց քանդեց տէրութիւններն ՚ի հիմանց .
Էռեց առջեւն երկիրս . . . և ինք միայնակ՝
Աւերից վրայ կանգնեց զիւր գահ իրոխ
տապահճ .

Ճակատ երկնապէտ վերցուց Քեզի դէմ . . .
Քու կայծակդ ինկաւ . . . վշրեցաւ անգեն :

ՊԱՐ

Հզօր Աստուած դու զօրութեանց՝
Ո՞լ Քեզի հետ կը բազգասուի .
Առջիդ՝ ոչնչ են ափեզերը .
Ոչնչն է Քեզի ափեզերօք լի :

ԵՐՐՈՐԴ ԶԱՅՆ ՄԲ

Հայեցաւ խրոխան ՚ի կորակոր այս երկիր .
Արենակաթ սուրն երկնից դէմ շողացուց՝
Եւ գոչեց, “Ո՞լ իմ ձակուուս մյուսներօք
Կրնայ իւր գլուխը պսակել, մը Աստուած
Կրնայ խորտակել սուրն իմ ձեռքիս մէջ
Կամ յափշտակել զաշնարհ ձիրանէս . . ”
“Հայու լերանց վրայ ծըլիան իմ գրօշելու .

UNE AUTRE VOIX

Le puissant s'est levé, et de ses bras robustes,
Arracha, démolit les empires par leur base;
La terre se tut devant lui . . . et lui tout seul,
Il éleva sur les ruines, son trône superbe :

Il éleva contre Toi, un front rebelle . . .
Ta foudre est tombée, et l'a aussitôt ané-
anti.

LE CHŒUR

O Toi! Puissant Dieu des puissances!
Qui peut T'être comparé?
L'univers devant Toi n'est rien:
Le rien pour Toi est plein de monde.

UNE TROISIÈME VOIX

Le superbe a jeté un regard dédaigneux sur
cette terre,
Il a fait briller son épée sanglante contre le
ciel,
Et s'est écrié: “Qui peut couronner sa tête:
Des lauriers de mon front? Quel Dieu
Peut briser l'épée dans ma main?
Ou ravir le monde de mes griffes?

Mais étendarts flottent sur les montagnes de
l'Arménie:

Կարմիրյան ջուրք գետոց արեամբ թշնաւ
մեացս.

Վիշերայն՝ բոցք ատրուշանայն օդասլայ՝

Հրեղէն սպալատու կանգնեն ամսպովք
Երկնամած.

Եփրատէն Գանգէս՝ ՚ի լուր իմ անուան՝
Զարհուրած ալիք՝ արձագանք կուտան։

ԶՈՐՈՐԻ ԶԱՅՆ ՄԸ

Եւ հիմայ զմեղ՝ իբր ողջակէզ անմըռունչ
իւր անողորմ սըրսյն ճարակ կը մատնէ . . .

Արդարութիւն չենք խնդրեր՝ Տէ՛ր, այլ միայն

Մէր արեանց վրայ զզջման արցունք մը
թափէ . . .

Եւ մէր շլրմաց քով թող վարդեր ծրին

Որով քու անմահ տաճարք զարդարութիւն

(Մինչեւ կը գեանան ներսէն պիուր յայնով
Ճեպեւեաւ երգը երգելով՝ Սահրանիս՝ արդար
սուալց կ'երեւի՝ և յափի կ'ընէ :)

Les ondes des ruisseaux sont rougies du sang
de mes ennemis:
Le soir, les flammes lancées des temples du
feu sacré,
Figurent des palais embrasés parmi les nues
qui couvrent les cieux.

A mon nom, de l'Euphrate au Gange,
Les flots épouvantés font retentir les é-
chos,,

UNE QUATRIÈME VOIX

Et à présent, comme des victimes résignées,
C'est nous qu'il livre en proie à son épée
cruelle.

Nous ne demandons pas justice, Seigneur;
mais seulement
Qu'il verse une larme de repentir sur notre
sang . . .

Que près de nos tombes fleurissent des
roses
Qui puissent orner vos temples immortels.

(Tandis qu'ils s'éloignent en chantant d'un ton
triste le chant suivant, Santoukt apparaît toute
en pleurs et écoute.)

ՏԵՍԱՐԱՆ Դ.

ՍԱՆԴՈՒԹԻՒՆ ԵՒ ՊԱՐ

(Ու ի՞երժէ ներսէն պիուր Եղանական)

Ո՞վ անցաւոր վայելը և փառք

Ա՞ւր վերջանայք . . . ի գամբան . . .
Եւ որ ՚ի ձեզ յենու զբւարթ
Առեալ գլորէք ՚ի վիհս այն : . . .

Ա՞ արբուսցէ զպարեալս հոգի .

Ա՞ զիստովութիւնս հաշուսցէ .
Եւ ս զծնգեալ ծաղիկ սրախս

Ի ցող զսւարթ արբուսցէ :

Ե՛կ, մ՛հ, Ե՛կ խանչը յաւիտենից
Որ տարածեալ ըզբազուկ
Եւ ընդ անմահ քով հովանեաւ
Հանդիսոն ննջեն մահացուք :

Ծարաւատենչ հոգւսո իջցէ
Յօդ կենասատուքս արեան ,
Որուէս ՚ի վարդ արեւակեղ
Արտօսր այդուն շայեկան :

SCÈNE VI.

SANTOUHT ET LE CHŒUR

(Qui chante d'un ton triste de l'intérieur de la scène)

O plaisir périssables! O gloires éphémères!

Օù aboutissez-vous? . . . A la tombe . . .
Et qui se confie à vous sans souci,
Vous ne tardez pas à le précipiter dans cet
abîme.

Qui étanchera la soif de mon âme altérée?

Qui mettra la paix dans le trouble?
Et qui abreuvera dans la fraîche rosée du
matin
La fleur languissante de mon cœur?

Viens, oh! viens, Croix éternelle,
Qui as les bras étendus,
Et dont l'ombre immortelle
Sert aux mortels de paisible repos.

Que la rosée vivifiante du sang,
Descende sur mon âme altérée,
Comme sur la rose hâlée,
Les gouttes de pleurs du matin.

Մինչ ըղմահուան դառն բաժակ

Ի ձեռս առեալ կամ յրմակել
Տնւր մառանալ զանձն իմ խոզառ,
Տնւր ինձ ըղմահ քո յիշել:

Մինչ առաթուր կոխեմ սովից
Ըղմանկութեան վարդս՝ ըղթագ՝
Եւ ըդդիմովս ըսպառնալից
Զինջ մերկացեալ կայ վաղակ,

Ներեա սրբոյն որ զիս հարցէ,
Դիր յօղ մի լոկ յաչս դահճաց ...

Ներեա նոցա՝ զիս դօրացն՝
Վանել զերկիւղ մահաղեաց :

ՏԵՍԱՐԱԿ

ԹԱԴԵՈՍ ԵՒ ՍԱՆՏՈՒԻՑ

ԹԱԴԵՈՍ

Կոհկա՞ս՝ կըս դու. չէի կարծեր որ այս
պիսի վսեմ ժամնւ մէջ դողայ Քրիստոնեայ
մը :

Lorsque la coupe amère de la mort en
main,

Je me prépare à la vider,
Fais que je m'oublie complètement;
Fais que je ne me souvienne que de ta mort.

Tandis que je foule aux pieds
La rose de ma jeunesse et la couronne,
Tandis que l'épée nue et brillante
Se tient menaçante sur ma tête,

Pardonne à la main qui va me frapper,
Mets une seule larme dans les yeux des
bourreaux,
Pardonne-leur, fortifie-moi,
Afin que je puisse chasser la crainte de la
mort.

SCÈNE V.

THADÉE ET SANTOUHT

THADÉE

Vous pleurez, jeune vierge? Je ne crois pas qu'une chrétienne pût trembler dans un moment si suprême.

ՍԱՆԴՈՒԻՑ

Յօժար է հոգիս՝ բայց մարմինս ակար :

ԹԱԴԵԵՍ

Քաջալեռուե՛, բամբիշդ Հայոց . նուիրէ
Աստուծոյ կուսութեան առջի շուշանդ վար-
դադոյն արեամբ կարմրած :

ՍԱՆԴՈՒԻՑ

Քաղցր է այն ձայնը որ զիս կը միսիթա-
րէ . բայց մէ ե՞րբ պիտի դադրին մրրիկնե-
րը . . . ե՞րբ իմ ալեծուփ նաւակս խաղաղու-
թեան նաւահանգիստը պիտի հասնի . . .

ԹԱԴԵԵՍ

Տե՛ս ով կըս անփորձ աե՛ս այս ալեզարդ-
չակասս , կը ճանչնամ զաշխարհ . . . իրեն
բոլոր ծաղիափիթիթ դաշտերէն անցայ . . .
բայց մւր որ ուզեցի քննել սոքիս տակի թշուտ-
ուութեան ահագին անդունդը բացուած աե-
սայ : Ընթացայ ընդ երկար իւր ուրուական-
ներուն ետեւէն որոնց ճակտին վրայ յոյսը
կը ժպտէր , որոնց հետքերը ծաղկունք կը
ծլէին . . . բայց աւանդ . . . անոնք ամսի պէս
փարատեցան . . . և տեսայ որ սոքիս տակ . . .
դերեզման մը կայ : Ե՞՞ ի՞նչ է կեանքը . . .

SANTOUHT

Mon âme est prompte, mais ma chair est
faible! . . .

THADÉE

Courage, princesse d'Arménie! Offrez à
Dieu le premier lis de la virginité rougi dans
votre jeune sang.

SANTOUHT

Elle m'est douce au cœur la voix qui me
console; mais, quand cesseront les orages! . . .
Ah! quand est-ce que ma barque flottante at-
teindra le port de la paix! . . .

THADÉE

Regardez, ô jeune vierge inexpérimentée,
voyez mon front blanc; je connais le monde
j'en ai traversé tous les champs fleuris, mais
partout où j'ai voulu observé, j'ai trouvé l'im-
mense abîme du malheur ouvert sous mes
pas. J'en ai longtemps suivi les fantômes, sur
le front desquels souriait l'espoir, sur les tra-
ces desquels naissaient des fleurs . . . mais hé-
las! . . . tout cela s'est dissipé comme un nu-
age, et j'ai vu que sous mes pas . . . il y a . . .
une tombe! Eh! qu'est-ce que la vie! . . . En-

մանկութիւն՝ Երիտասարդութիւն՝ այրութիւն՝ ծերութիւն... Ժպիտ մը՝ արցունիք մը՝ կոկիծ մը և յիշատակ մը . . .

ՍԱՆԴՈՒԽՏ

Վաղանցուկ է աշխարհ՝ բայց անցածժամանակը հրեղէն հետքեր կը թողու սրբափ մէջ :

ԹԱԴԵՅՈՒ

Յիշէ այն ժամը յորում Առառուած մը լիքնին լըեալ և անոր կը տառապէր . ոլոռն ոլոռն արիւնը կը հոսէր իւր ճակտէն . իւր հառաջանքները կը կօրսուէին յաւիտենականութեան անդնդին մէջ : Առառուած մը տիւեզերաց մէջ արձանացեալ մէկ ձեռքով վեր կը վերցնէր զերկիր որ կը գլորէր կօրսուեան անդնդին մէջ , և միւսով կը ջնջէր իւր աշրեամբն Երկնից Երեսէն մարդկութեան վըճռուած դատակնիքը : Եւ դու կը տարակուսին :

ՍԱՆԴՈՒԽՏ

Ամենի բանի պատրաստ եմ ես . . . բայց Երուանդ . . . քիչ մ' առաջ հեռացաւ առկէ վ յասմամբ :

ԹԱԴԵՅՈՒ

Լո՛ . . . ինքը Քրիստոնեայ եղաւ . . .

fance, jeunesse, virilité, vieillesse . . . un sourire, une larme, un regret et un souvenir.

SANTOUHT

Le monde est passager, mais en passant il laisse dans le cœur des traces de feu .

THADÉE

Souvenez-vous du moment où un Dieu seul et privé de tous secours, souffrait dans l'abandon: le sang ruisselait goutte à goutte de son front; ses soupirs allaient se perdre dans le profond abîme de l'éternité. Un Dieu placé au milieu de l'univers, d'une main relevait le monde près de rouler dans l'abîme de la perdition, et de l'autre, effaçait de son sang la sentence prononcée contre l'humanité, sur la surface de la terre. Et vous, vous doutez-vous?

SANTOUHT

Je suis prête à tout . . . mais Yervante . . . lui . . . il vient de me quitter l'âme pleine de fureur.

THADÉE

Chut! . . . il s'est fait chrétien!

Ո՛Վ անպատճեմ խնդութիւն . . . Քրիստոնեաց . . . և ի՞նչպէս :

ԹԱԴԵԱ

Ե՞նչասպառ ընկողմանած էր վտակի մը քով՝ և չը կրնար իւր նուազեալ աչքերը վերցնել: Երբ անոր հեծեծանկը լսեցի վութայս օգնել իրեն, որ տեսնալով զիս առ խուր ձայնով գոշեց. “ Ի սէր Աստուծոցն զսր կը պաշտես՝ օգնել ինձի: Յուսահատ առանձին կը մեռնիմ ես ահա . . . կաթիլ մը ջուր . . . պապակեալ շրթունքս կ'այրին: ” Այս ըսելով՝ արինը գունդագորնք կը վաղէր, և ուժը կը սպառէր: Մոլորահետ առուակին յստակ ջրէն սաղաւարտին մէջ լեցուցի, և իրեն տալով՝ կապեցի վէրքերը և քիչ մը շունչ առաւ: “ Ո՛րդեսակ իմ, ըսի իրեն՝ մի յուսահատիր: Վաղ կամ անպան, պէտք է թողունիք զայսարհ: ” Ե՛հ, գոշեց՝ երբէք չեմ վախցած մահուրնէ. այն շատ անդամ իմ սրսոս պաշտօնեայն եղած է. այլ այն անձը սրուն համար քաղցր է ինձ կեալ և մեռաշնել՝ նոյն ինքը կը թողու որ իմ մանկութիւնս արեանց մէջ թառամի: . . . Եւ քիչ մը գաղտարելէն վերջը: “ Ե՛լ գնամ՝ ըսաւ, բարի ծերունի, շնորհակալ եմ քու երախտեաւ:

O joie ineffable! chrétien! . . . et comment?

THADÉE

Etendu auprès d'un ruisseau hors d'halte, il ne pouvait lever ses yeux éteints. Ses gémissements étant arrivés à mes oreilles, je m'empressai d'aller à son aide. A ma vue, il s'écria d'une voix triste: "Au nom du Dieu que vous adorez, venez à mon secours! . . . Seul et désespéré, je me meurs! . . . une goutte d'eau . . . mes lèvres avides brûlent de soif." Pendant qu'il parlait, le sang jaillissait de son corps par torrents, et ses forces l'abandonnaient. Je remplis alors son casque de l'onde limpide du ruisseau et après le lui avoir offert, je bandai ses blessures, ce qui le ranima un peu. "Mon fils, lui ai-je dit, tôt ou tard la vie doit nous être à tous ravie, mais ne désespère pas encore." "Eh! s'écria-t-il, je n'ai jamais craint la mort; elle a souvent été le ministre de mon épée: mais, celle-même pour qui il m'était doux de vivre et de mourir, laisse ma jeunesse se flétrir dans le sang." Après quelques minutes de silence: "Allez, quittez-moi, bon vieillard, me dit-il, je vous

յըդ . . . գնա՞ և թաղ որ մեռնիմ . . . : Ավու
փեցի ես զինքը մինչւ անժոյժ արտասուբ իւր
աչքերէն վազեցին . ուղեց այն ատեն միլը-
տուիլ և ես ամեն բան լսու կրօնից պատ-
ուիրանացը կատարեցի : Բայց ահա ինքն
իսկ կուգայ :

ՏԵՍԱՐԱԿ

ՆՈՅՆԻ ՄԻ ԵՐԱՒԱՆԴ

ՄԹԱՆԵ ՔԵՄԱԼ ՚ լորական :

ԵՐԱՒԱՆԴ

(Կիւանակ, մշտ լայլամբ . .)

ԹՈՂԻՇՔ զիս զօրականիք : Մօտ եկմւր ինձ
սիրելի . . . քովս իջեր յերկնից անմեղ հրեշ-
տակ , և երկրաս եզերըներուն վրայ թափա-
ռող հոգի մը թող՝ որ քու լուսաւոր թեւոցդ
ապաւինած՝ աղատի իւր վշտերէն :

ՍԱՆԴՈՒԽԾ

Երուանդ՝ մահուան տխուր ասպարեզ-
ներուն վրայէն՝ թռչն մեր հոգիները երկու
անքաժան տառակիներու նման . . . :

remercie de vos soins pour moi . . . allez, et laisse-moi mourir „ . . . Je le soulageai jusqu'à le voir répandre des larmes ardentes. Il manifesta alors le désir d'être baptisé, et j'exécutai tout selon les préceptes de la religion. Mais le voilà qui lui-même vient.

SCÈNE VI.

LES MÊMES ET YERVANTE.

qui entre appuyé sur les soldats.

YERVANTE

(Mourant, et toujours dans l'admiration.)

L AISSEZ-MOI soldats. Approche de moi ma chérie . . . descend des cieux, ange innocent, viens, et laisse que l'âme qui erre dans les angoisses et les afflictions terrestres, portée sur tes ailes lumineuses, soit enfin délivré de ses douleurs . . .

SANTOUHT

Yervante, que nos âmes, semblables à deux inséparables tourterelles, planent au-dessus les tristes régions de la mort . . .

ԵՐՈՒԱՆԴԻ

Այս, մի թողուր զիս . . . կայս . . . եթէ
կենաց ընկեր ըստերեցին երկինք որ ըլլամ
քեզի, եթէ փառաց աթոռը միատեղ ըս-
կրցանք նստիլ նոյն գերեզմաննին մէջ միա-
տեղ թաղ հանգչին մեր ոսկերքը . . . այն վի-
մին վրայ կախեն իմ մրտենիներս, իմ սուրս
. . . և քանի մը անվժառամ ծաղկի սկսեն որ
մեր . . . սէրը . . . յիշեցնեն . . . :

ՍՍ.ՆԴՈՒԽՏ

Տես . . . վարդավիճառուր թեւերնին մեր
չորս կողմը թրթռացնելով յաստեզս կը հը-
րաւիրեն. զմեզ զուարթունք . . . հմեն պիտի
ըլլայ մեր հարսանեաց առագաստը . . . հմեն . . .
երջանկաւէտ և անմահ սէր կը սողասէ մե-
զի . . . :

ԵՐՈՒԱՆԴԻ

Ո՞հ, ի՞նչքաղցը ի՞նչ միսիթարական ըդ-
դացմունք . . . երբ աչքս յերկնուռաստ երկրիս
վրայ դարձնեմ . . . և անմահմ . . . որ նոյն խա-
չին սոսուերը մեր երկուքին շիրմացը վրայ
կը ծաւալի . . . :

ՍՍ.ՆԴՈՒԽՏ

Տես ի՞նչպէս մեզի դէմ կը զինուի աշ-

YERVANTE

Oui, Santoult, ne me quitte pas . . . si les
cieux n'ont pas permis que je fusse le com-
pagnon de ta vie, si nous n'avons pu nous as-
seoir ensemble sur un trône glorieux, que nos
os reposent maintenant dans une même tom-
be . . . que mes lauriers et mon épée soient
suspendus sur cette pierre . . . et qu'on y re-
pande quelques fleurs d'immortelles . . . pour
rappeler . . . notre . . . amour . . .

SANTOUHT

Regarde . . . voltigeant leurs ailes aux plu-
mes de rose, les anges célestes semblent nous
appeler vers les régions étoilées . . . c'est là
que doit être notre chambre nuptiale . . . là
. . . un amour fortuné et immortel nous at-
tend . . .

YERVANTE

Oh! quels doux, quels consolants senti-
ments! . . . quand du haut des cieux je dirige-
rai mes regards sur la terre . . . et que je ver-
rai l'ombre de cette croix s'étendant sur not-
re tombe commune! . . .

SANTOUHT

Vois comme le monde s'arme contre nous

խարհ . . . կարծես թէ երկինք կը բորբոքին՝
հնն արշաւող հրեղէն կառքերէն . . . լոէ ինչ
քաղցր ներդաշնակութիւն կը հնչէ հեռուէն
. . . ո՞չ ծաղկապատկ ողջոկէ զներու պէս զը-
ւարթ դիմենք սեղանք . . .

ԵՐՎԱՆԴԻ

Երբ թառամին ծաղկունք . . . Երբ շնչու-
նին եթերալոյց ջահերը և երկինք հիմնայա-
տակ կարծանին, այն ամեղերական գերեղ-
մանին մէջէն՝ սիրեցեալդ իմ՝ մեր հոգիներն
ելնելով՝ պիտի խնդրեն զիրար. այն մահա-
համբոյր լութեան մէջ պիտի պատասխա-
նեն իրարու . . . բայց ես . . . ես կը նուազիմ . . .
աչքերէս լսուր կը կորսուի . . . կ'անհետանայ
երկիր . . . ո՞չ . . . ո՞ւր կը տանին զիս . . . ո՞ւր . . .
հետո եկներ՝ Սանդուխտ . . . ի՞նչ զմայլումն . . .
ո՞չ, կը մեկնիմ աշխարհէս . . . Արիւնս հայ-
րենեաց . . . սիրտա՞ք զի . . . հոգիս՝ Աստուծոյ
նուիրեցի . . . Ողջամբ մնամ . . . երկնից վա-
յելքներու մէջ . . . անձկաւ կը սպասեմ . . .
քեզի . . .

(ՄԵԿ-ԱՆԻ=)

. . . les cieux paraissent tout enflammés par
la multitude des chars de feu, qui les parcou-
rent . . . écoute quels doux accords se font
entendre dans le lointain . . . ah! marchons
gaiement vers l'autel, comme deux victimes
couronnées de fleurs . . .

YERVANTE

Quand les fleurs seront flétries . . . quand
les flambeaux éthérés seront éteints et que
les cieux seront détruits jusqu'aux fonde-
ments, nos âmes, ma chérie, sortant alors de
ce tombeau universel, se chercheront mutu-
ellement; au milieu de ce silence de mort,
elles se répondront . . . Mais moi . . . je suc-
combe . . . mes yeux s'obscurcissent . . . la
terre s'anéantit . . . ah! . . . où m'emporte-t-
on? . . . où? . . . Viens avec moi Santouht! . . .
Quels ravissements! . . . Ah! je quitte le monde
. . . J'offre mon sang à la Patrie . . . mon cœur
à toi . . . mon âme à Dieu . . . Adieu! . . . Dans
les délices célestes . . . je t'attends . . . avec . . .
impatience . . .

(Il meurt.)

ՏԵՍԱՐԱՆ Է.

ՆՈՅՆԻ ԵԿ ԴԱՀԻՃԱՔ

ԴԱՀԻՃԱՔ

Ալով և դու ծերունի, թողուցէք այս
բանար և հետո եկէք =

ՍՍ.ՆԴՈՒԽՏ, (որ գրի վերուանդ անշաղթաւ,
աղջողութ յայնի .)

Ի մէք Աստուծոյ, հոս թոնզ զիս =

ԴԱՀԻՃԱՔ

Ի մահ :

ՍՍ.ՆԴՈՒԽՏ

Հոս, այս մարմնոյս վրայ սպաննեցէք զիս =

ԴԱՀԻՃԱՔ

Չափաղանց խօսեցաք՝ երթանիք =

ՍՍ.ՆԴՈՒԽՏ

Աստուծոյ միրոյն հոս խողիսաղէ զիս =

ԹԱԴԵԱ

Կոյս՝ խմէ այս բաժակը մինչեւ յատակը :

ՍՍ.ՆԴՈՒԽՏ, նուաղէլու :

Հոյը՝ երթանիք . . . :

ՏԵՍԱՐԱՆ Է.

ԼԵ ՄԵՄԵՍ ԵՎ ԼԵ ԲՈՒՐՐԵԱԿ.

ԼԵ ԲՈՒՐՐԵԱԿ

ՅԵՒՆԵ վիրգ, և տո վիալար, զիտեզ
այս բանար և հետո եկէք =

ՍԱՆՏՈՒՀՏ, (*tenant dans ses bras la corps
de Yervante inanimé, dit d'une voix plaintive*)

Առ անձինք, առ անձինք առ անձինք առ անձինք :

ԼԵ ԲՈՒՐՐԵԱԿ

Ա լ ա մ օ ր !

ՍԱՆՏՈՒՀՏ

Դու անձինք առ անձինք առ անձինք առ անձինք :

ԼԵ ԲՈՒՐՐԵԱԿ

Կ' անձինք առ անձինք առ անձինք առ անձինք :

ՍԱՆՏՈՒՀՏ

Պատահանց առ անձինք առ անձինք առ անձինք :

ԹԱԴԵԱ

Եւ անձինք առ անձինք առ անձինք առ անձինք :

ՍԱՆՏՈՒՀՏ, *succombant.*

Պատահանց առ անձինք :

ՏԵՍԱՐԱՆ Բ.

ՇԱԽԱՐԵԱՆ ԴԱՇՏՆ

ՍԱՆԱՏՈՒԻԿ ԵՒ ԴԱՀԻՃՔ

(Ի իորդ Երկուստիւն իսուան բաղմութեան յու-
լվէրեան որ հաղլու Երեխն.)

ՍԱՆԱՏՈՒԻԿ

Ա րէժինարութեան Ժամը հնչեց ։ Ան-
գութ միրտ, պիտի հանդուրժես աղջկանդ
յետին ողջոյնը լսել . . . և մինչդեռ ինքը ա-
րիւնը կըթափէ՝ քու աչքերէդ արցունիք մ՝
ալ պիտի չըկաթի . . . Եւ գոււ արեւ՝ զար-
հուրած ետ պիտի չը գարձնես անիւներդ-
երը տեսնես հայր մը սուսերամերի իւր հլու-
աղջկանը վրայ . . . ի՞նչ . . . ինքը պիտի մեռ-
նի, և ես ասլրիմ Պիտի չը կարծեմ իմ աղ-
ջիկս հարսանեաց խրկել մինչդեռ ինձմէ հե-
սի . . . իւր կենաց գեռափթիթ Տաղիկը ոտ-
քիս տակ կը կոխկուանմ . . . Ո՞հ, երբ գու-
նատին այն շրմունքը երբ այն սիրու ակ-
չը բարախէ՝ պիտի չը կարծեմ որ կը քնանայ
աղջիկս և արթննալով գիրկոս պիտի վազէ՝ և
իւր հնշտալուր ձայնովս « Հայր՝ ո կոչելով զիս
պիտի գրկէ՝ պիտի գգուե . . . Ո՞հ, երբ ինքը
մեռնի, երբ մեռնի իմ սրտիս միակ սէրը՝

SCÈNE VIII.

LE CAMP DE CHAVARCHAN.

SANADROUG ET BOURREAX

Dans le fond du théâtre, des deux côtés, une foule
de peuples qui se voit à peine.)

SANADROUG

L'HEURE de la vengeance a sonné. Cœur
cruel! pourras-tu supporter le dernier adieu
de ta fille!... tandis qu'elle versera son sang,
elle, n'auras-tu pas au moins une larme à ré-
pandre, toi? ... Et toi, soleil, ne reculeras-tu
pas épouvanté, quand tu verras un père, l'é-
pée nue, sur sa fille soumise? . . . Quoi! . . .
elle mourra, et je vivrai? Ne semble-t-il pas
que je fais les noces de ma fille, tandis qu'au
contraire . . . je foule aux pieds la fleur de sa
vie à peine éclosé . . . Ah! quand ses lèvres
seront ternies, quand son cœur ne battra plus,
ne m'imaginerai-je pas qu'elle sommeille, et
qu'en s'éveillant elle courra se jeter dans mes
bras, et que m'appelant de sa douce voix
“père!”, elle m'embrassera et me comblera
de ses caresses? . . . Ah! quand elle mourra,
quand celle qui est l'unique amour de mon

Քոնչ սկիտի ըլլայ Սանատրուկ Եթէ ոչ գե-
րեզմաններու վրայ Թափառող տխուր ըս-
տուեր մը՝ վառաց Ճառագայթներով պատ-
կուած : Ո՛վ դէք՝ կը ցնորիմ, թէ արդարեւ
ձեռք մը Ապագային ազօտ և նսկմաստուեր
Ճակաբին վրայ արեան տառերով իմ անուն
կը դրէ . . . զարհութելով կ'անցնին ազգը և
ազնիք . . . Վրէժինդիր Երկինք, թող ձեր կայ-
ծակն իշնէ իւր գլխուն վրայ՝ որ զիս ալ իւ-
րեն հետ թերեւս յաճիւն վոխէ . . . ապա
թէ ոչ մւր սկիտի գտնէ Սանատրուկ Խա-
ղաղութիւնը . . . Երկիրս իրեն յիշատակնե-
րով լի է . . . և գերեզմանին մէջ իւր արիւն-
ուայ ստուերը լուռ կեցած կը սպասէ ին-
ձի . . . Բայց ինչ . . . ինքը իմ ազջիկս չէ . . .
մերժեց զիս խապառ . . . իւր հայրը՝ իւր փառ-
քը՝ իրեն ամեն բանը ինձի թշնամի Աստուած-
մի է . . . թող զոհ ըլլայ ուրեմն Արամազդայ
և Սանատրկոյ պատույն . . . Ահա կը մօտե-
նան . . . բոց մը Երակէ Երակ կը խլրտի . . . մա-
գերս կը ցցուին գլխուս վրայ . . . անհաշու կա-
տաղիք ապատարոսաց՝ շնչեցէք ոգւստ մէջ
ստելութեան բոցը . . .

œur sera morte, que deviendrai-je, que de-
viendra Sanadroug, sinon un triste fantôme,
couronné des emblèmes de la gloire, errant
sur les tombeaux. O dieux! est-ce que je dé-
lire, ou est-ce que réellement une main fa-
tale trace mon nom en caractères sanglants,
sur le front terne et sombre de l'Avenir? . . .
Des nations et des générations passent avec
épouvante . . . Ciel vengeur! que vos foudres
tombent sur ma tête, afin qu'elles me réduis-
sent en poussière: autrement où Sanadroug
pourra-t-il trouver la paix! . . . La terre est
pleine de ses souvenirs . . . son ombre ensang-
lantée m'attend en silence dans la tombe . . .
Mais quoi! . . . elle n'est plus ma fille . . . elle
m'a renié à jamais . . . elle reconnaît pour
père un Dieu, et ce Dieu qui est tout pour
elle, qui fait toute sa gloire, est pour moi un
Dieu ennemi . . . qu'elle soit donc une victime
en l'honneur de Jupiter et de Sanadroug . . .
Les voilà qui s'approchent . . . un feu étrange
vient de circuler dans mes veines . . . je sens
mes cheveux se dresser sur ma tête . . . imp-
lacables Furies du Tartare! inspirez à mon
âme la flamme de la haine! . . .

S E U U R A N .

ՆՈՅՆԻ, ԹԱԴԵՈՍ, ՍԱՆԴՈՒԻՆ

ԹԱԴԵՈՍ

ԱՀԱՍԱՍԻԿ կամբա՞ արքա՞ :

ՍԱՆԱՏՐՈՒԻԿ

Ո՞ւր է ամպարիշոը :

ԹԱԴԵՈՍ

ՎՀՄԵՐԵ ընկճեալ նուսղա՞ն է անմե՞լ
կցոը :

ՍԱՆԱՏՐՈՒԻԿ

Ե՛լ, արթիցի՞ր . . . նայէ այս քու արեաւ
նրդ ծարաւի գէները . . . :

ՍԱՆԴՈՒԻՆ, սիսիւլու՞ :

Գեռ կ'ասպի՞մ . . . կարծէի թաղուցած
ըլլաւ տրդէն զաշխարհ :

ՍԱՆԱՏՐՈՒԻԿ

Արիւնլուաց գրկերը բացած՝ քեզի կը
սղասէ մահը . . . :

ՍԱՆԴՈՒԻՆ

Գլուխ մեռնիմ, . . . այո՛ . . . բայց դու ՚ի սէլ

SCÈNE IX.

LES MÊMES, THADÉE, SANTOUHT.

THADÉE

ՆՈՒS voici, Sire.

SANADROUG

Où est l'impie?

THADÉE

Accablée de douleurs, l'innocente jeune
fille est dans l'évanouissement.

SANADROUG

Allons, lève-toi, réveille-toi . . . vois ces
armes avides de ton sang . . .

SANTOUHT, *s'éveillant.*

Suis-je encore en vie? . . . Je croyais a-
voir déjà quitté le monde . . .

SANADROUG

La mort, les bras sanglants ouverts, t'at-
tend avec impatience.

SANTOUHT

Je mourrai . . . oui . . . mais, vous, au nom:

այն գորովանաց զոր ունեիր վրաս Երբեմն,
արեանս մէջ մարիքու կատաղութիւնդ . . .
թումք մ'ըլլայ շերիմն ուր խորտակի դադրի
քու զայրոյթդ . . . և երբ մոռնան զիս ամեն
քը՝ թշուառ Քրիստոնեայ մը հան ապաւինե-
լով միշէ զիս և լայ . . . :

ՍԱՆԱՏՈՒԿ, առ բակաձան :

Ինչու կ'ուշանաք . . . :

ԹԱԴԵՈՍ

ԵՌ Երթամեր՝ կ'յս . . . բայց . . . ով կը պատ-
ռէ աչքիս դէմ ասպագային քօղը . . . ով կը լնու
զիս մարդարէական մոլութեամք . . . : Ի՞նչ
զարհուրելի տեսարաններ կը բացուին ա-
ռաջս . . . : Ահա կը կործանին մեհեանք . . . կը
դողան թագաւորք և Աստուածք . . . և այն
տիեզերական մթութեան մէջ՝ Երկնից և
Երկիր մէջ տեղ՝ բոցանշոյլ խաչ մը կ'արձա-
նանայ իբրեւ կապ Երկուքին : Ուր էք Առ
տուածք Ոլիմպսի . . . նայեցաւ Բարձրեալք
և անհետացաք : Բիւրաւոր Տաղկապսակ հո-
գիք կը պանան դէպ 'ի Երկինք . . . : Ո՞րն է այն
Երկիրը որ կրկնն անդամ՝ մարդկութեան ո-
րորոցն Եղած է : Սովորուկ գաղաններու նը-
ման՝ արեան հեղեղները ժայռերուն վայեն

de la tendresse que vous aviez jadis pour moi,
que votre courroux s'éteigne dans mon sang
. . . que ma tombe soit un digue, contre la-
quelle puisse se briser, se calmer votre furie
. . . et quand je serai oubliée de tous, qu'un
malheureux chrétien vienne s'y réfugier pour
penser un peu à moi et m'accorder quelques
larmes . . .

SANADROUG, aux bourreaux:

Pourquoi tardez-vous?

THADÉE

Allons, jeune vierge, partons . . . Mais,
. . . qui est-ce qui déchire à mes yeux le voile
de l'avenir? . . . Quels terribles spectacles se
découvrent à ma vue! . . . Voilà les temples
qui se renversent . . . les rois et les dieux qui
tremblent . . . et dans cette obscurité univer-
selle, au milieu du ciel et de la terre, je vois
s'élever une croix flamboyante, comme un li-
en mystique entre les deux. Où êtes-vous, Di-
eux de l'Olympe? . . . Le Très-Haut a jeté son
regard sur vous, et vous voilà anéantis . . .
Mille âmes couronnées de fleurs s'envolent
vers les cieux. Quelle est cette terre qui deux
fois fut le berceau du genre humain? Les tor-
rents de sang se précipitent du haut de ses

Կը գահավեմին : Արդեօք այն արիւնները
վլէժ կը խնդրեն թէ մարին պիտի անոնց
մէջ այն ահաւոր վճիսները զոր անջնջ տա-
ռերով Արդարութիւնը իւր Ճակտին վրայ
գրեց . . . : Աւազ . . . իւր մահաբեր գեղեց-
կութեան զմայլած բիւրաւոր աշխարհա-
կալք վրան կը յարձակին՝ եւ իւր Ճակտին
դափնիները փրցնելով գլուխինին կը զարդա-
րեն . . . Ընդ երկար բոլոր աշխարհիս վահանն
ըլլալէն վերջը՝ կը կործանի Հայաստան՝ և ա-
նոր աւերակացը վրայէն կ'ողալին բարբարոս
ժողովուրդը զարեւմուտս . . . : Բայց դմւ Սա-
նատրուկի ինչո՞ւ թափառական կը շրջիս նսե-
մասուուեր անսասաց մէջ . . . : Իւր փայլատ
կը նացայտ աչքերը վրադ գարձուցած՝ եւ
տեւէդ կուգայ անողօք Արդարութիւնը և
դժնեայ ժպտով մը ականջէդ կը միմնայ «Վը-
րէժինդրութիւն» . . . անզօր սուրդ պատեանդ
դարձնեւր . . . ահա անծանօթ ձեռքէ սլացած
նեւտ մը վախճան կը դնէ անօրէնութեանցդ
. . . բու փառացդ խրոխտ շէնքը գերեզմանի
մը մէջ կը կործանի կ'անհետանայ . . . : Այլ
մշտայազթ կրօնքը ազգաց՝ ժամանակաց և
Աստուածոց աւերակներուն վրայ ծփալով՝
ինչպէս Տապանակը ջրհեղեղին վրայ՝ անմիսաս
կը հասնի անձկատենչ նաւահանդիսար . . .
Դու եւս ալ կիյս՝ դու եւս սփոփուէ : Տես
ինչպէս Հայաստան կը խոնարհի գերեզմա-

rocs , comme des bêtes féroces affamées . . .
Ges torrents de sang chercheraient-ils à se
venger, ou bien à éteindre en eux les terrib-
les arrêts que la Justice a tracés sur son
front en caractères ineffaçables ? Hélas ! . . .
éblouis par sa funeste beauté, mille conqué-
rants se jettent sur elle , et la dépouillant de
ses lauriers, ils en ornent leurs têtes fastueu-
ses . . . Après avoir été pendant longtemps le
bouclier du monde, l'Arménie tombe , et des
hordes barbares traversant ses ruines vont
inonder tout l'Occident . . . Mais toi, Sana-
dreug , pourquoi promènes-tu tes pas errants
dans les sombres forêts ? . . . Dirigés vers toi
ses regards foudroyants, la Justice te poursuit
sans cesse , et d'un sourire atrôce , murmure
à tes oreilles " Vengeance!! " Remets dans ton
fourreau ton impuissante épée . Voilà une
flèche, lancée par une main inconnue, qui
met fin à tes crimes . . . le superbe monument
de tes gloires s'écroule et s'anéantit dans une
tombe . . . mais la religion, toujours victori-
euse, passe en flottant sur les ruines des nati-
ons, des temps et des Dieux, comme l'arche
pendant le déluge , et atteint sans dommage
le port si désiré . . . Et toi, ô jeune vierge,
console-toi aussi. Vois comme l'Arménie s'in-
cline devant ta tombe, qui est son opprobre et

Նիդ վրայ որ իւր նախատինքն ու սպարծանքն
է . . . : Պատկառելով կ'անցնին անոր վրայէն
գարերը . . . :

ԱՍ.Ա.ՏՐՈՒԻԿ, ԴԱՀՅԱՆԵԼՅ=

Ահա մլ սիրի լուցնէ քու յանդուդն
շրթունքներդ . զօրականիք՝ նետաձիդ սողան-
նեցէք սա թշուառները =

ԹԱԴԻԱՍ

Խաղաղութիւն իջնէ քու վրադ Հայաս-
տան . . . :

(Ելլան ՚ի մի իրա . առանձնանայ Սանաբրուկ .
Ճողվուրդն յառաջ ճագէլ)

ԺՈՂՈՎՈՒՐԴ.

Ա. Տես ի՞նչ աներկիւղ կեցեր է սա կոյ-
սը :

Բ. Զհանդուրժեր սիրոս այս տանջանիքը
տեսնելու . անմեղէր նա :

Գ. Բարեկամիք , բարեկամիք սա հրաշքը
նայեցէք :

Ա. Ո՛վ Տէ՛ր . . . փախէնիք . . . նետերը իւր
մարմնացն մէջ չեն մտներ՝ այլ ետ դառնալով
գահիձները կը սպաննեն :

ԴԱՀԻԱՔ, որ անկանին , ՚ի հեռուստ =

Ո՞հ . . . ներէ կոյս որբուհի . . . ո՞հ . . . :

son orgueil . . . les siècles passent dessus avec
vénération .

SANADROUG, en montrant le bourreau:

Voilà, qui va faire faire tes lèvres témo-
raires. Soldats tuez ces misérables avec vos
flèches.

THADÉE

Que la paix descende sur toi Arménie . . .

(Ils se retirent d'un côté. Sanadroug reste seul. Le
peuple s'avance .

LE PEUPLE

Ա. Regarde comme cette jeune fille se ti-
ent sans crainte .

Բ. Mon cœur ne peut supporter la vue de
ce supplice: elle était innocente .

Գ. Amis, amis, voyez ce miracle! . . .

Ա. Ciel! . . . fuyons . . . les flèches ne pénèt-
rent pas dans son corps, mais se retournent
contre les bourreaux qu'elles tuent .

LES BOURREAUX, qui tombent; de loin.

Oh! . . . pardon, sainte jeune fille . . . oh! . . .

ԺՈՂՈՎՐԴԻՐԴ

(Ա. Խենեական ՚ի ժաման) Կուլսյ Սանդուխտ
... կուլսյ . . . :

Բ. Անշուշտ իր թշնամեացը համար կու-
լսյ և կ'ազօթէ :

Գ. Այս լինչ փայլակ է . . . չորս կողմէն
լսյ կ'անձրեւէ :

Ա. Ահա կ'ինայ . . . կը լողայ արեանց մէջ
... լոռվթիւն . . . :

Գ. Ա. Հ. Երենիդ երկինք դարձուցէք . . .
բոցանշոյլ պատմուծանով մէկը կ'իջնէ . . .
այդ երիտասարդը Երուանդը չէ մի . . . :

Ա. Խենեական . — Ի՞րն է . . . լիքն է . . . :
Գ. Լերանց ծայրերը նայեցէք . . . հրե-
ւէն կառքերու պէս ամպեր իջեր են . . . լինչ
քաղցր ներդաշնակութիւն կը լսուի . . . Տե-
սէք, Սանդուխտը ՚ի ծունիր իջեալ մահացու-
մէքքը բռնելով կարծես կ'ազօթէ :

Բ. Մեծ է Սանդուխտին Աստուածը :
Ա. Ահա թագաւորը կը սիթափի իւր թմբ-
րութենէն : Սանդուխտին Աստուածը մերն
ու ըլլայ . . . :

Ա. Խենեական . — Հեռանանիք (իորը իւր ժամ-ին :)

LE PEUPLE

(d'une voix unanime) Santouht pleure . . .
elle pleure . . .

B. Elle pleure sans doute sur ses ennemis
et prie pour eux.

C. Quels éclairs! . . . de tous côtés pluvent
des éclats de lumières.

A. La voilà qu'elle tombe . . . elle nage
dans son sang . . . silence! . . .

C. Tournez vos regards vers le ciel . . .
voici quelqu'un qui descend revêtu d'une tu-
nique flamboyante . . . n'est-ce pas le jeune,
Yervante?

Tous ensembles.-C'est lui! . . . c'est lui! . . .

C. Regardez les sommets de ces montag-
nes . . . des nues épaisse, comme des chars
de feu, y sont descendues . . . quelle douce
harmonie se fait entendre! Voyez Santouht,
à genoux, couvrant de ses mains ses blessu-
res mortelles elle semble prier.

B. Le Dieu de Santouht est grand!

A. Voilà le roi qui s'éveille de sa stupeur.
Que le Dieu de Santouht soit le nôtre aussi.

Tous ensembles - Eloignons-nous. (Ils se re-
tirent dans le fond.)

ՍԱՆԱԴՐՈՒԻԿ, յնորեալ յուսահապ :

Թաղ զիս թաղ զիս, ահարկու Աստուե՛ր,
ինչու արենանիշ սպիտակ պատմուանանաւգ
հոգւոյս վրայ իջնելով արթնցուցիր զայն
իւր մահագյդ թմբրութենեն . . . բոցեղէն
ամազ մը կը պատէ երկինքը . . . արեան ծով
մը կ'ողողէ զերկիր . . . զիս խեղդելու կու-
դայ . . . իմ աղջիկս . . . իմ աղջիկս տես-
նեմ . . . և մեռնիմ : Դմւստր իմ . . . ահ . . .
պատախան չէք տար ինձ դահիճք . . . իմ
աղջիկս դարձուցէք ինձ գրկացս մէջ սեղ-
մեմ աղջիկս : և թաղ զայրացած Աստուածք
իրենց բոլոր կայծակները ճակախս վրայ ըս-
պառեն : ի՞նչ . . . մեռամւ . . . այն երկաթը
որ իւր արեամքը կարմրցաւ՝ միսեցէք ծոցիս
մէջ . աեսէք . . . իւր ահմեղ կողերէն արիւն-
ները կը վազեն . . . մվլ թափեց զայն . . . ահ,
լացէք թշուառ հօր մը՝ լացէք անզգամ որ-
դեսպանի մը վրայ . . . (բուռն կը յարձակի աղջ-
իանը մարմիոյն վըայ կը գրիի) Դմւստր իմ Սան-
դուխտ . . . անս որուն գրկայը մէջն ես . . .
ժպիս մը . . . խօսք մը . . . նայուածք մը . . .
մոռցիր վայրկեան մը դահիճդ և հօր մը ար-
ցուներները տես . . . Սանդուխտ . . . : (Արդա-
րութ աղջիւ նիստելով .) բայց ահ կ'ասլիր . . .
գեռ կենաց նշոյ մը իւր դալուկ շրթանցը

SANADROUG, *en délire, dans le désespoir.*

Laisse-moi, laisse-moi, Ombre terrible! . . . pourquoi, avec ta tunique blanche, toute ta-
chée de sang, es-tu descendue dans mon âme,
et l'as-tu tirée du funèbre assoupissement où
elle était tombée? Une nuée éclatante couvre
le ciel . . . un océan de sang inonde la terre . . .
elle vient m'égorger . . . ma fille . . . ma fille
. . . que je la voie, que je voie ma fille . . . que
je meure. Ma fille! . . . ah! . . . vous ne voulez
pas me répondre, bourreaux? . . . rendez-moi
ma fille; que je la presse dans mes bras, quand
même les Dieux furieux devraient épuiser
leurs foudres sur ma tête. Quoi! . . . morte!
. . . elle est morte! . . . enfoncez dans mon
sein le fer qui s'est rougi dans son sang. Re-
gardez . . . le sang coule de ses flancs inno-
cents . . . qui est-ce qui l'a fait verser? . . . oh!
pleurez un malheureux père! pleurez un in-
sensé meurtrier de son enfant! (*il s'élance vive-
ment sur le corps de sa fille et le prenant dans ses
bras:*) Santouht, ma fille! . . . vois quels bras
te tiennent . . . un sourire . . . un mot . . . un
regard . . . oublie un instant ton bourreau,
et vois les larmes d'un père . . . Santouht! . . .
(*Il considère sa fille avec angoisse.*) Mais elle vit,

իրայ կը շողայ ... չէ, չը կրնար ըլլաւ որ երկ
նից կայծակը ճաղիկն այրէ և բունը ձգէ ...
իւր արդէն բղնած արիւնը դեռ տարէ ...
Սանդուխտ, գմւասոր իմ Ասնդուխտ ...

ՍՍ.ԴՈՒԽՏ, Հոգին աւանդելու:

Հայր ... կը ներեմ ... քեզի ...

ՍՍ.ՆԱ.ՏՐՈՒԿ:

Ներել ... ինձի ... ինձի կը ներես ... մէ
այն ատեն վայրկեան մ'ալ ապրէ որ դահ
ճիղ մահը տեսնես ... Բայց ինչ ... կը գո-
ցես աչքերդ յաւիտեան ... մէ ... ալ Ասն-
դուխտ չը կայ ... Թշուամ հայր ... ան-
դութ Դիք ... Այս դու վրէժդ լուծեցիր
այն յաղթեցիր դու՝ Հրեից Աստուած ...

ԴԵՐՁ



oh!... un rayon de vie brille encore sur ses lèvres pâles et décolorées ... non, c'est impossible que la foudre des cieux puisse brûler la fleur et laisser la tige. Le sang qui a déjà jailli de son corps est encore chaude ... Santouht! ma fille, Santouht ...


SANTOUHT, *expirant.*

Père! ... je te ... pardonne ...

SANADROUG

Pardonner!... à moi!... tu me pardonnes, à moi!... Oh! vis alors un instant encore, pour voir la mort de ton bourreau ... Mais quoi!... tu fermes les yeux pour toujours ... ah!... ma Santouht n'est plus?... malheureux père!... Dieux cruel!... Oui, tu t'es vengé, oui, tu l'emporte Dieu des Juifs!

FIN



an

9764

